


# ԵՐԵՒՔ ԲԱԶԵՐ ԱՆԱՊԱՏԻՆ ՄԵԶ

S P U. T. U.

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԵԱՆՔ  
ԳԵՅ ԱՐԱՐՈՒԱՇՈՎ,

ԴՐԵԳ՝ Յ. Ն. ՎԱՍԻԼԵՎՑԵԱՆ



Հինգորդ - Հյութի Դաշտը 6 NOV 2011 93

891.99

Վ-26

## ԵՐԵՒ ՔԱԶԵՐ ԱՆԱՊԱՏԻՆ ՄԻՋ

S R U U U.

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԵԱՆՔԵ

ՎԵՑ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ,

ԳՐԵց՝ Յ. Ն. ՎԱՍԿԵՐՏՅԱՆ



ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՀԱՅԵՐ

ԱՐԱՄ  
ՆԻԱԾԱՆ  
ԱԲԳԱՐ  
ԱԳԱՊԻ  
ՃՈՒՀԱՐ  
ԵՐՈՒԱՆԴ  
ԱԶՆԻՒ  
ՑՈՒՄԻԿ ԱՂԲԱՐ  
ՇէՑև ՃՌՃԻ

Խարբերդցի վաճառական մը  
Անոր կինք  
Մանչ զաւակը, 20 տարեկան  
Դուստրը, 15 տարեկան  
Խարբերդցի կին մը  
Խարբերդցի կին մը  
Անոր զաւակը, 22 տարեկան  
Անոր դուստրը, 18 տարեկան  
Խարբերդցի կոյր մը  
Սուրխացի գիւղապետ մը

ԹՈՒՌՔԵՐ

ՍԱԼԻ Պէջ  
ՆԻԱՋԻ  
ՕՍՄԱՆ  
ԱՐԱՊ  
ԵՐՈՒՍՈՒՖ  
ՀԻՒՄԷՆ  
ՄՈՒՀԱՄԵՏ  
ՊէՔԻՐ  
ՀԱՖՍ

Զիմուռական մը  
Տասնապետ մը  
Զիմուռ մը  
Զիմուռ մը  
Զիմուռ մը  
Զիմուռ մը  
Զիմուռ մը  
Զիմուռ մը  
Թուրք ոստիկան մը  
Մունետիկ մը

ԱՐԱԲՆԵՐ

ԱՀՄԵՏ  
ՍԻՒԼԵՅՄԱՆ  
ՍՍՀԻՏ  
ՌԱՄՈ  
ՀԱՃԻ ԵՐՈՒՍՈՒՖ  
ՀԱՄՏԻ  
ՇԻՒՔԻՐԻ  
ՖԱԹԻՄԱ

Արար շէյխ մը  
Անոր 25 տարեկան զաւակը  
Օգնականը  
Մառան  
Գիւղացի մը  
Գիւղացի մը  
Գիւղացի մը  
Շիւքիրի կինք

X52

Պատրոն. 1925

ԱՐԱՐՈՒԻԱԾ Ա.

ՏԵՍԻԼ Ա.

ԱՐԱՄ ԵՒ ԾԻԱԾԱՆ

Տեսարանը կը ներկայացնէ հասարակ տուն մը, գետինը փոռւած գորգ մը, սեղան մը՝ սենեակին մշտեղը. արեւելեան ու հիւսիսային կողմը կախուած իրենց նկարները, իսկ արեւմտեան կողմը կախուած է ջօր. Անդրանիկի, Սերոք Փաշայի եւ քանի մը հերոսներու նկարները: Արամ նստած սեղանին եռվ կը ծխէ, իսկ Ծիածան նստած իր աջ կողմը գուլպայ կը հիւսէ:

Ծիածան. — Քա՛, ի՞նչո՞ւ ես նստեր, տեղէդ չես շարժիր, հիմա կէսօր կ'ըլլայ, խանութ չերթա՞ս, գործիդ չի նայի՞ս. մինչեւ իրիկուն նստած կը ծխես, չեմ գիտեր ի՞նչ կը հասկնաս այդ ծխէլէն:

Արամ. — Ինչո՞ւ այդքան կը մտածես. դու գործիդ նայէ:

Ծիածան. — Ես գործս ըրած եմ արդէն. ելիր գնա՛նամակատունը նայէ լրագիր կամ նամակ կա՞յ: Արգարը հինգ վայրկեանը անդամ մը կուղայ կը հարցնէ. «մայր եկա՞»:

Արամ. — Զեմ զիտեր թէ ի՞նչ պիտի ըլլայ այդ աըղան: Միշտ անոր մասին կը խօսիս, դուն կը խորհիս թէ խելացի մէկը պիտի ըլլայ. ո՛չ, կարծես չարութեան մէջ ծնած է, ամէն կողմէ դանդատ...: Խանութը մտնողը կ'ըսէ. «Քիչ մը կրթէ այդ տղադ, ապա թէ ոչ օր մը փորձանքի կը հանդիպիս»:

Ծիածան. — Ինչո՞ւ, ի՞նչ կ'ընէ որ...

Արամ. — (Չեռքիրը բանալով) Ալ ի՞նչ պիտի ընէր, դպրոցէն ելլելուն պէս տաճիկներու մէքթէպին փողոցը կը վագէ ու տաճիկ տղայոց հետ կը կոռուի: (Գլուխը տարծելով) Շատ հեռու չէ, օր մը մեզ փորձանքի մէջ պիտի ձգէ: Այն օրն ալ ես չեմ զիտեր ի՞նչ օր պիտի ըլլայ:

Ծիածան. — (Տրտմելով) Անշուշտ տաճիկ տղաքը վնաս մը հասցուցած են. ես իմ զաւկիս վրայ վստահ եմ. եթէ մէկը չպատճառ, ինք ուրիշին չի դպչիր:

Արամ. — (Յած ձայնով) Ուրիշներուն չի՛ դպիր, այն աւ Արգարը...

Ծիածան. — Հասկա ի՞նչ ընենք որ խելօքնայ: Քանի որ պատանեկան բնութիւնը վրան է, թողունք իր կամքին, կընայ ըլլալ օր մը խելքի կուղայ:

Արամ. — (Յած ձայնով) Այո՛, թողունք, թողունք որ մեղ ողջ ողջ գերեզման տանէ: Ինքն իրեն կուսակցական կ'ըլլայ, ուրիշներու ալ կը քարողէ...: «Կուսակցութեան ոյժ տուէք. Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը պիտի կոռուի իր կորովի ֆէտայիներով!». Թող երթայ տեսնենք, թող ինքն աւ կոռուի՝ տեսնենք...: Ուսուցիչ կը կանչեն չերթար:

Ծիածան. — Ինչո՞ւ համար կը հակառակիս կուսակցական ըլլալուն, պէտք է որ ըլլայ: Այդ բաներուն ես հակառակ չեմ, պէտք է որ ըլլայ...: (Ժամացոյցը նայելով) Ելիր գնա՛ խանութ, ես ամէն ինչ կը կարգադրեմ:

Արամ. — (Ոտքի կանգնելով) Եւ Ծիածանի ձեռքէն բոնելով! Մի նեղուիր հոգեակ'ս, ինչ կ'ուզէ թող ընէ, ես բան չեմ ըսեր...: Ահա ես կերթամ: (Դուրս կ'ելլի):

Ծիածան. — Ա՛յս, չեմ զիտեր ի՞նչ պիտի ըլլայ, եթէ զրկեմ ուրիշ երկիր, ինքինք աւելի պիտի տանջէ, դպրոցէն զուրկ պիտի մնայ, օֆֆ, չեմ զիտեր, չեմ: (Դառնալով դեպի պատուհանը) Ագապի՛, Ագապի՛, այս անդգամը ո՞ւր է զացեր. աղջիկ Ագապի՛...

Ագապի. — (Դուրսէն պատախանելով) Ի՞նչ կայ մայրիկ...:

Ծիածան. — Շո՛ւտ, տուն եկուր, պէտք ունիմ քեզի: (Կ'սկսի արոնները կարգի դնել) Օֆֆ մայրիկ, այս ո՛ր չափ աշխատանք է. ինդնը կերակուր ալ չի կերաւ... Ա՛յս, կարծես խելք չէ մնացեր գլուխս:



Ագապի. — (Վագելով տունչը կտրած) Հրամէ, մայրեկ, ի՞նչ կ'ուզես որ ընեմ:

Ծիածան. — (Դառնալով Ագապիի) Աղջիկ, քանի՞ քանի անդամ եղաւ որ կը կանչեմ, ձայն ալ չես հաներ. կեցիր դու, անշուշտ հայրդ տուն կը վերադառնայ, այն ժամանակ ես գիտեմ ընելիքս:

Ագապի. — (Գլուխը ուսին վրայ կախելով տըրտուն կը նայի մօրը) Մայր, ներողութիւն, հեռու տեղ մը չէի դացած, պարտէզին դրան առջեւ էի, կը խօսէի քանի մը ընկերներու հետ:

Ծիածան. — (Զեռքերը մէջքին տանելով եւ գլուխը տարծելով) Չի լսեցի՞ք:

Ագապի. — (Ժատելով) Հաւատա, մայրիկ:

Ծիածան. — Լաւ, ուրեմն զնա, աւելը ա՛ռ, լաւ մը մաքրէ, թէ ոչ ծեծել կուտամ հայրիկիդ:

Ագապի. — Շատ լաւ մայրիկ: (Աւելը առնելով անկիւնն կ'սկսի աւլել) Չեմ գիտեր, դասե՞րս պատրաստեմ թէ տան մաքրութեան նայիմ:

Ծիածան. — (Ագապիի մօտենալով ձեռքը կը տանէ գլուխին ու կը շոյէ) Վնաս չունի զաւակս, գետինը աւէէ, նորէն զասերդ կը պատրաստես. այդ խօսքերը միայն ծոյլերը կ'ըսեն. ես ննջարանը կարգի զնեմ ու քիչ մը կերակուր պատրաստեմ: Առաւոտուն հայրդ առանց նախաճաշի խանութ գնաց:

Ագապի. — (Կանգ առնելով) Չեմ գիտեր թէ ո՞ր գործը տեսնեմ, չեմ գիտեր թէ վաղը ի՞նչ պատասխան պիտի տամ վարժուհիս, դասերուս վրայ վայրկեան մը անդամ չեմ նայած: (Կ'սկսի արագ արագ աւլել: Խօսակցութեան ձայներ լսելով դուրսէն, երկու բայլ կ'առնէ դէպի պատուհանը եւ ականչ կը դնէ).

— Արամ էֆէնտիի տղան Արգարը եւ իր ընկերները դացած են թուրք դպրոցականներու հետ կռուելու»:

— Ինչո՞ւ համար:

— Որովհետեւ երէկ երեկոյ ժամը տասներկուքին թուրք տղաք եկած էին մեր դպրոցի հին պատին տակ եւ քանի մը տղայ ծեծած էին:

— Ուրեմն ի՞նչ, մենք ալ երթա՞նք:

— Ահա երուանդը եկաւ, տեսնենք ի՞նչ լուր բերած է:

— Բարեւ տղաք:

(Բոլորը միասին) Բարեւ, երուանդ, ի՞նչ լուր կայ: Երուանդ. — Ի՞նչ ըսեմ ձեզի, եթէ հոն ըլլայիք պիտի տեսնէիք թէ ի՞նչ կար:

— Ո՞վ ծեծ կերաւ:

Երուանդ. — Թուրքերը: Արգարը սարսափ մը ձգեց, ամէն մէկը մէյմէկ ծակ մտաւ: Այդքան խուժանին մէջ ընկած բոռնցքով քթերնուն բերաններուն կուտար:

— Ե՛ս, վերջը ի՞նչ եղաւ:

— Վերջն ալ, տուն վերադած ժամանակնիս տեսանք որ քար կը նետեն մեզի ու կը հայհոյեն: Արգարը քար մը առաւ ու նետեց Մուսթաֆա գօնալի տղուն Պէքիրի ճակատին թանդ զարկաւ: Քոսոտ հաւու պէս գետին ինկաւ, բայց քիչ մնացեր էր որ բոլորս ալ բռնուէինք, հազիւ ազատեցանք:

— Կեցցէ՛ ծօ, ես անոր նետած քարին դուրպան: Հիմա քալէ մեր տունը միասին ճաշէնք:

Երուանդ. — Ոչ, հիմա չեմ կրնար, դուք դաշէք, ես ելնեմ Արգարը տեսնեմ, յետոյ կուգամ:

Ագապի. — (Կը շարունակէ աւլել) Ամէն ի՞նչ լսեցի. մայրիկին պիտի պատմեմ:

Ազապի .— (Դառնալով Երուանդին) Բարեւ Պըն . Եր-  
ռանդ : (Աքոն կը հրամցնէ Երուանդի) :

Երուանդ .— Ո՛չ , ո՛չ , չնորհակալ եմ . ո՞ւր է մայ-

րեկդ :

Ազապի .— Խոհանոցը կերակուր կը պատրաստէ :

Նստեցէք որ կանչեմ :

Երուանդ .— (Զեռքը վեր առնելով) Ո՛չ , պէտք չկայ ,

Աբդարը դպրոցէն չէ՞ եկած :

Ազապի .— (Յօնքին տակէն նայելով) Ոչ , տակաւին

չէ եկած , իր ընկերները երկու ժամ է եկած են :

Երուանդ .— Անշուշտ տեղ մը զբաղուած է :

### ՏԵՍԻԼ Դ.

#### ՆՈՅՆԻ ԵՒ ԾԻԱԾԱՆ

Ծիածան .— (Ժպուն ներս կը մտնէ առջեւը գոգնոց  
մը կապած) Բարի ես եկեր Երուանդ , (Ճեռքը քորուե-  
լով) ո՞ւր ես չես երեւիր , մեր տունը ոտք չես կոխեր ,  
կ'երեւի երդում ըրած ես :

Երուանդ .— Երդում ինչո՞ւ պիտի ընեմ :

Ծիածան .— Տարին հաղիւ մէկ երկու անգամ մեղի  
կուգաս :

Երուանդ .— (Աքոնին վրայ նատելով) Ի՞նչ ընենք ,  
դասերով զբաղուած եմ , Երեկոները խանութ կ'երթամ ,  
հօրս կ'օգնեմ :

Ծիածան .— (Աքոնի մը վրայ նատելով) Այո՛ , բա-  
ւական դժուար է , բայց ո՞ւր է Աբդարը , տակաւին չե-  
կա՞ւ :

Երուանդ .— Կարծեմ ուշ պիտի գայ Աբդարը . այս  
երեկոյ իր կարդը հացկերոյթի պատրաստութիւն կը տես-  
նէ յառաջիկայ կիրակիի համար , մանաւանդ որ ինք ճա-  
ռախօսութիւն պիտի ընէ այդ օրը :

Ծիածան .— Որո՞ւ համար :

Երուանդ .— (Շուարած) Շիտակը չեմ գիտեր : (Ոտ-  
ֆի ելլելով) :

Ծիածան .— Ո՞ւր ելար , այդքան չուտ ...

Երուանդ .— Երթամ , մայրս ինձ կ'սպասէ :

Ծիածան .— Մի աճապարեր , սպասէ հիմա Աբդարը  
կուգայ , միտսին կը ճաշէք :

Երուանդ .— Ոչ , չատ չնորհակալ եմ , մնաք բարի :  
(Դուրս կ'ելլէ) :

Ծիածան .— Երթաս բարով , բարեւ ըրէ մայրիկիդ :  
(Իր շուրջը նայելէ վերջ՝ Ազապիին) Շա՛տ ապրիս զա-  
ւակս , (գրկելով կը համբուրէ) այսպէս խելօք եղիր :  
(Դուրս կ'ելլէ) :

Ազապի .— (Խնճնիրեն) Երթամ մայրիկիս ըսեմ թէ  
Աբդարը նորէն կոււած է : Ա՛խ , ես ինչո՞ւ առաջ չըսի :  
(Երկու ժայլ առնելով կանգ կ'առնէն) Ոչ , պիտի չըսեմ ,  
մեղք է , եթէ ըսելու ըլլամ , մայրիկիս զինք պիտի պատ-  
ժէ , իսկ եթէ ինքը առիթ ունենայ զիս կը ծեծէ : Ամենէն  
լաւը այն է որ բան մ'ալ չյայտնեմ :

### ՏԵՍԻԼ Ե.

#### ՆՈՅՆ ԵՒ ԱԲԳԱՐ

Աբգար .— (Կողով մը ձեռքին սուլելով ներս կը մըտ-  
նէ) Մայրիկը առօւնն է Ազապի :

Ազապի .— (Բարկանալով ճեռքի զիրքերը վար կը  
նետէ) Հոս ախո՞ն է , որ սուլելով ներս կը մտնես :

Աբգար .— (Մօտենալով Ազապիի) Քեզի ի՞նչ , դո՞ւն  
ալ կ'ուզես մարդու վրայ խանըմ ըլլամ :

Ազապի .— (Երեսը դէպի խոհանոցը դարձնելով) Կե-  
ցիր որ մայրիկս կանչեմ : (Երկու ժայլ առնելով դէպի  
խոհանոցը) :

Աբգար .— Աղջի , եկո՞ւր բան մէ ըսեր մայրիկին , քե-  
զի կեռաս ու խնձոր եմ բերեր : (Ազապիի ճեռքին բոնե-

լով) Հիմա այստեղ նստիր որ միասին ուտենք: (Կողովը  
քանալով կ'սկսին ուտել):

Ազապի.— Այս ի՞նչ անուշ է, հաւատա որ չատ կը  
ուիրեմ:

Աբգար.— (Ազապիի ձեռքեն քննելով) Տէ՛, վար դէր,  
անուշ անուշ ըսելով բոլորն ալ մի կլլեր, թող որ քիչ  
մ'ալ ես ուտեմ (կողովը կ'առնեն իր առջեւը), քիչ մ'ալ,  
քիչ մ'ալ առնեմ՝ կը բաւէ:

Ազապի.— (Երկարելով) Քիչ մըն ալ առնեմ կը բա-  
ւէ. քիչ մ'ալ...

Աբգար.— Ոչ, կերածդ կը բաւէ, այս ալ ես ուտեմ:

Ազապի.— (Ոտքի կանգնելով) Կեցիր որ մայրիկին  
ըսեմ թէ Աբգարը կոռւեր է եւ Մուսթաֆա գօնսով ալ-  
զոն ճակատը պատուեր է:

Աբգար.— (Մտածելով կը բարկանայ) Գնա՛ ըսէ,  
մայրիկէ՞ն պիտի վախնամ:

Ազապի.— Քիչ մը կեռաս տուր որ չըսեմ:

Աբգար.— (Բարկանալով ոտքի կ'ելլէ) Մատկիս պի-  
տի չտամ, ինչ որ կ'ուղես այն ըրէ, կ'ուղես մայրիկին  
ըսէ, կ'ուղես հայրիկին:

## ՏԵՍԻԼ Զ.

### ՆՈՅՆՔ ԵՒ ԾԻԱԾԱՆ

Ծիածան.— (Ներս մտնելով) Աբգար, զաւակս, ի՞նչ  
եղար, Հայրիկը ո՞ւր մնաց չկերաղարձաւ տակաւին:

Աբգար.— Յաճախորդ շատ ունենալուն համար քիչ  
մը պիտի ուշանայ. կ'աճապարե՞ս, այսօր ալ թող չի  
հաշէ:

Ծիածան.— Ինչո՞ւ այդպէս կը խօսիս, դո՞ւն ալ չա-  
փահաս տղայ ես:

Աբգար.— (Ծիածանի ուսէն քննելով) Մայր, մի  
նեղուիր, ես քեզ հետ կատակ կ'ընեմ:

Ազապի.— (Մօտենալով Աբգարի ցած ձայնով կ'ըսէ)  
Բսե՞մ հիմա, ըսե՞մ:

Ծիածան.— (Ինքնիրեն) Քիչ մը սա գուլպան հիւսեմ  
լրացնեմ: (Գուլպան առնելով կ'սկսի հիւսել):

Ազապի.— (Մեղմ ձայնով) Մայրիկ, մայրիկ, (դաս-  
նալով Աբգարի) հիմա ըսե՞մ:

Աբգար.— (Բարկութեամբ Ազապիի կը նայի) Զայնդ  
կարէ աղջիկ: (կը քայլէ դէպի պատուհանը) Քեզ կը կան-  
չեն դուրսէն:

Ազապի.— Զի՞ս:

Աբգար.— Քեզ, հապա ո՞վ:

Ազապի.— Կանչողն ո՞վ է:

Աբգար.— Ի՞նչ գիտնամ, քանի մը աղջիկներ, ընկե-  
րուժիներդ: (Սոյն միջոցին Ազապի կը պատրաստուի  
դուրս ելլելու):

Ծիածան.— (Դասնալով Ազապիի) Նորէն ո՞ւր կեր-  
թաս:

Աբգար.— (Դասնալով Ծիածանի) Մայրիկ, թող  
տուր որ երթայ, իր ընկերուշիները կ'սպասեն պարտէ-  
զին առջեւ: (Բալելով Ծիածանի քով կը նստի) Մայր տա-  
կաւին լրագիր եկած չէ՞:

Ծիածան.— Ոչ, զաւակս, հայրդ անշուշտ նամակա-  
տուն կը հանդիպի: (Վայրկեան մը մտածելով) Ա՛ս,  
միտքս ինկաւ, կը խորհիմ թէ պիտի ըլլայ, (ոտքի ելլե-  
լով կը քայլէ պատուհանին կողմը և ձեռքը կ'երկարէ զրգ-  
ոցին եւ քանի մը քերքեր հանելով կուտայ Աբգարի)  
Ա՛ս:

Աբգար.— (Ժպտելով լրագիրները կ'առնեն ու կ'սկսի  
վրան նայիլ) Մայր, լրագիրները անցեալ տարուանն են,  
անդամ մը նայէ սա թուականներուն, 1914:

Ծիածան.— Օ՛ՓՓ, ի՞նչ գիտեմ, եթէ կ'ուղես կար-  
գալ՝ կարգա՛, իսկ եթէ չես ուղեր՝ մէկ կողմ դի՛ր:

## ՏԵՍԻԼ. Ե.

ՆՈՅՆՔ ԵՒ ՊԵՔԻՐ

ՊԵՔԻՐ .— (Դուռը գարնելով ներս կը մտնէ) Ազա-  
մը խէյր :

Ծիածան .— (Ապօած ոստի կ'ելլէ) Ի՞նչ կայ . . . :

ՊԵՔԻՐ .— Ես հոս եղած եմ Օսմանի տէօվլէքի լի-  
զօրութեամբ ձերբակալու ձեր որդին :

Արգար .— (Գլուխը կախած իր կուրծքին վրայ կը  
մտածէ) :

Ծիածան .— (Մեղմ ձայնով) Ի՞նչո՞ւ համար :

## ՏԵՍԻԼ. Ը.

ՆՈՅՆՔ ԵՒ ԱԳԱՊԻ

Ազապի .— (Ներս մտնելով ապշած կանգ կ'առնէ) :

ՊԵՔԻՐ .— Կը ձերբակալեմ, որովհետեւ այսօր պատ-  
ռած է գլուխ մը որ շատ գէշ վիճակի մէջ կը դանուի :  
(Գրանքէն փականէք համելով կը զոցէ Արգարի ձեռքերը) :

Ազապի .— (Բարկանալով զրբերը կը նետէ ոստիկա-  
նին) Դուրս ելիր, ես թոյլ չեմ տար որ իմ եղբայրս այս  
տունէն հեռացնես, (Վագելով Արգարը կը զրկէ) դուրս  
ելիր քեզի կ'ըսեմ, դո՞ւրս . . . :

ՊԵՔԻՐ .— (Բարկանալով) Զայնդ կտրէ անպիտան  
աղջիկ, դուն ո՞վ եղար որ ինծի դէմ խօսիս եւ զիս ան-  
պատուես :

Ծիածան .— (Դառնալով Ազապի) Զայնդ կտրէ Ա-  
գապի :

ՊԵՔԻՐ .— (Դառնալով Ծիածանի) Տիկին, իմ ձեռքէս  
բան մը չի գար, ես ինձ եղած հրամանը կը գործադրեմ :  
(Դառնալով Արգարի) Քայլէ որ երթանք :

Արգար .— Ես վախկոտ մը չեմ, տարէք ուր որ կ'ու-  
զէք :

Ազապի .— (Ոստիկանին կուրծքին զարնելով) Զեմ  
թողուր որ տանիս եղբայրս, չեմ թողուր . . . :

ՊԵՔԻՐ .— (Ազապի ձեռքին բռնելով կը հրէ մէկ  
կողմ) Հեռացի՛ր աղջիկ :

Ազապի .— (Վագելով նորէն Արգարը կը բռնէ) Զեմ  
թողուր, (կը քաշէ, կուլայ) չեմ թողուր :

Ծիածան .— (Կակսի լալ) Սպասեցէք, իսնդրեմ, մին-  
չեւ որ հայրը տուն վերադառնայ :

ՊԵՔԻՐ .— Ո՛չ, տիկին, չեմ կրնար սպասել, պարտա-  
ւոր եմ շուտ կատարել հրամանը : (Դուրս կ'ելլէ Արգարի  
հետ) :

Ծիածան .— (Աչքերը գոցելով կ'իյնայ մահնակալին  
վրայ) Մայրի՛կ . . . :

Ազապի .— (Լարով կը վազէ Ծիածանի քակն կը բռ-  
նէ) Մայր, ի՞նչ եղար, մայրի՛կ, մայրի՛կ . . . :

Ծիածան .— (Ձեռքերը Ազապիի քեւերուն տանելով)

Մի քաշեր զիս, զաւակս, միայն գաւաթ մը ջուր տուր :

Ազապի .— Շատ լաւ, մայրիկ, միայն թէ հանդիստ  
եղիր : (Դուրս վագելով գաւաթ մը ջուր կը բերէ Ծիա-  
ծանի) Ա՛ռ մայրիկ :

Ծիածան .— (Դողդոջ ձեռքով գաւաթը կ'առնէ) Ագա-  
պի, զաւակս, զնա հայրիկիդ լուր տուր, ըսէ որ Արդարը  
տարին :

Ազապի .— Շատ լաւ, մայրիկ, (ոտքի ելլելով դեպի  
դուռը կը յառաջանայ, յետոյ Ծիածանի դառնալով) մայրիկ,  
ձուհար պաձին եւ երուանդը հոս կուզան :  
(Դուրս կ'ելլէ) :

Ծիածան .— (Ոտքի կանգնելով կը յառաջանայ Յի-  
սուսի նկարին առջեւ ու ծունկ չոփելով ձեռքերը վեր կը  
բարձրացնէ) Ո՛վ ողորմած եւ գթասէք Աստուած, այս  
ի՞նչ փորձանք եկաւ խեղճ զաւկիս գլխուն, ի՞նչքան չար-  
չարանք պիտի կը գուշակու կը գուշակու կը գուշակու : (Ոտքի  
ելլելով կուզայ կը նստի մահնակալին վրայ) Ա՛ռ, երանի

թէ ղրկած ըլլայինք Եւրոպա : (Դէպի դուռը դառնալով)  
Ազապի'... Ազապի :

Ազապի .— (Այդ միջոցին Ազապի իր գլուխը ներս  
մտցնելով դուռէն) Հրամէ , մայրիկ :

Ծիածան .— Ի՞նչ դիտես որ ձուհար պաճին և Եր-  
ռաւանդը հոս կուզան :

Ազապի .— Որովհետեւ , ուղղակի մեր փողոցէն կու-  
դան դէպի մեր տունը :

Ծիածան .— (Տրտում) Ա՛խ , դուն ինչո՞ւ անոնց գա-  
լուն կ'ապասես , վաղէ հայրիկիդ լուր տուր անմիջապէս :

Ազապի .— (Զայն մը լսելով կանգ կ'առնէ ու մտիկ  
կ'ընէ) Շատ լաւ , մայրիկ , սպասէ բոսէ մը :

### ՏԵՍԻԼ Թ.

ՆՈՅՆՔ , ԵՐՈՒԱՆԴ , ՃՈՒՀԱՐ ԵՒ ԱԶՆԻԻ  
(Երուանդ , Ճուհար եւ Ազնիւ ներս կը մտնեն ու կը  
քարեւեն) :

Ազապի .— (Աքոռ ցոյց տալով) Հրամէցէք :

Ճուհար .— (Ժպտուն) Ինչո՞ւ տրտում ես , ի՞նչ է

պատահեր :

Ծիածան .— Տիկ . Ճուհար մի հարցներ , (Կ'սկսի ար-

տասուել) :

Ճուհար .— Երուանդ , ի՞նչ պատահած է :

Ծիածան .— (Թաշկինակը աչքին տանելով) Աբդարս ,  
Աբդարս տարին , տարին , բանտ տարին :

Երուանդ .— (Զարթացած) Բանտ տարին , ինչո՞ւ :

Ծիածան .— Ա՛խ , ի՞նչ դիտեմ , թուրքերուն հետ է  
կոռուր , ի՞նչ դիտեմ , Պէքիր գօնսոլին տղուն դլուխն է  
պատուեր :

Երուանդ .— (Ծիածանի ձեռքէն բռնելով) Մի նեղ-  
ուիր , ես հիմա կ'երթամ Արամ էֆէնտիին քով : (Վազե-  
լով դուրս կ'ելլէ) :

Ճուհար .— (Երուանդին ետեւէն նայելով) Անպայ-

ման մեր տղան ալ գործ մը ունեցած է հետերնին , ուրիշ  
ժամանակ տեղին չէր շարժեր :

Ազնիւ .— (Դառնալով ձուհարին) Մայրիկ , դուն  
այդպէս ես միշտ , առանց բանի մը տեղեկանալու կ'ըսես  
«անպատճառ բան մը ունի» , բան մըն ալ չունի խեղճ  
տղան :

Ճուհար .— (Բարկանալով) Դուն տեղէ նստիր :

Ազնիւ .— (Դառնալով Ազապիի) Ազապի , կ'ուզե՞ս  
քիչ մը պտտինք սլարտէցին մէջ :

Ազապի .— Ամենայն սիրով , ինչո՞ւ չէ : (Ազապի եւ  
Ազնիւ կը մեկնին) :

Ճուհար .— Այսպէս է , հանդիսա չեն կենար , միշտ  
կը կոռւին : Անցեալ օր Տէր Մարկոսինց տունէն վերա-  
դարձած ժամանակս՝ տեսայ որ Զարչալիկ թաղի կող-  
մէն տղաքը կը վագեն թուրքերուն դպրոցին կողմը երա-  
րու քար նետելով : Յանկարծ միտքս ինկաւ մեր Երուան-  
դու . ըսի ինքնիրենս . «Զըլլայ թէ Երուանդն ալ մէջերնին  
ըլլայ» : Քայլերս արագացնելով հասայ տուն , ի՞նչ տես-  
նեմ , գլուխը կոտրած եւ պառկած . . . : Կը քնանար , երբ  
ստքիս ձայնն առաւ արթնցաւ : «Ծօ՛ այս ի՞նչ է վրադ-  
գլուխի» ըսի իրեն : Ծամճմելով ըսաւ . «Դպրոցին վերա-  
դարձիս՝ ոտքիս քար մը դպաւ ինկայ ու այս վիճակին  
հասայ» : Երբ ես կուահեցի որ սուս էր և երբ աւելը պիտի  
վերցնէի՝ անմիջապէս դուրս թռաւ :

Ծիածան .— Ա՛խ , ես ալ չեմ դիտեր , երանի թէ Ամե-  
րիկա ղրկէինք :

### ՏԵՍԻԼ Փ.

ՆՈՅՆՔ , ԱՐԱՄ , ԱԲԳԱՐ ԵՒ ԵՐՈՒԱՆԴ  
(Երեքը միասին ներս կը մտնեն) :

Աբգար .— (Զեռքերը բանալով մօրը կը փարքուի)  
Մայր իմ , մայր իմ . . . :

Ծիածան .— (Փարքուելով Աբգարի) Զաւակս , ա-

նուշ զաւակս, (աչքերը երկինք ուղղելով) փա՛ռք քեզ,  
Տէր:

Արամ.— (Դառնալով Աքգարի) Հիմա տեղդ նստէ,  
թէ ոչ ես կը զրկեմ բանտ:

Ծիածան.— (Դառնալով Արամի) Կը բաւէ՛, ալ մի՛  
խօսիր եղածին վրայ...: Ո՞վ լուր բերաւ քեզի:

Արամ.— Խանութ գոցած՝ տուն կը վերադառնայի,  
երբ մէկը ետեւէս «Պըն. Արամ, Պըն. Արամ» կանչեց.  
դարձայ եւ տեսայ որ կոյր Հուսիկի տղան է: Հարցուցի  
թէ ի՞նչ է եղեր, ըստու որ «Աքգարը բանտ են տարեր ծե-  
ծելով»: Երբ լսեցի՝ անմիջապէս վազեցի ոստիկանա-  
տունը եւ կաշառք տալով դուրս հանեցի կամացուկ մը,  
բայց չէմ գիտեր թէ այդ ուսուցիչները, կղերները, թա-  
զականները ինչո՞ւ բանտը կը մնան:

Աքգար.— (Զարմացած հօրը կը դառնայ) Ո՞ւր էին  
որ ես չտեսայ:

Արամ.— Անոնք աջ կողմէն վրայ էին, դուն չէիր  
կրնար տեսնել:

Ճուհար.— Արդեօք ինչո՞ւ համար:

Երուանդ.— (Թերթերը գրպանին հանելով կ'սկսի  
կարդալ իր մտքին մէջ) Ի՞նչ պիտի ըլլայ, Գերման կայս-  
րը Աւտորիոյ եւ Թուրքիոյ հետ դաշնագլութիւն կնքեր է  
Ֆրանսայի վրայ յարձակելու. զրահաւորներ ընկղզեր  
են. մինչև Հիմա Ամերիկայէն և Եւրոպայէն եկած նա-  
մակները եւ լրագիրները ետ կը զրկուին:

### ՏԵՍԻԼ ԺԱ.

#### ՆՈՅՆԻ ԵՒ ՑՈՒՍԻԿ

Յուսիկ.— (Հեւալով ներս կը մտնէ եւ մինտարի մը  
վրայ կը նստի) Օ՛ՓՓ, շունչս կտրեցաւ, քիչ մը ջուր  
տուէք...:

Արամ.— (Մօսենալով Հուսիկի) Ի՞նչ է եղեր:

Հուսիկ.— (Կոյր աչքերը վեր ու վար դարձնելով)

Ի՞նչ պիտի ըլլայ, բան մնա՞ց որ չըլլար: Քաղաքին վար-  
ժապետները՝ Թէկատինցին, կղերականները եւ բոլոր  
գիտնականները եւ երիտասարդութիւնը բանտ նետած են,  
օրական հարիւր անձեր քաղաքին դուրս կը տարուին ու  
կ'սպաննուին: Հիմա ալ սկսեր են պղտիկներն ու ծերերը  
հաւաքել:

Արամ.— (Զարմացած) Ո՞վ ըստ քեզի, ո՞ւրկէ տե-  
ղեկութիւն առիր:

Յուսիկ.— Եղբայրս Զարշանձագէն ճիշտ հիմա վե-  
րադարձաւ առանց մէկէն տեսնուելու. Երեք տեղէ վիրա-  
ւորուած է:

Արամ.— Եղբայրդ ուրիշ ի՞նչ տեղեկութիւն կուտայ:  
Յուսիկ.— Ուրիշ՝ Սեբածով ՄՈՒՐԱՏԻ կուռե-  
լով իր խմբովը անցած է Կովկաս, իսկ ԶԱՐՇԱՆՁԱԳԻ  
ԱԼԵՑՈՆ ալ բանուարկուած է արեան մէջ թաթիսուած  
ծանր շղթայի տակ: Ամիս մը բանտ մնալէ վերջ շղթա-  
ները կտրելով բանտէն փախած է, բայց գերախտաբար  
նորէն ձերբակալուած է հարիւր յիսուն ոստիկաններէ.  
Ճիշտ այսօր պիտի զնդակահարեն: Իսկ ՀՆՉԱԿԵԱՆ ՄՈՒ-  
ՐԱՏԸ ալ կոռուկով մինչեւ Տէրսիմ հասած է եւ վիրա-  
ւորուած մեռած է:

Աքգար.— (Ապշած) ՄԵռա՛ծ է, Աւետոն ալ այսօր  
պիտի սպաննե՞ն:

Յուսիկ.— (Աչքերը դէպի Աքգարի դարձնելով) Այս,  
զաւակս, այս, եթէ կարող էք, դուք ճամբայ մը, ճար  
մը գտէք, թէ ոչ դուք ալ կը ձերբակալուիք այսօր կամ  
վազը:

Աքգար.— (Դառնալով Արամի) Հայր, այսպէս է  
կուսակցական կեանքը, անոնք մեռան ու տակաւին կը  
մեռնին քաջի պէս, իսկ դուն եւ քեզի-պէսները, որոնք  
ճիշտ հրաժարած են ոյժ տալու կուսակցութեանց, լալով  
ոչխարի պէս գլուխնին պիտի ծուեն բռնակալին սուրին  
առջեւ: Ես քեզի երեք տարի է կը խօսիմ, բայց դուն իմ

խօսքիս չեկար, չի համոզուեցար: Ուստի հիմա համոզուիր թէ առանց կուսակցութեան ազդ չի կրնար ըլլաւ. պէտք է գոյութիւն ունենայ կուսակցութիւն մը որ ազատութիւն ձեռք բերէ:

Արամ.— (Ձեռքերը գլուխին տանելով) Այս, զաւակս, իրաւունք ունիս ամէն ի՞նչ խօսելու:

Արգար.— Հիմա հասկցա՞ր հայր, բայց կը ցաւիմ որ ասկից յետոյ զզջալը պարապութիւն է: (Դառնալով Երուանդի) Դուն վազէ Հնչակեան ակումբը Երուանդ, տեղեկութիւն մը բեր, իսկ ես ալ Գաշնակցականներունը կ'երթամ, տեսնեմ թէ ի՞նչ կ'ընէ ընկեր ԿԱՐՈՆ: (Երկու միասին երկու քայլ առնելով դրան առջեւ կանգ կ'առնեն):

Յուսիկ.— (Ոտքի ելլելով) Համբերէ Արգա՛ր, համբերէ:

Արգար եւ Երուանդ. (Դառնալով Հուսիկի) Համբերէ... բայց ինչո՞ւ, այլեւս ի՞նչ բանի համար համբերէ:

Յուսիկ.— Պարապ տեղն է, ընկեր Կարօն առաջին անգամ ձերբակալուած է, կարմիր շնչքին մէջ է, ուր թռչունն անդամ չի կրնար մտնել:

Արգար.— Ուրեմն պարապ տեղն է որ կ'երթամ: (Արոնի մը վրայ կը նստի):

Երուանդ.— (Մօրը դառնալով) Մայր, ելի՛ որ երթանք:

Արգար.— (Երուանդի դառնալով) Զգուշացի՛ր, Երուանդ, մէկին չհանդիպիս, այնպէս մը քալէ որ մէկը չի տեսնէ քեզ: (Ձեռքը գրպանը տանելով առբնանակ մը կը հանէ) Առ քեզի պաշտպան մը, եղածը պիտի ըլլայ արդէն:

Երուանդ.— (Ասրնանակը առնելով գրպանը կը դմէ) Շնորհակալ եմ:

Ծիածան.— (Դառնալով ձուհարի ու Երուանդի) Սպասեցէք որ լապտեր բերեմ:

Արգար.— (Ծիածանի դառնալով) Ոչ, մայր, պէտք չկայ, լապտերով երթալը վտանգաւոր է, թող առանց լապտերի երթան որ մէկը չտեսնէ:

(Այդ խօսակցութեան միջոցին մունետիկը կը կանչէ)

— «Հէյ, հայեր, պատրաստուեցէք գալիք շարթուան համար որ Տիգրանակերտ փոխադրութիք՝ Օսմանլի կառավարութեան կողմէ. առէք բոլոր ճամբու ծախքերնիդ ու պատրաստ եղէք...»:

Արգար.— Երուանդ, չի մոռնաս պատուէրս, գգուշացիր որ մունետիկը քեզ չի տեսնէ, արդէն արագիլի պէս աղտոտ բերանը բացած է:

Երուանդ.— Շատ լաւ: (Ճուհար, Հուսիկ դուրս կ'ելլեն):

Արամ.— (Յօրանջելով կ'սկսի աչքերը փակել) Օ՛ՓՓ:

Արգար.— (Մօտենալով Արամի քեւէն կը բռնէ) Հայր, զնա պառկէ որ հանդստանաս, (դառնալով Ծիածանի) Մայր, դուն ալ զնա:

Ծիածան.— Այս, երթանք, զաւակս: (Ճրագը առնելով կը վառէ եւ երկուքը միասին ննջարան կ'երթան):

Արգար.— (Քարիւղի լապտերը վառելով կը նստի նստարանի մը վրայ եւ քերթ կը կարդայ) Օ՛ՓՓ, մայրէկ (յօրանջելով կ'սկսի ժնանալ):

Տեսիլ ԺԲ.

ԱԳԱՊԻ ԵՒ ԱԲԳԱՐ

Ագապի.— (Դուռը զարնելով) Դուռը բացէք:

Արգար.— (Արբնանալով վեր կը ցատկէ եւ անմիջապէս վազելով պատէն կալսուած զենքը կ'առնէ եւ դուռը կը բանայ) Այս ի՞նչ է, ո՞ւր էիր այսքան ժամանակ:

Ագապի.— (Գլուխը կուրծքին վրայ կախելով) Ճուհար ապլահնց բացած էի:



Արգար .— Ճամբան մէկը չի հանդիպեցա՞ւ :  
 Ագապի .— Ո՛չ, ոչ մէկը :  
 Արգար .— Ճուհար ապլայի՞ն ալ չի հանդիպեցար :  
 Ագապի .— Ո՛չ, ոչ մէկուն :  
 Արգար .— Հապա ո՞ր փողոցէն եկար :  
 Ագապի .— Եկեղեցւոյ փողոցէն :  
 Արգար .— Ուրեմն, շուտ գնա պառկէ :  
 Ագապի .— Հապա դո՞ւն :  
 Արգար .— Դուն գնա պառկէ, ես քիչ մը պարտէ՛կ  
 իջնեմ :  
 Ագապի .— Գիշեր բարի : (Կ'երքայ դէպի ննջարան) :  
 Արգար .— Լոյս բարի : (Գլանիկ մը ծխելով դուրս  
 կ'ելլէ) :

(Վարագոյր)

## ԱՐՍՐՈՒԽԱԾ Բ.

ՏԵՍԻԼ Ա.

ՆԻԱԶԻ, ՕՍՄԱՆ ԵՒ ՊԱՀԱԿՆԵՐ

(Խարբերդի զօրանոցին սենեակներէն մէկուն մէջ  
 քուլը կը խաղան Օսման եւ Նիազի : Դրան քով երկու  
 պահակ կամբճած են սուխթերով . սենեակին անկիւնը  
 կախուած են զէնքեր ու սուրեր) :

Նիազի .— (Օսմանի դառնալով) Օսման, եւ պատու-  
 հանէն նայէ թէ Սալի պէյ կուգա՞յ . . . :

Օսման .— Օ՛չ, տակաւին շատ ժամանակ կայ Սալի  
 պէյի գալուն, հէլէ քիչ մըն ալ խաղանք :

Նիազի .— (Ժպտելով) Դուն գիտես, հա՛, եթէ յան-  
 կարծ խաղին մէջ վրայ դայ, այն ժամանակ պատիժ պի-  
 տի կրես, «թէմպէլ իշու պէս» :

Օսման .— Իրաւ, ելեմ նայիմ : (Ոտքի ելլելով կը  
 յառաջանայ դէպի պատուհանը ու վար կը նայի) Այս,

շուտ, աճապարանքով քարդերը հաւաքէ որ չի տեսնէ,  
 շուտ, շուտ : (Երկուքը միասին կ'սկսին հաւաքել) :  
 Նիազի .— Դուն ճայն մի հաներ, գողտուկ մը դուրս  
 ելիր որ չտեսնէ :  
 Օսման .— Շատ լաւ : (Դուրս կ'ելլէ) :

ՏԵՍԻԼ Բ.

ՆԻԱԶԻ ԵՒ ՍԱԼԻ ՊԵՅ

Սալի Պէյ .— (Ներս մտնելով սուրը մէջֆին ձեռքերը  
 շարժելով) Ալէքիմ սէլամ :

Նիազի .— (Բարեւի կենալով) Սէլամ ալէքիմ, պէյ  
 էֆէնտի :

Սալի Պէյ .— (Չորս կողմը նայելով) Այս ի՞նչ աղ-  
 տոտութիւն է ներսն ու դուրսը, ի՞նչո՞ւ չէք մաքրեր :  
 (Դատնալով պահակին) Դուն ալ դուրս ելիր քանի մը բո-  
 պէի համար : (Պահակը դուրս կ'ելլէ) : Պէտք է քիչ մը  
 մաքուր ըլլայ, որ եկող զայողները մեր վրայ չխնդան,  
 եաւրում, որ չըսեն թէ այս ի՞նչ տեսակ աղտոտ զինուոր-  
 ներ են :

Նիազի .— Էֆէնտիմ, չենք կրնար օդնել, եկող գա-  
 ցողները շատ են :

Նիազի Պէյ .— (Նստելով նստարանի մը վրայ) Ի՞նչ  
 որ է, Հոդ մի ըներ, այս խանին մէջ արիւն պիտի հոսի,  
 (ակնաները կը սեղմէ) :

Նիազի .— (Ակնան դնելով դէպի դուրսը) Ներողու-  
 թիւն պէյ, ձայն մը կուզայ դուրսէն, թերեւս կոիւ տե-  
 ղի կ'ունենայ : (Վագելով դուրս կ'ելլէ) :

Սալի Պէյ .— (Ոտքի ելլելով կ'սկսի ման գայ) Վա՛յ,  
 խորամանկ մարդ, տեսած էի, բայց այսքան ալ խորա-  
 մանկ չէի տեսած եւ չեմ խորհիր որ պիտի տեսնեմ ալ :  
 Այս մարդը աւելի յարմար կը տեսնեմ, իմ գործիս լիո-  
 վին յարմար է, բաւական ճարպիկ ու քաջ կ'երեւի : Կան-

չեմ տեսնեմ թէ ի՞նչ պատասխան պիտի տայ: (Մօտենալով դրան):

### ՏԵՍԻԼ Դ.

#### ՆՈՅՆ ԵՒ ԱՐԱՊ

Արապ.— Հրամեցէք, ուէյ էֆէնտի:

Սալի Պէյ.— Նիազիին ըսէ որ հոս գայ եւ անմիջապէս, դուն ալ միտափին:

Արապ.— Շատ լաւ, էֆէնտիմ: (Բարեւ տալով դուրս կ'ելլէ):

Սալի Պէյ.— (Գլանիկ մը հանելով կ'սկսի ծխել ու ման գալ, կը նստի ու կը կանգնի, ապա նորէն ման կուգայ) Հը՛, ես գիտեմ որ այս կեավուրներուն քով շատ դրամ ու զարդեղններ կան: Արդէն Բարձր. Դոնէն հրաման եկած է որ բոլոր հայերը գաղթեցնենք: Արդէն երիտասարդութիւն չթողուցինք, բոլորն ալ կոտորեցինք եւ մաս մըն ալ այսօր վաղը կը լմնցնենք: Քաղաքին հանելով քանի մը ժամ հեռաւորութեան վրայ կ'սկսինք լաւ մը խուզարել, անկէ յետոյ ուղղակի անապատ, ինչպէս որ Բարձր. Դրան հրամանը կ'ըսէ, որպէս զի անգամ մըն ալ չապստամբին մեղի դէմ, ըսելով «Մէնք ազատութիւն կ'ուզենք, Հայաստանը մերն է, մեղի չի պատկանիր»: (Քահ քահ խնդպալ) Այս ամէնը ձերը պիտի ըլլայ, ողորմելի հայեր: (Բարկանալով ինքնիրեն) Անոնց արիւնը պիտի քամեմ այս ձեռքերովս՝ խաղողի ողկոյզի նման (ձեռքերը սեղմելով) եւ իմ կուրծքս օսմանեան նշաններով պիտի փայլի արեւի նման, ու պիտի սւնենամ աւելի լաւ ու բարձր պաշտօններ մեր թագաւորէն: (Քալելով դէպի դուռը) Բայց այս անիծեալ զինուրը ի՞նչ եղաւ այսքան ատեն: (Կը կանչէ) Նիազի՛... Նիազի՛...:

### ՏԵՍԻԼ Դ.

#### ՆՈՅՆ, ՆԻԱԶԻ ԵՒ ԱՐԱՊ

Նիազի եւ Արապ.— (Ներս մտնելով բարեւի կը կենան) Հրամէք, ուէյ:

Սալի Պէյ.— Բարեւ ձեզ, օսմանէան քաջէր, գրաւեցէք մէկ մէկ աթոռ ու նստեցէք, քանի մը վայրկեան կ'ուզեմ խօսիլ ձեզի հետ:

(Նիազի եւ Արապ կը նստին):

Սալի Պէյ.— (Գրպանէն հեռագիր մը հանելով) Անցեալ ամիս մէր Բարձր. Դուռէն՝ Թալէաթ եւ կնվէր Փաշայի կողմէ այս «Հեռագիրը» եկած էր մէր Մամուլէթ էլ Ազիզի կուսակալին, որ ինձի յանձնեց՝ այս գործը շուտով մը կատարելու: Ինչպէս որ անցեալ ամիս հեռագիր եկած էր, որ հայ երիտասարդութիւնը բանտ նետուի ու զնդակահարուի: Այդ հեռագրին համեմատ շարժեթով մէր լաւագոյնը ըրինք: Իսկ այս հեռագրին ալ իմաստը այս է.

Յարգելի կուսակալ

#### ՄԱՄՈՒԼԷԹ ԵԼ Ազիզ

Արդէն անցեալ նամակիս մէջ յիշեցուցած էի թէ ինչ պէտք է ընել տեղույն երիտասարդութիւնը: Կարզը եկած է կիներու եւ պգտիկներու: Անապատ ախորեցէթ այն բոլոր հայերը որ դեռ կ'ապրին երկրիս մէջ: Կը յուսամ որ սոյն առաջարկիս դէմ չէթ երբ-ար ու լիովին պիտի արժեցնէթ դուր ձեզ...:

Յարգանեով

#### ՃԵՄԱԼ ՓԱՇԱ

Արապ.— Շատ լաւ կ'ըլլայ, Հրամանին առջեւ իրնարհինք ու սկսինք գործի. ի՞նչպէս կընանք մէր Բարձր. Դրան չի հնազանդիլ:

Սալի Պէյ.— Արդէն ես ասկից ամիս մը առաջ մունետիկ մը վարձեցի ու ամէն ինչ որ պէտք էր ըսել տուրի

անոր . իսկ հիմա կ'ուզէի որ երթայիր մունետիկ մը եւս  
բերէիր հոս :

Արապ .— (Ոտքի ելլելով) Ամենայն սիրով , պէյ :

Սալի Պէյ .— Շուտու ուրեմն , չուշանաս :

Արապ .— Շատ լաւ , պէյ : (Դուրս կ'ելլէ) :

Նիազի .— Բայց ես երբեք չեմ խորհիր որ հայերը ի-  
րենց երկրէն պիտի գաղթեն , այդ բանին մէջ չենք կրնար  
յաջողիլ :

Սալի Պէյ .— Կրնանք , կրնանք , լաւ ալ կրնանք ;  
(Գլուխը օրօրելով) Բայց սա Զարշանճադի եւ Տէրսիմի  
քիւրտերէն կը վախնամ , որ մեր վրայ յարձակին , իրաւ  
որ անոնք մեր կրօնքին քիչ թէ շատ կը յարմարին , բայց  
հայերու կրօնքին աւելի կը հաւատան , որովհետեւ ա-  
նոնց նախնիքը հայեր եղած են : Սա բարեբախտութիւնը  
կայ մեղի համար , որ մոռցած են իրենց ազդութիւնն ու  
կրօնքը :

Նիազի .— Ուրեմն մեզի պէտք է բանակ մը որ այդ  
քիւրտերը մեր վրայ չի յարձակին : Կը յիշէք , ասկից մօ-  
տաւորապէս քսան ատրի առաջ հայերու կոտրած տեղի  
ունեցաւ . ճիշտ այդ ժամանակ շատ մը հայեր ազատե-  
ցան քիւրտերու ձեռքով : Եթէ մենք հիմա ալ չկարողա-  
նանք այդ վայրենիները զսպել , նոյնը պիտի ընեն հի-  
մա , ինչ որ առաջ ըրին :

Սալի Պէյ .— Ես բան մը լսեցի անցեալ օրերուն :

Նիազի .— Եւ ի՞նչ (հիտաքրքրուելով) :

Սալի Պէյ .— Լսեցի որ խային Մօսկով եւ Հայ քօմի-  
թաճներ իրզրումի եւ Երզնկանի վրայ պիտի յարձա-  
կին , եւ կը խորհիմ թէ մինչեւ . Հիմա յարձակած են ու  
թերեւս քանի մը շաբաթ վերջ հոս կը հասնին : Ես շատ կը  
վախնամ թէ ո՞ւր պիտի փախչինք . այդ հայ քօմիթաճի-  
ները այնպէս կը կոռուին որ . . . կրակի եւ թնդանօթի առ-  
ջեւ կը վաղեն «վրէ՛ժ վրէ՛ժ» դոռալով :

Նիազի .— (Զարմանալով) Իրա՞ւ կ'ըսես :

Սալի Պէյ .— Հապա սո՞ւտ :

Նիազի .— Ուրեմն շատ գէշ պիտի ըլլայ մեր վիճա-  
կը եթէ չհեռանանք ուրիշ ապահով տեղ մը : (Մտածելով)  
Ես սա բանը որոշեցի :

Սալի Պէյ .— Ի՞նչ որոշեցիր :

Նիազի .— Եթէ Հայերը անապատ աքսորենք , այն  
ժամանակ մենք ալ կ'երթանք դէպի Մէքքէ եւ Սէտի-  
նէ , որ մեր սրբատեղին է : Այսօր ամբողջ մահմետական  
հաւատացեաները կ'երթան այն սուրբ քաղաքը «հանի»  
կ'ըլլան : Մենք ալ կ'երթանք : Արդէն գաղթող հայերու  
դրամը մերը պիտի ըլլայ :

Սալի Պէյ .— Եթէ յարձակին մեր վրայ , օսմանլի  
զինուորներով կը դիմադրենք քաջաբար , եւ յաղթանակը  
տանելէ վերջ կ'երթանք Մէքքէ եւ Մէտինէ :

Նիազի .— Քանի որ գիտես թէ այդպէս լաւ է՝ ինչո՞ւ  
կը մտածես :

Սալի Պէյ .— Կը վախնամ , կը վախնամ որ չի յաջո-  
ղինք , այդ անիծուած հայ քօմիթաճիներուն հետ կոռւե-  
լու համար պէտք է տարիներով մարզուիլ : Եթէ ձեռքեր-  
նին իյնա՞նք , հաւատա որ կտոր կտոր կ'ընեն մեղ եւ ա-  
մենէն մեծ կտորը ականջնիս կը թողուն :

Նիազի .— Էֆէնտի , ես չի գիտեր որ այդքան վախ-  
կոտ պիտի ըլլաք , շատ կը ցաւիմ որ զինուորականի  
պաշտօն կը կրէք , փոխանակ դուք զիս քաջալերելու , ա-  
ւելի կը վախցնէք :

Սալի Պէյ .— (Ժպտելով) Կեցցէ՛ , Նիազի , ես ուզեցի  
քեզ փորձել , կը նկատեմ որ կտրիմի նման սիրտ ունիս ,  
ու ինծի ալ սիրտ կուտաս . ուրեմն , երբեք մի խորհիր թէ  
օսմանի բանակը քու կողքին պիտի չկուռի ամէն մի բո-  
պէ , եւ քանի որ ժամանակ կայ , զինուորներէն մէկուն  
ըսէ թող երթայ Արամ էֆէնտին հոս կանչէ , որ անոր  
հարստութիւնը առնենք եւ մէկ դնդակով վար ձգենք :

Նիազի.— Շատ լաւ պէյ: (Ուրքի ելլելով կը յառացանայ դէպի դուռը) Օսմա'ն, Օսմա'ն, հոս եկուր, չո՛ւս:  
ՏԵՍԻԼ Ե.

### ՆՈՅՆԻ ԵՒ ՕՍՄԱՆ

Օսման.— (Ներս մտնելով կը բարեւէ) Հրամեցէք  
պէյ, էֆէնտի:

Սալի Պէյ.— (Բարեւը առնելով) Գնա շուկան եւ Ա-  
րամ էֆէնտին հոս բեր, ըսէ թէ կառավարչին հրամա-  
նով՝ քաղաքին զինուորական հրամանատար Սալի պէյը  
քեզ կ'ուզէ տեսնել: Հետդ քանի մը զինուոր տար:

Օսման.— Գլխուս վրայ, պէյ: (Դուրս կ'ելլէ):

Սալի Պէյ.— (Դառնալով Նիազի) Հիմա լաւ ըըրի՞:

Նիազի.— Ի հարկէ, պէտք է այդպէս ընել անոնց և  
բայց ես իր տղուն շատ հակառակ եմ, եթէ հիմա պատե-  
հութիւն ձեռքս անցնի, կտոր կտոր պիտի ընեմ, (ձեռ-  
քերը սեղմելով):

Սալի Պէյ.— (Քահ քահ խնդալով) Ի՞նչո՞ւ:

Նիազի.— Այդ տղան իրենց զպրոցէն ելլելուն պէս  
կը վագէ մեր մէքթէպի փողոցը ու կ'սկսի տղայոց հետ  
կոռուիլ, քիթ բերան չի թողուր, եւ հայհոյելով կը դո-  
ռայ այսպէս. «Զեր հոգին պիտի մարեցնեմ, թուրք լա-  
կոտներ»: Երբ այդ խօսքերը կը լսէի, սիրոս կ'սկսէր  
կրակուիլ, բայց բան մ'ալ չէի կրնար ըսել:

Սալի Պէյ.— (Զարմացած) Ի՞նչպէս բան մը չէիր  
կրնար ըսել, միթէ կը վահնա՞ս, թէ ոչ ծնողքը հա-  
րուստ է . . . :

Նիազի.— Շիտակը, թէ հարստութեան համար է եւ  
թէ վախճալուս, որովհետեւ եթէ բան մը ըսէի, անմիջա-  
պէս վրաս պիտի յարձակէր:

Սալի Պէյ.— Զարմանալի՞ բան, ուրեմն այդ կետ-  
քուրը ձերբակալեցէք հօքը հետ միասին: Ի՞նչպէս եղել է  
որ մինչեւ հիմա ազատ ձգեր էք:

Նիազի.— Եթէ ձեռք անցնի, այն ժամանակ ես ընե-  
լիք գիտեմ. բայց զայն բոնել բաւական դժուար է: Տա-  
սընեւութ տարեկան հասակին մէջ «քօմիթէնի» ԴԱՇՆԱԿ-  
ՑԱԿԱՆՆԵՐՈՒԻՆ կը պատկանի:

Սալի Պէյ.— Ուրեմն, հայրը բոնեցէք որ նշան մը  
առնենք անկէ, յետոյ այդ նշանը տունը կը տանէք ու կ'ը-  
սէք. «Արամ էֆէնտին քեզ կ'ուզէ»: Երբ հոս բերէք ամ-  
բողջ ընտանիքով, այն ժամանակ ուզածնիս կ'ընենք:

Նիազի.— Կ'ըլլայ, բայց պէտք է որ առաջին անգամ  
լրջօրէն իր՝ հետ խօսինք ու յետոյ անձնատուր ընելով՝  
դրապանէն բան մը առնենք: Եթէ իր ընտանիքի անդամ-  
ները նշանը տեսնեն՝ անմիջապէս կուգան:

Սալի Պէյ.— Կ'ըլլայ: (Ժամացոյցին նայելով) Բայց  
ինչո՞ւ ուշացաւ այս զինուորը:

Նիազի.— (Մեղմ ձայնով) Նայէ դէպի դուռը, ահա-  
ւասիկ կուգան:

### ՏԵՍԻԼ Զ.

### ՆՈՅՆԻ, ԱՐԱՄ ԵՒ ՕՍՄԱՆ

Օսման եւ Արամ.— (Ներս մտնելով կը բարեւեն) Ա-  
հաւասիկ . . . պէյ էֆէնտի, հայերուն մէկ մասը ճիշտ այս  
վայրկեանիս հոս կը հասնի: (Անկիւն մը կանգնելով):

Սալի Պէյ.— Շատ լաւ: (Արողը հրամցնելով Արա-  
մի) Հրամեցէք Արամ էֆէնտի, հանդիստ ըրէք ձեր տա-  
նը պէս:

Արամ.— Սալի պէյ, ի՞նչո՞ւ համար զիս ուզած էք:

Սալի Պէյ.— (Բարկութեամբ) Քե՞զ, ուզեցինք որ  
քեզի պէս վաստ սիրտ ունեցող մարդիկը հեռացնենք այս  
աշխարհէն:

Արամ.— Ի՞նչ ըսել կ'ուզէք պէյ, ի՞նչ վատութիւն:

Սալի Պէյ.— (Բարկանալով) Լոէ՛, չար գազան, տա-  
կաւին լեզու ունիս ալպլալու, գիտցած եղիր որ Օսման-  
եան զինուորականի մը առջեւ կը գտնուիս:

Արամ .— Միթէ Օսմանեան զինուորականի մը այժէ տեսակ խօսակցութիւն կը վայելէ՞ :

Նիազի .— (Ատրնանակը հանելով կը մօտենայ Արամի ու ծանր նայուածք մը ձեմելով վրան) Զայնդ կտրէ , խառն կեալուռ : Հիմա հանէ գրապանիդ ժամացոյցը , ապա թէ ոչ ճիշտ այս վայրկեանիս կեանքդ վտանդի տակէ :

Արամ .— (Դառնալով Սալի պէյի) Ամօթ քեզի պէս զինուորականի մը , որ անօթի գաղանի պէս սորված ես ժարդ յօշուել : (Գրպանէն ժամացոյցը հանելով կուտայ Նիազիի) Առէ՞ք , անօթիներ :

Սալի Պէյ .— (Քրիմ տակէն խնդալով ման կուգայ սինեակին մէջ) Հապա ի՞նչպէս կ'ուզէիր որ Օսմանցի զինուորական մը վարուէր հայու մը հետ : (Դառնալով Օսմանի) Օսման , դնա այս մարդուն ընտանիքն ալ հոս րեր , եթէ չուզեն գալ՝ ցոյց կուտաս այս ժամացոյցը (Կերկարէ Օսմանի) որ հաւատան ու դան :

Օսման .— (Բարեւ բռնելով) Շատ լաւ , պէյ :

Սալի Պէյ .— (Դառնալով Արամի) Բաէ տեսնեմ , Արամ էֆէնտի , (քան քան խնդալով) ո՞ւր պահած ես դըրամներդ , կամ որո՞ւ պիտի յանձնես մահէդ առաջ :

Արամ .— Մի՛ երազեր , մուրացկան , չխորհիս թէ դուն պիտի վայելես իմ ճակատիս քրտինքով վաստկած դրամներս : Դրամին համար չէ որ այսքան վատ կը վերաբերի քեզի հետ , այլ ձեր կառավարութեան վատութիւնն է որ կը տեսնեմ ու կը լսեմ . ձեր վատ կառավարութեան քաղաքավարութիւնն է որ զիս խարելով բերաւ սպանդանոց , որպէս զի կողոպտէք զիս եւ զաւակներուս անմեղ արիւնը մտնէք :

Սալի Պէյ .— Լեզուդ քեզ քաշէ , ես քեզի ըսի թէ մէկ մը նայէ թէ որո՞ւ դէմ կանդնած ես . այս տեղ խանութ չէ եւ ոչ ալ վաճառատուն , այլ կառավարչատուն :

Արամ .— Գիտեմ որ կառավարչատուն է , բայց դուք սպանդանոցի վերածեցիք զայն :

Սալի Պէյ .— (Բարկանալով) Տակաւին կը շարունակէ՞ս : (Նիազիի դառնալով) Նիազի , շուտ տարէք զայն զնտանը , վաղը առաւօտ ժամը տասին կ'ուղարկէք վալի փաշային քով , որ կախաղան հանէ :

Նիազի .— Գլխուս վրայ պէյ : (Դառնալով դէպի դուռը) Հիւսէն , Հիւսէն , Մուհամէտ , ներս եկէք , շուտ :

### ՏԵՍԻԼ Է .

ՆՈՅՆՔ , ՀԻՒՍԷՆ ԵՒ ՄՈՒՀԱՄԷՏ

Հիւսէն եւ Մուհամէտ . (Բարեւելով կը կենան) Հրամէ , պէյ էֆէնտի :

Սալի Պէյ .— (Գրպանէն քուղը մը հանելով կ'սկսի գոր) Տարէք այս մարդը զնտան , այս թուղթն ալ կուտաք վալի փաշային , զգուշացէք որ չի փախչի :

Մուհամէտ .— (Թուղը առնելով) Միթէ մեր ձեռքէն ալ մարդ կ'աղատի՞ : (Արամի քեւէն բռնելով դուրս կ'ելլին երեքը միասին) :

Սալի Պէյ .— Տեսա՞ր ի՞նչպէս կը սարսափեցնեմ , չունչս անդամ կը վախնան : Բայց սա անիժեալ Օսմանը ուշացաւ նորէն , ժամէն աւելի եղաւ եւ դեռ չի վերադարձաւ : Անշուշտ բան մը պատահած է :

Նիազի .— Ի՞նչ բան պիտի պատահէ : (Խնդալով) Ո՞վ ինչ դիմէ ի՞նչե՞ր կ'ընէ հիմա հայ կիներու եւ աղջիկներու հետ :

### ՏԵՍԻԼ Ը .

ՆՈՅՆՔ , ԾԻԱԾԱՆ , ԱԳԱՊԻ ԵՒ ՕՍՄԱՆ

Օսման .— (Ծիածանի եւ Ագապիի հետ ներս մտնելով) Պէյ , քաղաքին ժողովուրդը շփոթած է , (շունչ առնելով ու տալով) հազիւ կարողացայ մայր ու աղջիկ բերել :

Սալի Պէյ .— (Ոտքի ելլելով) Ո՞ւր է տղան :

Օսման .— (Դողալով) Պէյ էֆէնտի, երբ մեզ տեսաւ որ դէպի իրենց տունը կ'երթանք, անմիջապէս փախաւ եւ զէնքը առնելով վագեց փողոցն ի վեր: Փախչած միջոցին գօնով Մուսթաֆան ու հինգ հատ ոստիկան սպաննեց եւ անոնց մէկին ձին հեծնելով հեռացաւ քաղաքէն՝ կրակելով մեր վրայ: Մեր զինուորներէն մէկ քանին վաղեցին որ բռնեն, բայց գժժախտաբար չկրցան կեավուոի տղան բռնել, կարծես ձին օդին մէջէն կը թըռցընէր:

Սալի Պէյ .— (Բարկանալով) Կորսուէ՛, ինձ պատմութի՞ւն կը պատմես: Ամօթ ձեզի որ տասնեւինը տարեկան պատանի մը չկրցաք բռնել, հարէմ ու զէհիր ըլլայ Օսմանի հացը: Դուրս ելիր քանի բարկութիւնս չէ սաստկացեր, ապա թէ ոչ կտոր կտոր կ'ընեմ ոտքիս տակ:

Օսման .— (Դողալով) Կ'երթամ, պէյ էֆէնտի, մի՛ բարկանար: (Դուրս կ'ելլէ):

Սալի Պէյ .— (Դառնալով Ծիածանի ու Ագապիի) Դուք ալ սա անկիւնը նստեցէք:

Ծիածան .— Ներողութիւն էֆէնտի, (մօտենալով) մեզ ի՞նչ բանի համար հոս բերել տուիք, ո՞ւր է Արամ էֆէնտին:

Սալի Պէյ .— Քիչ առաջ հոս էր, կառավարութիւնը ուղեց զայն տեսնել, պիտի վերադառնայ քանի մը օրէն:

Ծիածան .— (Զարթացած) Ի՞նչ ըսել կ'ուզէք պէյ էֆէնտի, քանի մը օրէն... չէ՞ որ իր ժամացոյցը դրկած էիք... հոս պէտք է ըլլայ:

Ագապի .— (Լալով) Ես քեզմէ կը պահանջեմ հայրս, քեզմէ կը պահանջեմ, դաւաճան, անմեղ արիւնս մտնելէ վերջ կ'ուզես հօրս արիւնն ալ մտնել: (Մօտենալով Սալի Պէյի) Դաւաճան, քեզմէ կը պահանջեմ հայրս:

Սալի Պէյ .— Այս ի՞նչ համարձակութիւն է հայ աղջրկան մը մօտ, որ կ'ուզէ վրաս յարձակիլ: (Դառնալով Նիազիի) Զսուէ այս կեավուոը:

Նիազի .— Հէ՛յ, տեղդ նստիր: (Ագապիի քեւէն բըռնելով կը հրէ մէկ կողմ):

ՏԵՍԻԼ Ժ.

ՆՈՅՆԲ ԵՒ ՕՍՄԱՆ

Օսման .— (Բարեւելով) Պէյ էֆէնտի, քաղաքիս հայերը լցուած են խանին մէջ, ուր ալ տեղ չկայ:

Սալի Պէյ .— Իմ երթալէս վերջ մէկ մասը հոս բերէք, քանի որ տեղ չկայ:

Օսման .— Շատ լաւ, պէյ: (Բարեւ տալով դուրս կ'ելլէ):

Սալի Պէյ .— Քեզ տեսնեմ Նիազի, (Նիազիի ուսին զարթելով) ես հիմա քաղաք կը մեկնիմ, եթէ ինծի պէտք ունենաք, զօրք մը զրկեցէք ետեւէս, ես անմիջապէս կուգամ: Արդէն ես ճամբան քեզ հետ կը տեսնուիմ առանձին, այսինքն՝ անապատի ճամբուն վրայ քեզ հետ կ'ըլլամ: Է՛ս, մնաք բարով:

Նիազի .— (Սալի Պէյի ձեռքը բոքուելով) Երթաք բարի, արդէն ես ամէն ինչ կարգադրած եմ, դուն հոդ մէ ըներ այդ մասին:

Սալի Պէյ .— Աֆէրիմ, Նիազի քեզ տեսնեմ: (Երկու ժայլ դէպի դուռը կ'երթայ):

ՏԵՍԻԼ Ժ.

ՆՈՅՆԲ, ԱՐԱՊ ԵՒ ՀԱՅԶ

Արապ .— (Հաֆզի հետ ներս մտնելով) Ահաւասիկ մունետիկ մը բերի, պէյ:

Սալի Պէյ .— (Դառնեն ետ քաշուելով) Շատ լաւ: (Դառնալով մունետիկին) Նստիր տեսնեմ, քեզի լաւ լուր մը պիտի տամ որ ամբողջ քաղաքի բնակչութեան ականջը լիցնես:

Հափզ .— (Հագած ցնցոտիներ, զլուխը աղոստ ֆէս մը դրած, ձեռքը առած ծուզ գաւազան մը կը նստի մէկ

կողմ) Աստուած ձայնդ լսէ, պէյ, ըսէք տեսնեմ լուրն  
ի՞նչն է:

Սալի Պէյ. — Այս առաւօտէն մինչեւ իրիկուն, թա-  
ղերը, շուկաները, հրապարակները պատելով պիտի պո-  
ռաս այսպէս. «Այս շաբաթ քաղաքին մէջ մնացած վեր-  
ջին թափորը ճամբայ պիտի ելլէ դէպի Հալէպ, թող ի-  
րենց ունեցածներով պատրաստուին, որպէս դի ճամբա-  
ները թշուառութեան չենթարկուին:

Հափզ. — (Ձեռքով խոնարհելով) Գլխուս վրայ, պէյ  
էֆէնտի, կը խորհիմ թէ պիտի գոհացնես զիս:

Սալի Պէյ. — (Նստելով) Հապա ի՞նչպէս, ճերմակ  
մէնիտներ պիտի համբեմ այդ աղտոտ ճեռքերուդ մէջ:

Հափզ. — (Շուարած) Մէնիտներ, պէյ էֆէնտի, ե-  
թէ հայերը իրենց տունէն ելեն, անոնց մալն ու միւլը  
ի՞նչ պիտի ըլլայ:

Սալի Պէյ. — (Բարկանալով) Պէ շաշլոն, քու ի՞նչ  
գործն է թէ հայերուն մալն ու միւլը ինչ կ'ըլլայ, ես քե-  
զի դրամ կուտամ որ գործ մը կատարես. անոնց մասին  
խօսիլը քեզ չէ մնացած. դեռ հայերու հացէն չե՞ս կըշ-  
տացեր, ի՞նչ:

Հափզ. — Երթամ ուրեմն, էֆէնտի, (մօտենալով  
դրան) մի՛ նեղուիր պէյ, մի՛ նեղուիր:

Սալի Պէյ. — Եթէ լաւ մը հասկցնես, այն ժամանակ  
քեզի լաւ ու կոկիկ տուն մը պիտի նուիրեմ կահ կարա-  
սիով միասին, հայտէ նայիմ:

Հափզ. — Ուզածիդ պէս, պէյ էֆէնտի, պիտի պո-  
ռամ ինչպէս որ անցեալ շաբաթ պոռացի:

Սալի Պէյ. — Շատ լաւ, հիմա գնա շարունակէ գործդ:

Հափզ. — Գլխուս վրայ, պէյ: (Խոնարհելով դուրս

կ'ելլէ):

Սալի Պէյ. — (Դառնալով նիազիի) Ես ալ երթամ իմ  
գործիս, յետոյ կը մէկնիմ կառավարչին տունը: (Կը  
մեկնի):

(Վարագոյք)

30

ԱՐԱՐՈՒԱԾ Գ.

ՏԵՍԻԼ Ա.

ՃՈՒՀԱՐ, ԱԶՆԻԻ, , ԵՐՈՒԱՆԴ, ՅՈՒՍԻԿ ԱՂԲԱՐ,  
ՇԻԱԾԱՆ, ԱԳԱՊԻ, ՆԻԱԶԻ, ՕՍՄԱՆ, ԱՐԱՊ,  
ԵՒԻՍՈՒԹ ԵՒ ՄՈՒՀԱՄԵՏ

(Տեսարանը կը ներկայացնէ անապատ մը ուր հայ  
գալքականները կը տարուին ոստիկանութեան հսկողու-  
թեան տակ):

Օսման. — (Հայ գալքականները հրելով ու նեղելով)  
Հայուէ՛, քալեցէք, չո՛ւս:

Նիազի. — Քալեցէ՛ք, չուս, թէ ոչ հոգինիդ կ'առ-  
նեմ, հա՛: (Ճուհարին կը գարնէ հրացանի կոքով):

Ճուհար. — Ինձմէ ի՞նչ կ'ուզէք, եղբայր, (աղաղա-  
կելով) Եթէ պիտի սպաննէք՝ սպաննեցէք որ աղատիմ այս  
տանջանքներէն, ի սէր Աստուծոյ թող ըլլայ, մի նեղէք  
մեղ:

Նիազի. — Ի՞նչ, ի՞նչ, անգամ մըն ալ ըսէ, չհաս-  
կըցայ:

Ճուհար. — Ի՞նչ պիտի ըսեմ, խիղճ չունիք որ կըրկ-  
նեմ:

Օսման. — (Ճուհարին դառնալով) Միթէ մենք ան-  
գութ ենք, անգամ մըն ալ մեղ անգութ չի կոչես, թէ ոչ  
ակռաններդ բերանդ կը լեցնեմ հա՛, աղջիկդ ալ արաբնե-  
րուն կը յանձնեմ: Մենք կեավուներ չենք որ անգութ  
ըլլանք, մենք հայս կրօնքը կը դաւանինք:

Ճուհար. — Իմ աղջի՞կս:

Օսման. — Այո՛, քու աղջիկդ:

Ճուհար. — Քեզ մատադ կ'ընեմ անոր մազերուն:

Օսման. — (Հրացանին կոքով հատ մը գարնելով Ճու-  
հարի) Էտէփսիդ կին, չե՞ս գիտեր թէ դիմացինդ ով է:

Ճուհար. — (Մէկ կողմի վրայ իյնալով) Այո՛, գի-  
տեմ թէ ով է, ոճրագործ Սուլթան Ռաշիտի զօրքը:

31

Օսման. — Վա՛յ, դուն ոճրագործ կոչես իմ սուլթանս : (Մտրակով կ'սկսի ծեծել) Հանգստացիք, որ անդամ մըն ալ խելքդ չկորսնցնես :

Ճուհար. — (Լալով ծունկի կուգայ) Գաղա՛ն, Աստուծմէ գտնես : (Կ'իջնայ գետին) :

Նիազի. — (Խնդալով) Մէր Աստուածն ալ բերանը կ'առնէ, սէնի կիսի կեավուու աղջիկ, եթէ դուք Աստուած ունենայիք՝ հիմա շատոնց փրկուած էիք, իսկ եթէ այն Հրեային վրայ յոյս էք դրեր, պէլանիդ գտած էք : (Կը խնդայ) :

Օսման. — (Դառնալով Նիազիի) Եկուր այս կինը կորսնցնենք ու աղջիկն ալ արաբներուն ծախենք :

Նիազի. — Պէ, խարտաշ, քիչ մը համբերէ, տակաւին շատ ժամանակ կայ : (Դառնալով Արապի) Արապ, այս կեավուաները տար դիմացի հորին քով որ մէնք քիչ մը ձաշենք, դուն ալ անմիջապէս վերադարձիր :

Արապ. — Շատ լաւ, տասնապես : (Դառնալով դէպի գաղթականները) Հայտէ՛, ոտքի ելէք, որ ջրհորին քով երթաք հանգստանալու, յետոյ Տիղրանակերտ պիտի ճամբորդէք : Շո՛ւտ, շո՛ւտ, հայտէ՛ տեսնեմ : (Դաղթականներուն հետ դուրս կ'ելլէ) :

Նիազի. — (Դառնալով զինուորներուն) Հացերն ու կերակուրները տեղաւորեցէք որ լաւ մը ուտենք, քանի մը ամիսէ ի վեր է որ հայկական համեղ կերակուր չենք կերպած :

Օսման. — (Ծրաբները բանալով հացերը եւ կերակուրները կը շարէ գետնի վրայ) Այո, ես ալ քեզի պէս երկար ժամանակ է որ չեմ կերած : (Բոլորը միասին կը նստին կերակուրին շուրջ) :

### ՏԵՍԻԼ, Բ.

#### ՆՈՅՆՔ ԵՒ ԱՐԱՊ

Արապ. — (Զէնիք ձեռքին կուգայ) Օսմանի քակը կը

նստի) Լաւ մը կարգադրեցի եւ երկու արար պահապահ դրի որ չիմախչին :

Նիազի. — (Կ'սկսի նաշել) Սկսեցէք ուրեմն :

Մուհամետ. — (Կ'սկսի նաշել) Ա՛հ հը՛, (ձեռքը վզին տանելով) Օսման, Օսման, հէլէ նայիր, այնպէս ոչիւ մը բոնեցի, որ կարծես Օսման փաշայի լեռն է արծեր :

— (Բոլորը միասին կը խնդան) :

Արապ. — (Նեղանալով) Պէ, դուն ալ... սիրոս տակի ու վրայ ըրիր, կերպակուրին վրայ այդպիսէ անկրթութիւն կ'ըլլա՞յ մի, եթէ կ'ուզես ոչիւներ մաքրել՝ գնաս մօտակայ գիւղը եւ թոնիրի մը վրայ նստիր ու յաւ մը քթֆտիր, բայց զդուչացիր որ մէջը չիյնաս :

Մուհամետ. — (Զարմացած) Թոնիրն ի՞նչ է որ...

Արապ. — Վա՛յ, հայվա՞ն, վա՛յ, տակաւին թոնիրին ի՞նչ ըլլալը չե՞ս գիտեր, հապա (Խնդալով) ձեր գիւղը օճախի վրա՞յ կ'եփեն հացը թէ ոչ թոնիրի մէջ :

Մուհամետ. — Օճախի վրայ չեն եփեր, ես ո՞ւր կ'եփեն :

Արապ. — Տակաւին դուն աշխարհէն պէխապար ես, բան չես տեսած կեանքիդ օրերուն մէջ :

Մուհամետ. — Հէյ, Արապ, դուն շատը անցար, հա՛. գիտե՞ս հէյ եաւրում, քեզի պէսները ծացէս կը հանեմ, հէրիք է որ ունչքարի զաւակ եմ, քեզի պէս փողոցէ փողոց չեմ մուրացեր : Հապա ո՞վ գիտէ հայու մը առջեւ քանի՛ զաւաթ արցունք ես թափեր որ մատ մը հաց կամ քանի մը փարա տայ :

Արապ. — (Բարկանալով) Աւրեմն, զիս մուրացկա՞ն կ'անուանես : (Հրացանին կորով կը զարնէ Մուհամետի) :

Մուհամետ. — Արո՞ւ կը զարնես, խոզի զաւակ : (Արապի կանակին կը հարուածէ) :

Արապ. — (Թոռալով մէկ կամ և կ'յնայ) Լա՛յ, մամէ՛ զլօ՛, մեռայ, փէղամպեր Մուհամետը հոգիդ առնէ, դժոխք ձգէ, վայ մեռայ, մամէ՛ զլօ՛, մեռայ :

(Բոլորը միասին կ'սկսին խնդալ) :

Արապ. — (Դատիալով բոլորին) Ձեզի ալ քէփ պէտք է, անանկ չէ՞, որ ակուանիդ բացեր էք անշնորհքի պէս. Եթէ ձեզ երեքին հայտնի չի տամ, իմ անունս Արապ թող չի կանչեն:

Մուհամետ. — (Կ'սկսի քահ քահ խնդալ) Վա՛յ ո- ղորմելի . . . :

Արապ. — (Յարձակելով Մուհամետի վրայ) Դուն նորէ՞ն վրաս կը խնդաս :

Նիազի. — (Միջամտելով կը բաժնէ) Թի՛ւ երեսնուդ, ամօթ ձեզ, որ մէկզմէկու ընկեր էք եւ անվայել ընթացք ցոյց կուտաք:

Մուհամետ. — Եղբայր, ես իրեն բան մը ըրի՞ , ինք իմ վրայ յարձակեցաւ:

Օսման. — Կը բաւէ: (Դատիալով Արապի ու Մուհա- մետի) Ամօթ է մեզի պէս միւսիման զինուորներուն, հայս օրէնքի հետեւող զինուոր մը այդպէս բաներ ընելու չէ: Հիմա մէկը մեզ դիտելու ըլլայ՝ պիտի չըսէ՞ «Սուլ- թան Ռաշիտի զինուորները իրարու միս կուտեն»: Հիմա խնդիրը գոցեցէք որ քէփերնուս նայինք:

Արապ. — Փէղամպէր Մուհամետը մեր թագաւորին ամբարը հացով լցնէ որ մեր քաջերը կուշտ ուտեն:

Բոլորը միասին. — Ամէ՞ն:

Մուհամետ. — (Վրան քթիլով կ'սկսի ոզիլ կոտրել ու կը դառնայ Օսմանի) Օսման, քանի՞ հատ կոտրեցիր:

Օսման. — (Նոյնպէս) Այս օք-օլամա ոչիլներու հի- սապը կա՞յ. Եթէ համբելու ըլլամ հաշիւը պիտի մոռնամ ու պարապ տեղը խելքս վրայ պիտի տամ, աւելի լաւ է որ չհամրեմ:

Մուհամետ. — Շիտակ ես բարեկամ: (Ոչիլները չաք բար կոտրելով) Մէյ մը սա անիծեալներէն ազատէինք ու կուշտ հաց մը ուտէինք, անկից վերջ ի՞նչ կ'ուզէ թող ըլլայ:

Նիազի. — (Մէջ մտնելով) Գալիք նիւմա մեր ամսա-

կանին օրն է, եթէ առնենք՝ կ'երթանք երկու դուրսում հաց կ'առնենք, քառասուն փարայի ալ սոխ եւ մարդա- գետնի մը վրայ ջուրին եզերքը նատելով լաւ մը կը կը- տացնենք ստամոքսնիս: Յետոյ վրանիս ալ լաւ մը կը մաքրենք ոչիլներէն, անկից վերջ ի՞նչ կ'ուզէ թող ըլլայ:

Օսման. Պէ՛, հերիփ, չ՞ս դիտեր անկից անդին ի՞նչ կ'ըլլայ:

Նիազի. — (Զարմացած) Ի՞նչ կ'ըլլայ:

Օսման. — Եթէ մէկը հանդիպի ճամբան, կը խու- զարկենք եւ ունեցածը կ'առնենք: Հայերուն վրայ ալ լաւ մը կը նայինք, այս ժամանակ դրամնիս կը շատնայ, մեր քէյփին վրայ քէյփ չըլլար:

Նիազի. — (Արապի դառնալով) Արապ, գնա դաղթա- կանները բեր որ ճամբայ ելլենք:

Արապ. — Շատ լաւ: (Դուրս կ'ելլի եւ կը վերադա- նայ հայերուն հետ) Քալեցէք չուտովլ . . . :

Նիազի. — (Բոլոր զինուորներուն հետ ոտքի ելլելով կը մօտենան հայերուն) Այդ երեք աղջիկները պէտք է մեզի յանձնէք, թէ ոչ . . . : (Մօտենալով երուանդի, Ազ- նիւի եւ Ազապիի):

Ճուհար. — Այդ երեքին բոլորը կը պտտցնեմ քեզի պէս դաղանները:

Նիազի. — Ահա՛, (Դատիալով Հուսիկ աղքօր) դուն ալ հոս ես եղեր խօնա իխտիար, ի՞նչպէս եղած է որ քեզ թողուցած են, կ'երեւի թէ մեզի համար թողուցած են, որ մենք կարգադրենք մէկ քանի հատը:

Յուսիկ. — (Զենքը գաւազան մը, աչերը վեր ուղ- ղած) Ի՞նչ ընեմ, Աստուած զիս այս կողմը բերաւ:

Նիազի. — Հիմա քեզ լաւ տեղ մը կը դրկենք, հոդ մի ըներ: (Քահ քահ խնդալով դուրս կը նայի) Ահաւասիկ արաբները կուգան, գնդակները օդին մէջ արձակեցէք որ չսպաննուին, որովհետեւ անոնք մեր հայս կրօնքէն են:

Բոլորը միասին. — Շատ լաւ, շատ լաւ:

Երուանդ .— (Հազած աղջկայ զգեստ, գրպանին ա-  
տըքնանակ մը հանելով կը յանձնէ ձուհարի եւ մէկ մըն  
ալ Ծիածանի եւ մեղմօրէն կը դառնայ մօրը) Մայր, ես եւ  
Յուսիկ աղբարը պիտի փախչինք եթէ պատեհութիւն  
գտնենք, ուշ կամ կանուխ զոհ պիտի երթանք, աւելի լաւ  
կ'ըլլայ որ պատեհութենէն օգտուինք . օր մը իրար կը  
տեսնենք, մայր :

Ճուհար .— Շատ լաւ, զաւակո, Աստուած բարի ճա-  
նապարհ տայ : (Կ'սկսի լալ մեղմ ու ցած ճայնով) :

Յուսիկ .— (Գրպանին ատըքնանակ մը հանելով կու-  
տայ Ագապիի) Ագապի, այս ալ դուն ա'ո :

Ագապի .— (Յուսիկի ձեռքը համբուրելով) Շնորհա-  
կալ եմ, Յուսիկ աղբար :

Երուանդ .— (Դառնալով Ծիածանի) Տիկ . Ծիածան,  
պիտի փախչինք հիմա, քանի որ պատեհութիւն ունինք :

Ծիածան .— Շատ լաւ, Երուանդ, Տէր Յիսուս Քրիս-  
տոս հետեւնիդ ըլլայ :

Նիազի .— (Դառնալով Ծիածանի) Այդ ի՞նչ է կը  
փսփսանք :

Ծիածան .— Բան չկայ, պէյ էֆէնտի :

Նիազի .— (Դառնալով զինուորներուն) Ետ քաշուե-  
ցէք որ չե գետնան թէ զինուոր կայ հոս, ահաւասիկ կու-  
դան Արաբները :

Զինուորները բոլորը միասին կուգան :

Երուանդ .— Քալէ որ երթանք : (Դառնալով Յուսիկ  
աղքօր ու անոր քեւէն բռնելով կ'սկսին սողալ փորի վը-  
րայ . երկուէր միասին կը փախչին) :

### ՏԵՍԻԼ Գ .

#### ՆՈՅՆԻ ԵՒ ՍԻՒԼԵՅՄԱՆ

Սիւլէյման .— (Իր ընկերներով կը յարձակի Հայ  
զադրականներուն վրայ . Ազիւլին ձեռքէն բռնելով) Սուս  
կեցիր, հիմա քեզ կ'սպաննեմ :

Ազնիւ .— (Վախնալով կը պոռայ) Մայրիկ, մայրիկ,  
զիս կը տանին, մայրիկ :

Ճուհար .— Թողէք այդ անմեղ աղջիկը, պէյ էֆէնտի :

Սիւլէյման .— (Ատըքնանակը հանելով կը կրակէ ձու-  
հարին վրայ) Կեավուոփի կին :

Ճուհար .— Վա՛յ, մայրիկ, (կ'իյնայ գետին) :

Սիւլէյման . (Դառնալով իր օգնականներուն) Քա-  
լեցէք, ես իմ ուղածս առի, չո՛ւս, չո՛ւս : (Անապարան-  
քով օգնականներով կը վագին դէպի անապատ) :

Նիազի .— (Ծիածանին մօտ գալով) Է՛հ, ի՞նչ կ'ը-  
սես, կ'ուղե՞ս որ քու աղջիկդ ալ Արաբներուն յանձնենք .  
լաւ է որ մեզի յանձնես :

Ծիածան .— Իմ աղջիկս քու Սուլթանդ չի կարող  
տանիլ եւ ոչ ալ դուն :

Եուսուֆ .— (Մօտենալով Ագապիի) Ինչո՞ւ մեր տաս-  
նապետին չես հնաղանդիր :

Ագապի .— (Ատըքնակը հանելով) Քեզի՛ ալ, քու  
տասնապետիդ ալ, չի մօտենաս ինձ, ապա թէ ոչ ժոշուն-  
ներու կեր կ'ընեմ : (Կը կրակէ Եուսուֆի վրայ) :

Եուսուֆ .— Վա՛յ, մամէ, վա՛յ : (կ'իյնայ գետին ու  
կը մեռնի) :

Նիազի .— (Կրակելով Ծիածանի վրայ) Առ սա գնդա-  
կը, քանի որ չես տար : (Հատ մըն ալ Ագապիի վրայ կրա-  
կելով) Առ այս ալ քեզի :

Ագապի .— Մեռայ, մայրիկ . . . կոռուիր մայր, ու իմ  
վրէժս լուծէ : (Կ'իյնայ գետին) :

Ծիածան .— (Ճուհարին եւ Ագապիին դիակները մէ-  
կրմէկու ենով քերելով դիրքի կը նստի) Ո՞վ Աստուած իմ,  
դուն իմ վրայ զթա, աղատէ զիս այս արիւնալից անա-  
պատէն : (Դառնալով զինուորներուն) Եկէ՛ք, վայրենի  
ազգի սերունդներ, Եկէ՛ք : (Կ'սկսի կրակել քուրք զին-  
ուորներուն վրայ) Զուրպան ըլլամ քեզ, ո՞վ երկնային  
թագաւոր : (Կը կրակէ) :

Մուհամէտ. — Վա՛յ լմէ, վայ, մեռա՛յ: (Կ'իյնայ գետին ու կը մեռնի):

Նիազի. — (Արապ եւ Օսման գէնֆերը դէպի հայերուն ուղղելով) Անձնատուր եղէք ո՛վ հայ կիներ:

Ծիածան. — (Նկատելով որ ասրբանակին փամ- թիածան գուշտները հատած են, ոտքի կ'ելլէ) Եղէք կապեցէք: (Զեռքերը դէպի զինուորները կ'երկարէ):

Նիազի. — Հիմա քու դաստի պիտի աւանդես: (Դառ- նալով Օսմանի) Ասոնց ձեռքերը կապեցէք:

Օսման. — (Կը կապէ Ծիածանի ձեռքերը) Եկուր տեսնեմ, կեալուռի կին:

Ծիածան. — Իմ դասակներս զոհ երթալէն վերջ, ուր կ'ուղէք հոն տարէք զիս, թալէաթ փաշայի քով չէ՝ կ'ու- ղէք անոր թաղաւորին քով տարէք, ես վախ չունիմ ա- նոնցմէ:

Նիազի. — (Բարկանալով կը պոռայ) Կիտի խային ահմաք, հոգիէդ չե՞ս վախնար, հա՛, հիմա քեզի կը ցուց- նեմ: (Գլուխը կը շարժէ):

Ծիածան. — Ի՞նչ պիտի ընէք, արդէն ես ծերուկ եմ, ասկից վերջ չապրիմ ալ կ'ըլլայ, այսպիսի վայրենի ադ- դի մը մէջ:

Նիազի. — (Զէնիքին կորով հատ մը զարմելով Ծիա- ծանի կոնակին) Զայնդ կտրէ, տակաւին լեզուդ կը պըլ- պըլա՛յ:

Արապ. — (Չորս կողմը նայելով Նիազիի կը դառնայ) Նիազի, այս կողմը ձիաւոր կուգայ, կ'երեւի թէ Սալի Պէյն է. ձիշտ անոր կը նմանի:

Նիազի եւ Օսման. — (Արապի ցուցուցած կողմը նա- յելով) Այս, անիկա է, անիկա....

Օսման. — Հիմա մեղի համար շատ օդտակար պիտի ըլլայ, գիտե՞ս այդ....

Նիազի. — Ի հարկէ կ'ըլլայ:

## ՏԵՍԻԼ Դ.

### ՆՈՅՆՔ ԵՒ ՍԱԼԻ ՊԵՑ

Սալի Պէյ. — (Բարեւելով կը զարմանայ ու չորս կող- մը կը նայի) Այս ի՞նչ է, մեր զինուորներու դիակներն աւ կը տեսնեմ:

Նիազի. — (Վախկոտ նիգ մը ընելով) Այս կինը մեր երկու զինուորները սպաննեց: Գաղթականներու մեծ մասը Արաբները տարին:

Սալի Պէյ. — (Զարմացած) Ի՞նչ կ'ըսես պէ՛...

Նիազի. — Ի՞նչ պիտի ըսեմ, ոչ Փէղամպէջ թողուց, ոչ ալ թաղաւոր, փաշա, բոլորին ալ անէծք կարդաց:

Սալի Պէյ. — (Զեռքերը սեղմելով կ'սկսի քամուիլ) Անէծք կը կարդա՛յ: (Դառնալով Ծիածանի) Դուն կ'ա- նիծե՞ս մեր թաղաւորը, դուն միայն գնդակի մը արժա- նի ես:

Ծիածան. — Ես գնդակէ չեմ վախնար: Հայու հացով փորերնիդ կշտացուցիք ու հիմա ալ կ'ուղէք հայ կին մը գնդակահարել: Այդ հացին կարօտը նորէն պիտի ունե- նաք, ուշ կամ կանուխ:

Սալի Պէյ. — Միթէ մենք անօթինե՞ր ենք... (Կ'սկսի մտածել) Առ այս արդար մտրակը: (Կ'սկսի ծնծել):

Ծիածան. — (Գետին կ'իյնայ ձեռքերը վեր եւ կու- լայ) Ո՛վ Աստուած, դուն գթա մեր վրայ, ազատէ այս անգութներէն, փրկէ՛, փրկէ՛ մեզ, մի՛ թողուց ասոնց ձեռքը:

Սալի Պէյ. — Հը հօ՛, Աստուած ձեզի պէս խային կեափուռներուն հետ գործ չունի:

Ծիածան. — Աստուած միայն ձեր հետ չէ, ան տիե- զերքի թաղաւորաց թագաւորն է:

Նիազի. — Կնիկ, հիմա գուն մեր օրէնքները ընդու- նած ըլլայիր, հանդիսա կ'ընէիր տանդ մէջ:

Սալի Պէյ .— Ի հարկէ , եթէ ընդունէր ո՞վ կարող էր  
բան մը ըսել . . . (Քալելով վեր վար եւ մտածելով) Հիմա  
ի՞նչ կ'ըսիս , կ'ուզէ՞ս մահմետական դառնալ , եթէ ըլ-  
լաս , քեզ ուզդակի քաղաք կը դրկեմ :

Ծիածան .— Ո՞վ , ես մահմետական ըլլա՞մ :

Սալի Պէյ .— Այս , դուն :

Ծիածան .— Անկարելի է ինձ համար : Ես իմ կրօն-  
քէս վնաս մը չեմ տեսած . ինծի համար մեռնիլը դիւրին  
է քան իմ սուրբ կրօնքս ուրանալը :

Սալի Պէյ .— (Ժամացոյցին նայելով) Ահաւասիկ  
քանի մը վայրկեան մնաց . . . շուտ . . . :

Ծիածան .— Եթէ կ'ուզէք ճիշտ այս վայրկեանիս ը-  
րէք ինչ որ կ'ուզէք :

Սալի Պէյ .— (Հրամայելով զինուրբներուն) Կանգ-  
նեցուցէք այն դիմացը . . . :

(Զինուրբները հրամանը կը կատարեն) :

Սալի Պէյ .— (Դառնալով Ծիածանի) Ահաւասիկ պի-  
տի երթաս . կ'ուզէ՞ս միւսլիման ըլլալ թէ ոչ :

Ծիածան .— (Գլուխը շարժելով) Ոչ :

Սալի Պէյ .— (Զինուրբներուն դառնալով) Պատրաստ  
. . . վա՞յ անիծեալ կին , որչափ հաստատ է իր խօսքին  
վրայ :

Օսման .— (Շուրջը նայելով եւ յետոյ դառնալով  
Սալի Պէյին) Դիմացի բլուրին տակէն մեզ կը դիտեն :

Սալի Պէյ .— Ո՞վքեր են . . . քանի՞ հոգի . . . :

Նիազի .— Երկու հոգի , եթէ չեմ սխալիր :

Արապ .— Ո՞վ պիտի ըլլան . . . անշուշտ Արաբ հովիւ-  
ներ են :

Սալի Պէյ .— Թերեւս : (Դառնալով Ծիածանի) Կ'ու-  
զէ՞ս ըլլալ թէ ոչ , ասիկա քու վերջին վայրկեանդ է :

Ծիածան .— Ո՞չ , չեմ ուզեք :

Սալի Պէյ .— (Զինուրբներուն դառնալով) Պատրաստ  
. . . մէկ . . . երկու . . . երեք :

(Զինուրբները կը կրակին Ծիածանի վրայ) :  
Ծիածան .— Ո՞վ Աստուած , (կ'իյնայ գետին) մա՞յր  
իմ . . . Ա . . . ք . . . ար , Ա . . . ապիկ : (Կը մեռնի) :  
(Վարագոյր)

## ԱՐԱՐՈՒԱԾ Դ.

### ՏԵՍԻԼ Ա.

#### ԵՐՈՒԱՆԴ ԵՒ ՑՈՒՍԻԿ ԱՂԲԱՐ

(Տեսարանը կը ներկայացնէ հասարակ անապատ մը ,  
որուն ազ կողմը աւագէ քարացած ժայռ մը կայ , որուն  
տակ նստած են Երուանդ եւ Յուսիկ աղբար : Երուանդ  
զենքը ձեռքին կը մտածէ տրտմագին . Յուսիկ աղբար  
նոյնապէս) :

Երուանդ .— Յուսիկ աղբար , ինչո՞ւ այդքան երկար  
կը պառկիս , միթէ չե՞ս ձանձրանար , եւ քիչ մը վզա՞ն  
ըրէ , պառկելով այս տաք աւազին վրայ՝ աւելի ծանր հի-  
ւանդութեան կը հանդիպիս :

Յուսիկ .— (Ցած ձայնով մը) Միթէ այլեւս ուժ մը-  
նացա՞ծ է վրաս , Երուանդ . ի՞նչ ընեմ չի պառկիմ , ար-  
դէն կը տեսնես որ երեսներս մազաղաթ են դարձեր :  
Արդեօք այս տաք անապատին մէջ ալ մարդիկ կը պտտի՞ն :

Երուանդ .— Այս , ճիշտ ես , բայց այդքան մտածելու  
ի՞նչ պէտք կայ , արդէն եղածը եղաւ , անցեալի ուրախու-  
թիւնները երբեք ետ չեն դառնար , քիչ մըն ալ երգէ այս  
խուլ անապատին մէջ , որպէս զի իմ տրտմութիւնս փա-  
րատի ու դուն ալ մոռնաս մտածումներդ :

Յուսիկ .— Ի՞նչ կը կարծես Երուանդ , դուն կը խոր-  
հիս թէ առաջուան ձայնս մնացած է , որ երգեմ :

Երուանդ .— Այս , առաջուան ձայնդ չէ մնացած ,  
բայց որքան որ ալ տգեղ ըլլայ , դարձեալ ինձ անուշ կու-  
գայ , կը խնդրեմ որ բան մը հնարես ու երգես եւ կոյր  
աչքերդ յառած երկինք՝ բարձրացնես Աստուածոյ :

Յուսիկ. — Շատ լաւ, զաւակս: (Ճիգ մը ընելով պառկած տեղին կ'ելնէ կը նստի եւ կ'սկսի երգել):

Այսքան տարի պանդխտութեան մէջ կ'ապրինք.  
Ունիմ ցաւեր, ունիմ վիշտեր, ունիմ վերքեր, սեւ օրեր:

Իմ զաւակներս հայրենիքն դուրս կ'ապրին,

Անոնց սէրը օտար հողի, օտար երկրի մէջ կ'ապրի:  
Զաւակները անտէր որբուկ մնացին,  
Անոնց հողը, անոնց սէրը, զիս այս տեղը այրեցին:

Դեռ հոս չհասած մեծ պատերազմ հոչակեց,

Զաւակներուս նամակ գրել մինչ յաւիտեան խա-  
(փանեց:)

Տասնըհինգէն մինչեւ յիսուն օրք տարին,  
Իրենց ձեռքով քահով բրիչով՝ գերեզմաննին փորեցին:  
Երիտասարդներ գեա անդունդը գլորեցին,  
Ունիմ ցաւեր, ունիմ վիշտեր, ունիմ վերքեր, սեւ  
(օրեր:

Մէկ օրուան մէջ լուր մը եկաւ Պէրլինէն,  
Կը հաղորդէր «տեղահանել Հայը իւր Հայաստանէն»:

Մի ծառայ մեզ հրաման ըրաւ հինգ գազան,

Մեծէն փոքր տեղահանել ժաղավուրդը Հայկագեան:  
Նոր հարսնուկներ, կոյս աղջիկներ տարուեցան,  
Ուսուցիչներ, զիտնականներ կախաղանը հանուեցան:

Հայոց արեւ արեւելքէն խաւարեց,

Ունիմ ցաւեր, ունիմ վիշտեր, ունիմ վերքեր, սեւ  
(օրեր:

Երուանդ. — (Թաշկինակը աչքերուն տանելով կը սրբէ արցունիները) Այո՛, այո՛, այսքան տարի պանդըխ-  
տութեան մէջ կ'ապրինք, տարուեցան բոլորը, աղջիկներ  
ծախուեցան, գիտնականներ կախուեցան...: (Բարկա-  
նալով երկինք կը նայի... ) Բայց ո՞ւր է այն Աստուածը  
որ չի տեսներ, միթէ աչք չունի՞, կոյր կամ կարճատես  
չ՞...: (Չեռքերը վեր բարձրացուցած) Տէ՛ր, միթէ չի՞

բաւեր այսքան տառապանք ու չարչարանք, այս խուլ ու  
անդութ անապատին մէջ: Այսօր մօտ վեց հարիւր տարի  
է, որ կը չարչարես մեղ, կը զրկես աղատութենէ, միթէ  
մե՛նք էինք մեղաւորը որ երես դարձուցած ես ու կը հե-  
ռացնես մեղ եւ դուն երկնքի մէկ անկիւնը քաշուած կը  
դիտես, միթէ կա՞յ ազգ մը որ աւելի փառաւոր կերպով  
պաշտէ քեզ. մեր ծեր մայրերը առաւօտէ մինչեւ երե-  
կոյ ծունկ եկած պաղ քարերու վրայ քեզ կը փառաբա-  
նէին, քեզ կը պաշտէին, արցունք ու արիւն կը թափէին  
քու սուրբ տաճարիդ առջեւ, քու որդույդ նկարին առ-  
ջեւ մոմեր կը լուսաւորէին առաւօտ եւ երեկոյ...:  
Պատասխանէ՛, միթէ կ՞ար աղդ մը երկրի վրայ որ  
հոգով սրտով կը պաշտէր քեզ եւ զաւակդ, ո՞չ, ո՞չ,  
բայց դուն չես ուզեր աղատել մեղ այս կրակներէն, չես  
ուզեր, չես... ո՞վ Աստուած, դթա՛: (Կ'սկսի լալ բարձր  
ձայնով) Ողորմէ մեղի, տե՛ս քու ժողուրդը, քու սուրբ  
Արարատէն կը վոնտեն դէպի կուապաշտութիւն. վար  
նայէ՛, տե՛ս, խղճա՛, հերի՛ք համբերես:

Յուսիկ. — (Երուանդի ձեռքէն բռնելով) Կը բաւէ,  
զաւակս, համբերէ, հարկաւ օր մը կ'ազատինք:

Երուանդ. — Համբերե՛մ, համբերե՛մ... վեց դարերէ  
ի վեր որ կը համբերենք, բայց ի՞նչ արդիւնք. ո՞ւր է  
այն աղատութիւնը որ ունէինք հին դարերուն՝ Կովկասի  
լեռներէն մինչեւ կիպրոս:

Յուսիկ. — (Դողլալով) Կը բաւէ, հանգստացիր:  
(Հայրական խրառով մը) Պառկէ մինչեւ մեր արեւը ծա-  
դի այն մեր սիրուն լեռներէն:

Երուանդ. — Ինչո՞ւ մեր լեռները միտքս կը բերես,  
հոն հիմակ աւերակ ու մոխիր դարձած է, արիւն կը հոսի  
գետերէն, դիակները ուռուած ու դեղնած են այն սուրբ  
լեռներուն ետեւ, օ՛ֆֆ.. (Երկուքը միասին կը պառկին  
աւագին վրայ):

## ՏԵՍԻԼ Բ.

### ՆՈՅՆԻ ԵՒ ԱԲԳԱՐ

Արգար.— (Զէնիքը ձեռքին, աւրը մէջքին, հազած արարական զգեստ, գլուխը ծածկուած էկիլ եւ խպրիմով, ոտքերը հազած կարմիր կօշիկներ, մելամաղառ երգով մը կուգայ դէպի Երուանդ եւ Յուսիկ աղբար):

Օտար երկիր ինձ համար փուշ ու կրակ,  
Բաղդս զիս հեռացուց, թողուց մինակ:

Արեւը կարմրած դարձած կրակ,  
Կը հեռանայ որ թողու զիս մինակ:

Հերիք կարմրիս, դարձած ես արդէն կրակ,  
Մի ժիշ զովացիր՝ ես քու հետդ մինակ:

Ես արդէն վառած եմ, ու դարձած կրակ,  
Կուրծքս է դարձեր պարապ չոր վանդակ:

Երուանդ.— (Յանկարծ արքնենալով կը դառնայ Յուսիկի) Ահ, Յուսիկ աղբար, եւ մի քնիր, (զէնիքը ձեռքին առնենալ ծունկ կը չոքի) հայերէն երգ մը կը լսեմ, եւ մի քնիր, (Երգողին ականջ դնենալ) կը զարմանամ թէ ֆէտայիները ի՞նչ դործ ունին այս անապատին մէջ, ուր ոչ ջուր կայ եւ ոչ ուտելիք, ո՞վ Աստուած, ձայն չի հանեմ, տեսնեմ թէ ով է, (Քարին ետեւ կը պահուի):

Արգար.— (Երգելով կուգայ Երուանդի մօտ եւ քանի մը քայլ հեռաւորութեամբ քարի մը վրայ կը նստի) Ա՛խ, (մտածկու) Աստուած, ես որքա՞ն անբախտ եմ, գունէ չունիմ ընկեր մը, որ իրար մխիթարենք: (Գլուխը ծունելով դէպի վար ձեռքը Երեսներուն տանելով կ'սկսի մտածել):

Երուանդ.— (Տեղէն ցատկելով) Ո՞վ իմ ընկեր Աբգար, եկուր գիրկոս, (քազուկները քանալով) ահաւասիկ ես եւ Յուսիկ աղբարը:

Արգար.— (Յանկարծ կողմը նայելով ոււարած) Երա՞զ է միթէ, Տէր, ո՞չ, ընկեր իմ Երուանդ, (կը փարքուին մէկզմէկու նակատ համբուրելով) Այս ի՞նչպէս, այս ի՞նչպէս, այս կողմերը . . . :

Երուանդ.— Է՛հ, չնորհիւ տիրոջ ազատեցանք, ես եւ Յուսիկ աղբարը, իսկ քոյրս ալ սա մօտի գիւղը ըլլալու է, զինքը աղատելու համար ճամբուն կ'սպասեմ:

Արգար.— Քոյրդ վախցուցե՞ր են . . . հապա ո՞ւր է Յուսիկ աղբարը:

Երուանդ.— (Յուցնելով) Ահաւասիկ, պառկած կը քնանայ, իսեղճ ծերը այսօր երեք օր է որ չի կրնար շարժիւ ակղէն:

Արգար.— Կ'երեւի թէ հիւանդ է, (Ճեռքը տանելով Յուսիկի նակատին ու գլուխը կամաց մը շարթելով առանց Երուանդի գիտութեան) քնացած է: Եկուր այս կողմը եւ պատմէ տեսնեմ ի՞նչ տեղեկութիւն ունիս քաղաքի եւ մեր տնեցիներու մասին: Թող մեր Յուսիկ աղբարը քնանայ, չխանգարենք իր անուշ քունը: (Երկու քայլ հեռանալով կը նստի եւ կ'սկսին խօսիլ) Երուանդ, այդ գիւմացի գիւղը բոլորն ալ մահմետական են, իսկ Ազնիւի համար այս ցորեկ չենք կրնար Երթալ, ուստի պիտի սպասենք մինչ չեւ որ արեւը մարը մանէ: Հիմա պատմէ տեսնեմ ի՞նչ լուր ունիս երկրէն:

Երուանդ.— Ցաւալի լուրերը մեզ համար շատ են, բայց ի՞նչպէս պէտք է պատմեմ որ չի նեղուիս:

Արգար.— (Յած ձայնով) Նեղուելու ի՞նչ կայ, ինչ որ եղաւ մեր աչքերուն առջեւ եղաւ:

Երուանդ.— Երբ մենք քաղաքէն ելանք, մեղ տարին խան մը, մեր խումբին մէջ տղամարդ՝ ես եւ Յուսիկ աղբարն էինք. հայրդ ալ զրկեցին քաղաք քանի մը զօրքերու հետ՝ ունեցած դրամը ու քսակը առնելէ վերջ: Այդ օր մեղ զրկեցին Տէր Զօրի անապատը. Արար խուժանը եկաւ ու սկսաւ կողոպտել ու սպաննել: Այդ մի-

ջոցին՝ մայրս սպաննուեցաւ Արար չէլիս մը կողմէ, ու քոյրս հիմա անոր քով կը մնայ. ձիշտ երեք որ առաջ լուր առի որ դիմացի գիւղը կը գտնուի: իսկ քու մայրդ ու քոյրդ սպաննուեցան Սալի Պէյի ձեռքով, մայրդ դիմացրելէ ետք անձնատուր եղաւ, մենք արդէն ջարդէն առաջ փախչած էինք եւ բլուրի մը ետեւէն կը դիտէինք: (Չեռքը Արգարի կոնակին տանելով) Դուն ողջ եղիր, Արգար:

Արգար.— (Արցունեցու աչքիրը վեր բարձրացնելով) Տէ՛ր, միթէ այսքան ալ համբերանք կ'ըլլա՛յ, ինչո՞ւ չես ազատեր այս խեղճ ու թափառող ժողովուրդը բանակալ-ներու ձեռքին: Կը բաւէ՛, կը բաւէ, այսքան երկայն համ-բերութիւն... զուն զիս անապատին մէջ մինակ թողու-ցիր, ուրեմն, տուր ինձ բազկի ոյժ եւ զօրութիւն (ձեռ-քերը սեղմելով) որ վրէժու լուծեմ, քամեմ անոնց սիրտը որ դուն ալ տեսնես:

Երուանդ.— (Տրտմած) Կը բաւէ, Արգար:

Արգար.— Ի՞նչ ընեմ Երուանդ, կամ ի՞նչ կարող եմ ընել, քանի որ այս վիճակին հասած եմ:

Երուանդ.— (Մտածելով քիչ մը) Մայրիկիդ քով հուններէ գործուած գեղեցիկ քսակ մը կար, արդեօք տե-սա՞ծ էիր այդ:

Արգար.— (Ժպտելով) Հապա ի՞նչպէս չէ, այդ քը-սակը հօրս է, ինձ նուէր պիտի տար գալիք զատկին, բայց այս դժբախտութիւնները պատահելէ վերջ ամէն բանէ զրկուեցանք: (Չեռքերը երկարելով) Տուր տեսնեմ եթէ քովդ է:

Երուանդ.— Ոչ, քովս չէ, հայրիկդ կառավարու-թեան քով տանելէ առաջ, Սալի Պէյ ըսուած թուրք զին-ուորականը ժամացոյցը ու քսակը ձեռքէն առաւ:

Արգար.— (Տրտմելով) Սալի Պէյը առա՛ւ ձեռքէն, որ մը այդ ոճագործը պիտի անցնի այս ճանկերուս մէջ: (Մտածելով) Օ՛ֆֆ, ինչ որ է, ժամանակ չի կորսնցնենք,

եկիր որ երթանք եւ ազատինք այդ վայրենիներուն ձեռ-քէն:

Երուանդ.— (Ոտքի կանգնելով) Այս, երթանք, սա-կայն կ'ուզեմ որ այսօր փախցնենք անմիջապէս, լսածիս համաձայն, չէլիս տղուն հետ բռնի կերպով պիտի ամուս-նացնեն: (Դառնալով դէպի Յուսիկ աղքօր) Յուսիկ աղ-քար, հերիք է քնանաս, եկիր որ երթանք:

Արգար.— (Երուանդի երեսին նայելով) Անոր քունը մինչեւ դատաստան է, Երուանդ, ան միայն հանդիսատի եւ առանձին գերեզմանի մը պէտք ունի, ուրիշ ոչինչ:

Երուանդ.— (Շուրաբած) Ի՞նչ կը խօսիս, Արգար, միթէ մեռա՞ծ է խեղճ ծերուկը: (Կը վազէ Յուսիկ աղքօր ենի եւ ծունկի կուգայ):

Արգար.— Այսո՛, այսո: (Զորս կողմը նայելով) Այս կողմը երեք ձիաւորներ կուզան, ահա ձիերը հոն քարի մը կապելով դէպի մեղ կուզան, կ'երեւի թէ ջուր փնտուելու ելած են խեղճերը: Ահա՛, թուրք զինուորներու կը նմա-նին:

Երուանդ.— (Վագելով Արգարի մօս) Զգուշացիր, թող մեղ չի տեսնեն: Պատրաստուէ, ասոնք են մեր ծնո-դաց արիւնը քամողները, (հեռադիտակը աչքին մօսե-ցընելով) ահա Սալի Պէյ եւ իր երկու զինուորները:

Արգար.— Ուրեմն մէկ կողմի վրայ քաշուիր ու գիրք բռնէ, որ մեղ չտեսնեն. սա քարին ետեւը կը կենանք, երբ մեզի մօտենան այն ժամանակ ընելիքնիս կ'ընենք, դուն զէնքովդ կը յարձակիս, ևս ալ Սալի Պէյի դէմ կը կոռւիմ տանց զէնքի: Այս բազուկովս պիտի յաղթեմ այդ գա-ղարին, եթէ Աստուած օգնէ, (Երկինք նայելով):

Երուանդ.— (Երկուէլ միասին ֆարին տակ ֆաշուե-լով կը պահուին) Գլուխդ վար ծոէ, որ չտեսնեն, եթէ տեսնելու ըլլան, անմիջապէս դիրք կը բռնեն ու մեզի կը յաղթեն:

## ՏԵՍԻԼ Դ.

ՆՈՅՆԻ, ՍԱԼԻ ՊԵՅ, ՆԻԱԶԻ ԵՒ ԱՐԱՊ

Սալի ՊԵՅ — (Երեքը միասին քարին մօտենալով) Երբեք հոդ մի ընէք, մեղի պէս կտրիմներու դէմ առիւծներն անդամ չեն կարող կոռուիլ:

Նիազի — Նստեցէք քիչ մը յոդնութիւննիս առնենք, վերջը նորէն կը շարունակենք ճամբան: (Կը նատին):

Արապ — (Մտածելով) Օ՛Փ, օ՛ՓՓ, Փէլէ՛ք:

Նիազի — (Դառնալով Արապի) Ինչ օ՛Փ, օ՛Փ կը քաշես, քեզի ի՞նչ է պատահեր, մեղք որ նահիլ ես:

Արապ — Ըսել է թէ դուք Երբեք խորհելիք չունիք, ձեր անձին վրայ կը խորհիք, հոդ կ'ընէ՞ք արդեօք թէ ինչ եղաւ կրզրումի եւ Երզնկանի մեր ժողովուրդը, հիմա Ռուս եւ Հայ գորքերը կը չարչարեն մեր եղբայրները, ինչպէս որ մենք ըրինք հայերուն:

Նիազի — Քիչ առաջ, Սալի Պէյը ըստու որ մեր զինուորներուն հետ առիւծներն անդամ զլուխ չեն կրնար ելլել, եթէ այդպէս ըլլայ՝ բոլորն ալ կը դիմադրեն եւ մեր Օսմանլի կառավարութիւնը օգնութիւն կը դրկէ անմիջապէս:

Սալի ՊԵՅ — (Մէջ մտնելով) Հոն ինչ կ'ուզէ այն թողը ըլլայ, այդ մեր գործը չէ, մենք Մէքքէ Մէտինէ կ'երթանք:

Նիազի — Քեզի բան մը ըսեմ, այդ դրամները փոխանակ Դամասկոս ծախսելու, Մէքքէ Մէտինէ Մուհամէտի գերեզմանին համար կը ծախսենք ու հանի ալ կ'ըլլանք: Անկից յետոյ տուն կը դառնանք կամ Դամասկոս կը բնակինք:

Սալի ՊԵՅ — (Ժպտելով) Արդէն մեր դրամը, ջուրի նման կը հոսի, աշխարհի վրայ մեռնիլ կայ, իիչ օլմազա կ'երթանք մեր Փեղամպէրը կը տեսնենք:

Արապ — (Ցողնած, ոտքի ելլելով) չորս կող-

մը կը նայի) Ահաւասիկ ճամբորդ մը այս կողմը կուգայ, կ'երեւի թէ քաղաքէն կը վերադառնայ, մէյ մը հարցնենք արդեօք քանի՞ ժամ կը քաշէ մինչեւ քաղաք: (Բոլորը ոտքի կ'ելլեն):

## ՏԵՍԻԼ Դ.

ՆՈՅՆԻ ԵՒ ՇԻՒԲՐԻ

Շիւբրի — (Ուտին առած տապրակ մը ու ձեռքը գաւազն մը, դանդաղ ֆայլով կը յառաջանայ նամբուն վըրայ) Մէրհապա ես էֆէնտի:

Սալի ՊԵՅ եւ բոլորը միասին — Մէրհապա, ո՞րտեղէն կուգաս հէմշէրի, նստէ քիչ մը, մեղի լուր մը տուր քաղաքին մասին: (Բոլորը կը նատին):

Շիւբրի — Քաղաքի մասին գաղափար մը չունիմ, ևս միայն գիւղի գործերով գացած էի՝ մեր չէյին կողմէ:

Սալի ՊԵՅ — Շատ լաւ, այս ճամբան (մատով ցուցնելով) ուղղակի քաղաք կը տանի՞:

Շիւբրի — Այո, էֆէնտի, ուղղակի կառքերու ճամբան կը գտէ ձեզ, երբ այն լայն ճամբան մտնէք, ուղղակի քաղաք կը մտնէք, երբեք չէք կորսուիր, ո՛ր կողմը ուղէք այն կողմը կարող էք երթալ քանի որ միւսլիման էք:

Սալի ՊԵՅ — Քանի՞ ժամէն կարող ենք հասնիլ:

Շիւբրի — Եթէ ձիաւոր էք ութը ժամէն, եթէ հետիւտն՝ տասնըվեց ժամէն, (ոտքի ելլելով) ես իմ ճամբան շարունակեմ որ չուշանամ: Է՛հ, մա սէլամի: (Կը շարունակի իր նամբան):

Նիազի — (Դառնալով Սալի ՊԵՅի) Պատրաստուեցէք, պէյ էֆէնտի, քանի որ ժամանակը կանուխ է:

Սալի ՊԵՅ — Քիչ մը եւս սպասեցէք, մինչեւ որ սապայուսակը կապէմ: (Վսկսի կապէլ):

Արապ — Պէյ, կը կապես, կը կապես, տակաւին չես վերջացուցած:

Սալի Պէյ .— Ի՞նչ կ'աճապարէք : (Պայուսակը ձեռքը առնելով) Քալեցէք : (Երկու ժայլ առնելով յամկարծ կը կանգնին) :

Արգար .— (Զէնքերնին առած դիրքերէն դուրս ցատկելով կը յարձակին) Անձնատուր եղէք, ապա թէ ոչ ձեր դիակը աւազներու վրայ կ'երկարցնենք :

Արգար .— (Յարձակելով Սալի Պէյի վրայ եւ ակռաները կնոտելով անոր վիզէն կը բռնէ) Ի՞ժ, ո՞ւր պիտի ազատիս այս մատներուս մէջէն, օդի թռչուններն անդամ չեն կարող ազատիլ, ինչպէս որ դուն ազգիս ու ծնողացս արիւնը ծծեցիր, ես ալ քուկի պիտի ընեմ, ծծել պիտի տամ արիւնդ ծարաւած աւազներուն : (Ուժով կը սեղմէ վիզէն) :

Սալի Պէյ .— (Ծունկի գալով կ'սկսի դռդալ) Աղա, կ'աղաչեմ, Արգար էֆէնտի, պաշտած Յիսուսդ, որ կը սիրես, մի՛ սպաններ զիս, կ'աղաչեմ, կ'աղաչեմ . . . :

Արգար .— (Բարկութեամբ, աչքերը կարմրած) Հապա քեզ չսպաննեմ ո՞վ պիտի սպաննեմ, զուն չէի՞ր որ ծնողքս մորթեցիր, զուն չէի՞ր որ մարդոց արիւնը մտար եւ վերջապէս զուն չի լուցի՞ր այնքան երեխաներու պաղատանքը ու արդար արցունքները :

Սալի Պէյ .— (Գրպանէն խալը հանելով) Ա՛ռ, ա՛ռ, կ'աղաչեմ մի՛ սպաններ, կ'աղաչեմ մի՛ սպաններ :

Արգար .— (Քսակը առնելով) Չսպաննեմ, ի՞նչպէս չսպաննեմ, (պոռալով) սատկի՞ր : (Պառկիցնելով զետին վրան կը չոփի, կը սեղմէ կոկորդէն) Քեզ չսպաննեմ, հապա ո՞վ . . . :

Սալի Պէյ .— Ղը . . . զ . . . ղը : (Կը մեռնի) :

Արգար .— (Շնչառառ ոտքի կանգնելով կը դառնայ Երուանդի) Ասոնք ալ տար գերեզմանը փորել տուր Յուսիկ ազգօր ու իրենց համար եւ սպաննելով շուտ մը վերադարձիր :

Երուանդ .— Շատ լաւ : (Պառնալով զինուրիներուն,

կը հրամայէ) Վերցուցէք այս դիակը ու քալեցէք առջեւէս :

Նիազի եւ Արապ .— (Դողալով) Գլխուս վրայ պէյ էֆէնտի, միայն թէ մի սպաննէք մեղ, այս պայուսակին դասմը ձեզի թող ըլլայ, միայն թէ մեղի խնայեցէք ու թողուցէք որ երթանք, կ'աղաչենք :

Երուանդ .— Վար ձգեցէք այդ ծրարը ու վերցուցէք այս դիակը, չո՛ւտ . . . :

Նիազի եւ Արապ .— (Դողալով) Շատ լաւ պէյ էֆէնտի, շատ լաւ : (Դիակը վերցնելով Երուանդի հետ դուրս կելլին) :

Արգար .— Վրէժս լուծեցի, կը բաղձամ որ Աստուած կեանքիս յաջողութիւն տայ, որ օր մըն ալ Հայաստանիս գրէժը լուծեմ, հոգ չէ թէ մեռնիմ, մեռնիմ մարդու պէս, մեռնիմ Աղոթիս Աղատութեան համար : (Կ'սկսի մտածել ու լալ) Այս ի՞նչ կուիս մէջ մնացած ենք, նոյն իսկ Աստուած մեզ հետ կ'ուղէ կոուիլ : (Թեւերը բանալով աշերը դէպի երկինք) Ո՞վ ամենակարող, ինչո՞ւ երես գարձուցեր ես մեղմէ, միթէ միայն մե՞նք էինք մեղաւորը այնքան ազգերու մէջ . . . Դարձուր քու լուսաւոր երեսդ, լուսաւորէ մեղ, աղատէ մեզ այս բռնակալ ազգէն : Ո՞ւր ես, եթէ չես ուզեր որ քեզ պաշտենք, կը պաշտենք միայն այս զէնքը (առնելով զէնքը), որ կը փրկէ մեզ ամէն վտանգէ, կը վճռէ մահը կամ աղատութիւնը . . . :

## ՏԵՍԻԼ Ե .

### ՆՈՅՆ ԵՒ ԵՐՈՒԱՆԴԻ

Երուանդ .— (Արգարի մօտենալով) Այնպէս մը սպաննեցի որ նոյն իսկ հաւու ձայն անդամ չի կրցին հանել :

Արգար .— Յուսիկ աղբարն ալ թաղեցի՞ր :

Երուանդ .— (Յած ձայնով) Այս, թաղեցի :

Արգար .— Ի՞նչո՞ւ ուշացար . . . :

Երուանդ .— է՛ս , հազիւ կարող էի գործը գլուխ հա-  
նել :

Արգար .— Շատ լաւ , ուրեմն . Հիմա ես սա մօտակայ  
դիւղը կ'երթամ տեսնելու թէ պիտի կարողանա՞նք օգուտ  
մը քաղել եւ փափառնել խեղճ աղջիկը :

Երուանդ .— Ի՞նչպէս պիտի երթաս որ վտանգի չի  
հանդիպիս , կամ հայ ըլլալի չմատնես :

Արգար .— Պայուսակիս մէջ ձեռք մը զինուորական  
հագուստ կայ , կը հազնիմ ու կ'երթամ ուղղակի չէյխին  
տունը , որպէս զինուորական :

Երուանդ .— Շատ լաւ պիտի ըլլայ , եթէ երբեք իր  
տեղովը յարմարցնես :

Արգար .— Ես կը յարմարցնեմ , միայն թէ դուն գա-  
լիք Ռւբաթ հոն դիւղը պէտք է զիս գտնես , որ ինձի  
օդնես :

Երուանդ .— Շատ լաւ , յաջողութիւն եւ բարի ճա-  
նապարհ :

Արգար .— (Երուանդը համրովիլով) Մնաս իարով ,  
Երուանդ իմ : (Կը մեկնի):

Երուանդ .— (Կ'սկսի խորհիլ , մտածկոտ) Կարծես  
Աստուծոյ չրեշտակն է . բայց ո՞րչափ սրամիս ու խելա-  
ցի , որ ծատուելով պիտի երթայ չէյխին տունը : (Զէնքը  
կ'ելեն յանկարծ) :

### ՏԵՍԻԼ Զ .

ՆՈՅՆ , ԱՀՄԵՏ , ՍԱՀԻՏ ԵՒ ՕԳՆԱԿԱՆՆԵՐ

Ահմէտ .— (Բարեւելով Երուանդին) Մէրհապա ևա-  
րակալ :

Երուանդ .— Մէրհապա :

Ահմէտ .— Ո՞րտեղացի էք , ո՞ւր կ'երթաք եւ ի՞նչ  
աղջէ էք :

Երուանդ .— (Հրամայական եղանակով մը) Հապա  
դուք ո՞րտեղացի էք , ո՞ւր կ'երթաք եւ ի՞նչ աղջէ էք :

Ահմէտ .— (Ժպտելով) Ինչո՞ւ այդքան նեղացար ,  
Ասարական , իմ հացրումիս չի պատասխանելով դուն ին-  
տիւտարական , իմ հացրումիս չի մանունը եւ իմ ո՞վ ըլլալը  
ծի կը հացնես , կ'երեւի թէ իմ անունը եւ իմ ո՞վ ըլլալը  
մեզի անձանօթ են :

Երուանդ .— Զիս երբեք չի հետաքրքրեր ձեր ո՞վ ըլ-  
լալը , ինչպէս իմ ո՞վ ըլլալը չի հետաքրքրեր ձեզ :

Ահմէտ .— Շատ լաւ , բարեկամ , ես սա դիմացի դիւ-  
շին չէյխին եմ , իմ կրօնքս ալ մահմետական է , իսկ ա-  
սոնք օգնականներս են , ձեր ինչ աղջէ ըլլալը պիտի բա-  
րեհաճի՞ք մեզի յայտնել :

Երուանդ .— Այո , (Ժպտելով) Ինչո՞ւ չէ , ի՞նչ կայ  
որ չյայտնեմ , ես աղջութիւնով հայ եմ , արմանէ , իսկ  
կրօնքով քրիստոնեայ , կը խորհիմ ատիկա յայտնի է ձեզ  
եւ բոլոր մահմետականներուն :

Ահմէտ .— (Զարմացած եւ կատած) Դուք քրիս-  
տոնեայ էք , հապա ո՞ւր կ'երթաք :

Երուանդ .— Այո , քրիստոնեայ եմ , ես վաճառական  
կայ փոսին մէջ թաղուած դիակները ի՞նչ են :  
Համասկուէն առլրանք փոխադրած եմ Համա եւ

Համուգ :

Ահմէտ .— (Գլուխը շարժելով) Վաճառակա՞ն ես ...  
Այո , ես ալ դիտեմ որ վաճառական ես , բայց սա մօտա-  
կայ փոսին մէջ թաղուած դիակները ի՞նչ են :

Երուանդ .— (Պաղարինութեամբ) Ես ի՞նչ դիտեմ  
ինչ դիակներ են ... :

Ահմէտ .— (Բարկացած) Ո՞վ կրնայ ըրած ըլլալ , ե-  
թէ ոչ քեզի պէս խային խնդիրները ... կ'ուրէք մահմե-  
տականութիւնը ո՞չնչացնել :

Երուանդ .— Քաւլիցի , այդպէս ծրադիր միայն մահ-  
մետականները ունին քրիստոնէութեան դէմ :

Ահմէտ. — Լեղուղ քաշէ, շատ առաջ գացիր, միթէ  
իմ անունս չե՞ս լսած, բոլոր երկրացիները իմ անունէս  
կը դողան, մանաւանդ քեզի պէս քրիստոնեայ սուրբա-  
ցիները:

Երտաւենդ .— Հայե՞րը, անոնք ամէն մարդու առջեւ ազատ կը խօսին, մեր լեռներու արծաթահոս ջուրերը, ըսել կ'ուզեմ թէ այն մեր գեղեցիկ Հայաստանը միշտ աղատ խօսեր է ուրիշներու հետ :

Ահմէտ. — (Ասրբանակը հանելով Երուանդի կ'ուղ-  
ղէ) Ե՞րբ Հայաստանի տէր եղաք, անձնատուր եղիր, թէ  
ոչ դիակի աւազներու մէջ անթաղ կը մնայ...:

Սահիտ.— (Զենքի կորով զարնելով Երուանդի կող-  
քին) Զի ,արժիս , թէ ոչ կ'սահնեմ :

Երուանձի .— (Կուրծքը դուրս ցցած) Քու ղէնքէ՞ղ  
պիտի վախնամ, թէ ոչ քու ափրոջմէդ:

Ահմէտ.— Զայնդ կտրէ, կիսի խային խնզիր, քեղ  
պէտք է կախաղան հանել որպէս զի այսքան մարդոց ա-  
րիւնը չի մտնես մէջ մըն ալ, քեզի պէս քրիստոնեաները  
մէկ մահետականի ճկութիւն ոռոքան Կ'ընեմ:

Երուանդ — Այս, չէյխ, անձնատուր եմ, ես ալ կ'ընդունիմ, վա՞յ որ դուք դիւղի մը չէյխն էք, միայն կը ինդրէի որ զիս կապելէ առաջ ինծի քիչ մը ծխախոտ տալիք:

Ահմէտ .— (Գրպանին ծխախոտի տուփը հանելով կ'երկարէ Երուանդի) **Առ տեսնեմ :** (Գառնալով իր օգնականներուն) **Դուք քիչ մը ետ քաշուեցէք :**

Սահիտ.— (Իր ընկերներով ետ կը քաշուի քանի մը  
քայլ) Շատ յաւ, տէր իմ:

Ահմեն .— (Հպարտանալով) Հապա ի՞նչ կը կարծէիր զիս, քիչ առաջ քեզի պարզեցի իմ ոլուսաս, բայց դուն ինձի շնոնարհեցար:

Երուանդ .— Շատ լաւ , բայց սա ծիսակուտը ի՞նչ տե-

սակ բաներ ունի իր մէջ, այս տեսակ ծխախոտ չէ ի տե-  
սած տակաւին, այս սեւ մանրուքները ի՞նչ են...:

Երաւանիդ. — (Մօնեցիսելով աչքին աղջու) Հայ ու  
իբր : (Ահմետի ծռած ժամանակ ծխախոսոք կը փչէ աչքին  
շերտութեան կամ ինասի դեպի անապատ) :

Սահիտ — (Երուանդի փախսած միջոցին կ'սկսի կրա-  
կել ետևէն) Վա՛յ, անովիտան խնդիր, նոյն խեկ գնդակ-  
չի կպիր որ սիրոս պաղի : (Զէնքը վար զարնելով կը մօ-  
տենալ Ահմէտին) :

Սահիս.— (Ծունկի գալով Ահմետի ող) Հոդ չ  
չէյլ, Հոդ չէ : (Տիկեն իիշ մը զուր հանելով Ահմետի աշ-  
երը կը լուայ) Վնաս մը չէ տուած, Ալլահը պահած է  
Հիմա կը հանդստանաս : (Ոտքի կանգնելով գլուխը կ  
փերէ ու չորս կողմը կը դիտէ) Ահա Սիւլէյմանն իր օդ  
նականներով հոս կուգայ Հիմա, այս վայրկեանիս հո-  
կ'ըլլահ :

Ակմէտու — Իրաւակի<sup>o</sup>. օ՛ֆ աչքերս, օ՛վ, գլուխ գողովուրդ, մէկ կողմէն կը ջարդես, միւս կողմէն կ ծլին ցորենի նման, բայց ես պիտի աշխատիմ բռնել այս ինդիրը ու չէյի ճռճիկի աղջիկն ալ միասին, երկու ըրիս տոնեայի աղջիկներ մէկզմէկու քով բերելով պիտի ամուսնացնեմ Սիւէյմանիս հետ։ (Զեռքերը աչքին տանելով) Օ՛ֆ, աչքս, Սահետ, աչքերս……

$\phi' \Phi$ ,  $E'^4$ ,  $E'^4 \dots$

ՏԵՍԻԼ է.

ՆՈՅՆՔ ԵՒ ՍԻՒԼՔՅՄԱՆ ԻՐ ՕԳՆԱԿԱՆՆԵՐՈՎ

Սիլէյման .— (իր օգնականներով կը մօտենայ հօրը  
Եւ զարմացած ծունկի զալով) *Այս ի՞նչ է պատահեց*  
*Հայ :*

Ահմէտ .— (Գլուխը վերցնելով) Ա՛լս, զաւակս, ալ ի՞նչ պատահի, ի՞նչ ըսեմ քեղի, կեավուռ մը զիս այս վիճակին հասցուց :

Սիւէյման .— (Ոտքի կանգնելով եւ դպնալով Սահսրի) կեավուռ մը... ո՞ւր է ալր կեավուռ...:

Սահիտ .— **Փախաւ դէպի այն կողմը :** (Մասով ցուց-  
ելինվ) :

Ահմետ .— (կը դիմէ) Օ՛ֆ, օ՛ֆ, եարապի . . .

Սիւլէյման .— (Դառնալով իր օգնականներուն) Պատրաստուեցէք որ այդ մարդը դանէք անմիջապէս : (Սուրբ Քաշելով) Հայր, դուն Սահմանին հետ տուն դնա, ես ալ այն չարագործը կը բռնեմ ու քեզի կը բերեմ անմիջապէս :

Ահմէտ.—Ոչ, ես եւ Սահիտը հոս կը մնանք, դուք կը  
բռնէք ու հոս կը բերէք։ Ցետոյ բոլորս միասին տուն կը  
վերադառնանք։

Սիւլէյման .— Լաւ, դուն գիտես հայր, ես չեմ կըր-  
նար բան մը ըսել քու առաջարկիդ, միայն կ'ուղէի որ դուն  
երթայիր ու հանգստանայիր քիչ մը :

ԱԽՎԵԴԻ. — (Բարկանալով ոտքի կ'ելլէ) իմ հանդըս-  
տութիւնս քեզի ի՞նչ... ես ինչ որ կը հրամայեմ դռն  
այն կատարէ:

Սիւլէյման .— (Խոնարհելով) Շատ լաւ, հայր, մի՛  
բարկանար :

Ակմէտու — Բարկանալու բան մը չկայ, քանի չուտ է օգտուեղիք:

Սիւլէյման .— (Խոնճարհելով հօր առջեւ ու դաստիա-

լով օգնականներուն) Քաղեցէք, տղաք: (Բոլորը միասին  
առաջ ենթափնի ամիենտազած կողմբ):

կը մեկնեն Երուասիդ առաջայց և պատճենահանություն կազմակերպեն Ասմենու— (Դատինալով Սահիբին) Քիչ մը նստիր որպէս Սահիբ, տեսնենք թէ Երբ պիտի վերադառնան:

Սահիտ — (Նստելով մէկ կողմը) Եթէ բռնս չ'ու Ա-  
վերադառնան, որովհետեւ անծանօթ մը անկարող է ա-  
նապատէն ազատիլ. իսկ եթէ չկրնան բռնել՝ իրենց կեան-  
քը վտանգի մէջ պիտի ըլլայ:

Ահմէտը — Միթէ ամօթ պլատը շլլլլ յ մարդ մը չկարենան բռնկել: Այս աւազներուն մէջն ո՞ւր,  
ո՞ւր պիտի փախչի ան, ուղարկեն անդամ իրենց ճամբան  
կը կորսնցնեն, ալ ո՞ւր մնաց որ այդ մարդը չկորսնցնէ:  
է՛ս, եթէ չբռնեն, (գլուխը շարժելով) այլեւս զաւակ պի-  
տի չընդունիմ տանս մէջ: (Գրպանէն ծխախոտը հանելով  
կը ծխէ) Սահիտ, դռն պղտիկ պատմութիւն մը պատմէ,  
մինչեւ որ անոնք վերադառնան:

Սահիբ .— Ի՞նչ, ի՞նչ պատուի՞լում կ աշխատավետ:

Ահմէս.— Ինչ որ կ'ուղես այս պատճ։

Սահիտ.— Շատ պատմութիւն չեմ գրուի, և յօ և  
սածներս պիտի պատմեմ, ես ալ չեմ հաւատար իմ պատ-  
մածիս, բայց որովհետեւ երկուքս ալ մահմետական ենք,  
կ'ուզեմ պատմել: Արդեօք ճի՞շտ է պատմելիքս, չեմ գի-  
տեր, ես ալ շատ զարմացած եմ ու շատ ալ կռուած եմ  
քրիստոնեաներու հետ այդ պատմութեան համար: Կ'ը-  
սեն որ «Մուհամէտ հասարակ մարդ եղած է ոչ թէ փէ-  
զամպէր»:

Ահմետ.—Հապա մարդ չէ ի՞նչ է, (ասկառաւ-), ու պէտքն զիս նեղացուցիր հա՛, պատմէ ինչ որ պէտք եարապի, նորէն զիս նեղացուցիր հա՛, պատմէ ինչ որ պիտի պատմես:

Սահիս — (Կը պատմէ) Մեր Սուռամաչալ քաղաք  
Սահիս — (Կը պատմէ) Մեր Սուռամաչալ քաղաք

բողելու որ ինք մարդարէ է, եթէ չէք հաւատար և կէք տեսէք թէ ի՞նչպէս գետնէն ջուր կը հանեմ: Այս մեր փեղամպէրը ժողովուրդին հետ կուզայ հորսորուն քով եւ յանկարծ կը տեսնէ որ խողեր լեցուած են տիկերուն վըրայ ու իրենց քթերը միած կը բգքտեն զանոնք, բայց բարեբախտաբար քանի մը տիկ վնասուած չեն եղեր: Այդ միջոցին կը տեսնէ որ խողերը կը փախչին հիւսիս ու հարաւ. մեր մարդարէն կ'ըսէ «անիծեալ ըլլաք», եւ ժողովուրդին դառնալով՝ «այս կենդանիներուն միսը չուտէք, որովհետեւ Աստուած անիծեր է զանոնք»: Յանկարծ ծերուկ մը կը պոռայ Մուհամէտին վրայ. «Դուն քու փէղամպէրութիւնդ ցոյց տուր մեզի»: Այդ միջոցին մեր Մուհամէտը սրածայր դաւազանը կը խրէ տիկերուն մէջ ու ջուր կը վազցնէ, բայց երբ ջուրը անմիջապէս կը հատնի՝ ժողովուրդին դառնալով՝ կ'ըսէ. «Ով որ խողի միս ուտէ գժոխիք պիտի երթայ, ով որ չուտէ արքայութիւն: (Մօտենալով Ահմէտին) Արդեօք իրակա՞ն է այս պատմութիւն:

Ահմէտ.— (Գլուխը վերցնելով) Ամա՞ն, Սահիտ, ես բան մ'ալ չեմ դիտեր Մուհամէտի մասին, որ սխալն ու ճիշտը քեզի ըսեմ, բայց ինչո՞ւ այսքան ուշացան աղաքը:

Սահիտ.— Հիմա կուգան, դուն քու հանդստութեանդ նայէ:

Ահմէտ.— Թեւէս բոնէ որ ոտքի ելլեմ:

Սահիտ.— Շատ պառկիլը լաւ չէ, աւելի կը ծանրա-

նաս: (Թեւերէն բռնելով ոտքի կը կանգնեցնէ):

Ահմէտ.— (Տքալով ոտքի կ'ելլէ) Վա՞յ, աչքերս . . . :

Սահիտ.— Տակաւին չե՞ս առողջացեր չէյին:

Ահմէտ.— Ի՞նչ առողջանալ ի՞նչ բան, երանի թէ այս կողմերը չէի եկեր:

Սահիտ.— Մի՛ յուսահատիր, համբերէ՛, հիմա կու-

դան . . . :

Ահմէտ.— Այլեւս համբերանք մնա՞ց որ համբերեմ,

այդ ինզիրին ըրածը մինչեւ կոկորդս հասաւ, այլեւս չեմ կրնար համբերել:

Սահիտ.— (Աչքերը չորս կողմը դարձնելով) Ահա՝ կուգան, բռնած են, քաշելով հրշտկելով կը բերեն: Ա-

մա՞ն, վրան գլուխը արիւնի մէջ թաթիսուած է:

Ահմէտ.— Որո՞ւ, որո՞ւ վրայ գլուխ արիւնի մէջ է,

Սիւէյմանի՞նը թէ . . .

Սահիտ.— Արմէնէի տղուն վրայ-դլուխը:

Ահմէտ.— (Նունչ մը բաւելով կը ժպտի) Ա՛խ, սիրս հանգստացաւ ու պաղեցաւ քիչ մը, անիկա իմ աչքերս ծխախոտով պիտի կուրցնէր, ես (ձեռքը մէջքի սուրին տանելով) այս սուրին ծայրովը պիտի կուրցնեմ, հոգին տապահուի: այս սուրին ծայրովը պիտի կը չէյին մը հետ պիտի առնեմ, այն ատեն թող գիտնայ թէ չէյին մը հետ պործ ունենալ ի՞նչ կը նշանակէ:

ՏԵՍԻԼ Ը.

ՆՈՅՆՔ, ԵՐՈՒԱՆԴ, ՍԻՒԼԿՅՄԱՆ ԻՐ ՕԳՆԱԿԱՆՆԵՐՈՎ,

Սիւէյման.— (Երուանդի հետ յառաջանալով Ահմէտի մօտ) Հայր, փափաքդ կատարեցի ու ահա քեզի կը յանձնեմ . . . :

Ահմէտ.— Քովս բերէք տեսնեմ: (Մօտենալով Երուանդի) Այդ դո՞ւն էիր, որ ինձի դէմ այդքան համարձակ կը խօսէիր:

Երուանդ.— (Կուրքը դուրս ցցած) Ինչո՞ւ կը գալ— մանաք:

Ահմէտ.— (Ապտակ մը զարնելով) Ա՛ռ, ուրեմն:

Երուանդ.— Ի՞նչո՞ւ կը զարնես, դազան:

Ահմէտ.— Ե՞ս դաշան:

Երուանդ.— Այո, դուն ես դաշան, որ այսքան անմեղ կոյսերու արիւնին մէջ կը լողաս, ծնանելէդ ի վերոնով կ'զբաղիս:

Սիւէյման.— (Բարկացած) Լեզուդ քեզի քաշէ, թէ ոչ մէկ գնդակով գետին կը փռեմ:

Երուանդ .— Այս , գիտեմ որ կրնաս վուել , բայց այդ քաջերու գործ չէ , այլ թոյլերու , ևս գնդակահարուելէ չեմ վախնար , կը վախնամ միայն անկէ որ ամէնքէն բարձր է :

Ահմէտ .— (Դառնալով իր օգնականներուն) Կապեցէք որ լեզուն չափաւորէ : (Դառնալով Սիւլէյմանին) Քովու եկուր , Սիւլէյման :

(Օգնականները կը հասնին եւ Երուանդի քեւերը ուժով մը կը կապեն) :

Սիւլէյման .— (Մոտենալով Ահմէտի) Հրամայէ , Հայր :

Ահմէտ .— (Զեռֆերը Սիւլէյմանի ուսին վրայ դնելով) Կեցցէ՛ զաւակս , ապրի՛ս , Մուհամէտի օրհնութիւնը վրադ ըլլայ , որ այսպիսի թռչուն մը որսացիր մեր հըսկայ անապատէն :

Սիւլէյման .— Հայր , դուն չե՞ս գիտեր որ զաւակիդ ձեռքէն թռչուններն անգամ չեն կրնար վախիչիլ , աւ ի՞նչպէս մարդիկ ազատին . . . :

Ահմէտ .— Ապրի՛ս զաւակս : (Դառնալով իր օգնականներուն , աչքերը վեր վերցնելով) Փեղամպէրը մեզ զօրութիւն տայ որ միշտ յաղթող ըլլանք :

Օգնականները .— Ամէն . . . :

Ահմէտ .— (Զեռքը ականջին տանելով կ'սկսի երգել) Ալլահ էֆակր , Ալլահ էֆակր , հաշատ իւլ Ալլահ , հաշատ Մուհամէտ ուսուլ իւլ Ալլահ :

Օգնականները .— (Ծունկի գալով աղօք-ք կ'ընեն ելենով իշնելով գետին) :

Երուանդ .— (Այս միջոցին տետրակ մը կը հանէ եւ երեսի արիւնը վրան բնելով՝ կը ճգէ մէկ կողմ) :

Ահմէտ .— (Ոտքի ելլելով) Ոտքի ելէք որ երթանք :

Սիւլէյման .— (Օգնականներուն հետ միասին ոտքի ելլելով կը դառնայ օգնականներուն) Զգուշացէք որ չի վախչի այդ խնդիրը :

Ահմէտ .— Հա՛ , Հա՛ , աւ ի՞նչպէս կրնայ վախչիլ : (Բոլորը միասին կը ֆալեն դէպի գիւլը խօսակցելով՝ Եր- ուանդը հետերնին առած) Սպաննե՞նք , ո՛չ , չսպաննենք ուանդը հետերնին առած) Սպաննե՞նք , ո՛չ , չսպաննենք . . . : Սպաննե՞նք , ո՛չ , չսպաննենք . . . :

ՏԵՍԻԼ Թ.

ԱՐԳԱՐ ԱՌԱՆՉԻՆ

Արգար .— (Զէնքը ուսին կը մտնէ քեմ ինքնիրեն խօ- սելով) Օ՛Փ , այս ոտքերս . . . այնպէս մը եղան , որ կար- ծէս հարիւր տարեկան ծերուկ մը դարձեր եմ : (Կը նատի ֆարին վրայ , յանկարծ խօսակցութիւն մը կը լսէ հեռուէն ու կ'սկսի ականջ դնել) Այս ի՞նչ ձայն է , արդեօք . . . (ու- ժի ելլելով կը ֆակէ չորս կողմը կը դիսէ) Ա՛հ , Երուան- դը ձերբակալեր են ու կը տանին : (Պոռալով) Այս հայկա- գուն բազուկներովս պիտի չժողովմ որ տանիք , պիտի զուն ձեզմէ իմ ընկերս : (Ետ դառնալով մի ֆանի ֆայլ , խւեմ ձեզմէ իմ ընկերս : (Ետ դառնալով մի ֆանի ֆայլ , կը ծոփի գետին , յանկարծ տետրակ մը կը վերցնէ) Այս կը ծոփի արիւն է , Աստուած իմ , արդեօք Երուանդը վիրա- ի՞նչ արիւն է , Աստուած իմ , արդեօք Երուանդը վիրա- ի՞նչ արիւն է . . . ընկեր Երուանդ , Երուանդ իմ . . . (Դառ- որուա՞ծ է . . . ընկեր Երուանդ , Երուանդ իմ . . . (Դառ- որուա՞ծ է . . . ընկեր Երուանդ , Երուանդ իմ . . . (Պոռալով) Պիտի յափշտակեմ , ո՞ւր կը տա- զատեմ քեզ : (Պոռալով) Պիտի յափշտակեմ , ո՞ւր կը տա- զատեմ քեզ : (Կը վազէ անոնց կողմը) :

(Վարագոյք)

ԱՐԱՐՈՒԻԱԾ Ե.

ՏԵՍԻԼ Ա.

ԵՐՈՒԱՆԴ , ԱԶՆԻԻ , ԱՀՄԵՏ , ՍԻՒԼԷՅՄԱՆ ԵՒ ՍԱՀԻՑ

Տեսարանը կը ներկայացնէ շէյլս Ահմէտի տան ընդար- ձակ սրահը , որ շինուած է հաստատուն ֆարերէ , գետինը փոռուած է խոսերով գործուած մէծ մինտաք մը , որուն վարդայ փոռուած են բուրդով լեցուած մինտաքներ ու բար- ձար : Բարձերուն վրայ ընկրոլմանած է շէյլս Ահմէտ , ձեռ- ձեր :

Քը առած է ծխելիքի երկայն խողովակը ու կը ծխէ: Անկէ ժանի մը քայլ հեռու շպայուած է երուանդը, զփստները աղտոտած ու բգֆտուած, մազերը երկարած, մօրուսը եկած եւ այլանդակ կերպարանք մը ստացած է: Երուանդի ժող նստած է Ազնիւ, որ գլուխը կախած կը մտածէ: Պատերը զարդարուած են վահանեներով, սուրերով ու ցորենի սափերով գործուած ափսէներով: Սրահին մէջէն երեք դուռ կը բացուին, մէկը պարապ սենեակ մը կ'առաջնորդէ, միւսը դուրսի դուռն է եւ մէկն ալ հարկմոցինը:

Ահմէտ.— (Ձեռքը ձեռքին զարնելով) Ռամօ', Ռամօ':

Ռամօ.— (Խոնարհելով գետինը) Հրամեցէք տէր իմ, պատրաստ եմ ծառայելու...:

Ահմէտ.— (Դառնալով Ռամօի) Մեղի լաւ սուրճ մը պատրաստէ:

Ռամօ.— Գլխուս վրայ չէյլ: (Խոնարհելով կ'երպայ սուրճ պատրաստելու):

Ազնիւ.— (Քաղաքավարութեամբ ու զգոււութեամբ մօւենալով Ահմէտի) Խնդրեմ, չէյլ, աղատէ իմ եղբայրս, քակէ իր չղթաները, քեզի կը ծառայեմ մինչեւ մահ:

Ահմէտ.— Ես ծառաներ շատ ունիմ, կ'ուզեմ որ ամուսնանաս զաւկիս հետ. եթէ կ'ընդունիս, լաւ, իսկ եթէ չես ընդունիր, թէ քեզ եւ թէ եղբայրդ կը յանձնեմ կառավարութեան:

Սիլէյման.— (Քթին տակէն ժպիտ մը արձակելով) Շատ ալ ճիշտ է հայրս, աւելի աղէկ պիտի ըլլայ որ նախ՝ հետօ ամուսնանաս ու ապա ես աղատ կ'արձակեմ եղբայրդ:

Երուանդ.— (Մտիկ ընելով Ահմէտի եւ Սիլէյմանի խօսակցութեան) Քեզի պէս մարդիկը (Դառնալով Սիլէյմանի) արժանի չեն իմ քրոջը, մանաւանդ որ մահմետական մըն ես:

Սիլէյման.— (Ոտքի ելլելով կը յարձակի Երուանդի վրայ) Զի հաւնեցա՞ր ինծի եւ մահմետականներուն...:

Ազնիւ.— (Վազելով Երուանդի առջւ կը կանգնի)

Զի մօտենաս եղբօրս:

Սիլէյման.— Դուն որո՞ւ դէմ է որ այդքան ազատ կը խօսիս: (Հաս մը կը զարնէ Երուանդի ու Ազնիւի ձեռքներով) Հեռացի՞ր դուն ալ: Իէն բոնելով կը քաշէ մէկ կողմ) Հեռացի՞ր դուն ալ:

Ազնիւ.— (Զարնելով Սիլէյմանի) Զէմ ուզեր, որ

իմ եղբօրս զարնես:

Սիլէյման.— (Դառնալով Սահիսի) Սա անպիտան

աղջիկը ներս տար Սահիս, եւ դուռն ալ վրան գոցէ:

Սահիս.— (Ազնիւի ձեռքն բոնելով) Քալէ հիմա որ խելօքնաս. դուն ի՞նչպէս չէյլիս տղուն հրամանը չես կատարեր: (Երկու քայլ կ'առնեն դէպի դուռը):

Սիլէյման.— (Դառնալով Ահմէտի) Կը տեսնե՞ս հայր, այդ կեավուոի աղջիկը կը խօսի իմ առջւ, եթէ չայր, այդ կեավուոի աղջիկը կը խօսի իմ առջւ, եթէ ամուսնանամ, վայրկեան մը պիտի չմնայ, թուչունի նը-ման պիտի փախչի:

Ահմէտ.— Ոչ, զաւակս, տակաւին չատ մը բաներ ունի սորվելիք. եթէ չսորվի եւ կամ չընդունի մեր հարէ-մը ու օրէնքը, այն ժամանակ դլուխը կը կտրենք:

Սիլէյման.— (Նեղուած վիճակով) Ոչ, հայր, ինչպէս պիտի կտրենք, մեղք չէ՞ այդպէս գեղեցիկ մը...:

Հոր գեռքս հազիւ անցած է գեղեցիկ աղջիկ մը. նոյն իսկ իմ ձեռքս հազիւ պիտի չկրնամ դըտ-Արարիոյ մէջ եթէ փնտուելու ըլլամ, պիտի չկրնամ դըտ-նել այդպիսի գեղեցիկ աղջիկ մը: Շոյելով կը համոզեմ,

դուն երբեք մի մտածեր այդ մասին:

Ահմէտ.— Քանի որ կերպը գիտես, այլեւս ի՞նչ հարկ կայ ինծի հարցնելու. հայտէ՛, քիչ մը նստիր հանդըս-

կայ ինծի հարցնելու:

Սիլէյման.— Հայր, ինծի հանգստանալու պէտք չի կայ: (Կը նստի):

Ահմէտ — Հանդստանա՛լ, ի՞նչպէս պէտք չէ, բայց  
դուն ինքը կը նեղիս :

Սիւլէյման — (Ժպտելով) Ես այդպիսի բաներու կա-  
րեւորութիւն չեմ տար :

### ՏԵՍԻԼ Բ.

#### ՆՈՅՆՔ ԵՒ ՌԱՄԾ

Ռամօ — (Մօտենալով Ահմէտի կը խոնարի) **Տէր**,  
զինուորական մը եկեր ձեզ կ'ուզէ :

Ահմէտ — Ի՞նչ զինուորական է :

Ռամօ — Զինուորական մը, տէր, չգիտեմ :

Ահմէտ — Հոս առաջնորդէ զայն :

Ռամօ — (Խոնարիելով) Շատ լաւ, տէմ իմ : (Դուրս  
կ'ելլէ) :

Սիւլէյման — (Ահմէտի դառնալով) Հայր, ըլլայ ո՞ր  
կառավարութիւնը զիտնայ թէ մենք աղջիկ փախցուցեք  
ենք :

Ահմէտ — (Խնդալով) Հա՛, հա՛, հա՛, թող գիտնայ,  
արդէն կառավարութեան ուզածն է որ վերջացնենք բոլոր  
կեավուոները :

Սիւլէյման — Ուրեմն վախ մը չունինք :

Ահմէտ — Ի՞նչ վախ պիտի ունենանք, կառավարու-  
թիւնը արդէն հրաման տուած է, ինչ որ ուզենք այն կա-  
րող ենք ընել :

Սիւլէյման — (Ոտքի ելլելով) Քանի որ այդպէս է,  
երթամ այդ զինուորականը հոս առաջնորդեմ : (Կը վա-  
գէ դուրս) :

Ահմէտ — (Ոտքի կանգնելով կը մօտենայ երուան-  
դին) Ի՞ս, ի՞նչ կը խոստանաս որ կեանքդ ազտեմ...:  
Եթէ կը խոստանաս ինձի տալ քոյրդ, այն ժամանակ ես  
քեզ ազտա կ'արձակեմ, իսկ եթէ չուզես յօժար կամքով՝  
բոնի պիտի ամուսնացնեմ եւ քեզ ալ կառավարութեան  
պիտի յանձնեմ :

Երուանդ — (Նզբայուած ձեռքերը շարժելով) Ո-  
չինչ կը խոստանամ քեզ նման անբարոյականներու:

Ահմէտ — (Բարկացած ապուակ մը կը զարեկ եր-  
ուանդի) Ե՛ս, անբարոյակա՞ն : Արդէն դուն քու խօսքիւ  
վրայ հաստատ ես ու չես հրաժարիր, (գլուխը շարժելով)  
բայց մօտ է ժամը հրաժարելու:

### ՏԵՍԻԼ Գ.

#### ՆՈՅՆՔ, ԱԲԳԱՐ ԵՒ ՍԻՒԼԷՑՄԱՆ

(Արգար ծպտուած քուրք զինուորականի մը հա-  
գուստով, մէջքը կախած երկար սուր մը, որուն ծայրը  
գետսին կը հասնի, գլուխը դրած փափախ՝ ոչխարի մոր-  
քէ շինուած, որուն վրայի մասը խաչածեւ տափակ ու  
մէկ մասի չափ ոսկի դերձանեներով բանուած է, պելսերը  
ոլորած Սիւլէյմանին հետ կը յառաջանայ թեմ) :

Սիւլէյման — (Դառնալով Ահմէտի) Հայր, ահաւա-  
սիկ, մեր աղնուուական հիւրը բերի, քիչ վերջը Դամաս-  
կոս պիտի մեկնի :

Ահմէտ — Շատ ուրախ եմ, որ մեր բարի թագաւո-  
րին մարդիկը միշտ մեր տունը կ'այցելեն, հազար բարի,  
բին մարդիկը միշտ մեր տունը կ'այցելեն, հազար բարի,  
դիմուու վրայ տեղ ունիք : (Դառնալով Արգարի) Հրամե-  
ցէք, հրամեցէք....:

Արգար — Սէլամ ալէֆիմ, չէյխ էֆէնտի :

Ահմէտ — Ալէֆիմ սէլամ, փաշա էֆէնտի, (կը նստի)  
այս լի՞նչ է, լսէ՞ր է որ այս կողմը եկած էք :

Արգար — (Պաղարիւնութեամբ) Ես ալ չեմ գիտեր  
չէյխ, թէ ի՞նչ պատճառաւ այս կողմերը եկայ:

Ահմէտ — Ի՞նչո՞ւ, պէտ, այդէպէտ տրտմած էք, արդ-

եօք բան մը պատահած է :

Արգար — Ի՞նչպէս չի արտմիմ, այս անձրեւին չի  
կրցայ գիտնալ թէ՝ ի՞նչ եղան մեր զինուորները, բոլորն  
կուրս կիտնալ թէ՝ ի՞նչ եղան մէջ զինուոր չի մնաց, չեմ գե-  
ալ կուրսնցուցի, բանակիս մէջ զինուոր չի մնաց, չեմ գե-

տեր թէ ի՞նչ պիտի ըլլայ այս մեր զինուորներուն անկանոնութիւնը:

Ահմէտ.— Թուրք զինուորները իրապէս կոռւասէր են, կը յառաջանան ամէն կոռւի մէջ եւ կը քաւեն բոցերու մէջէն, եթէ կուշտ կերակրուին:

Արգար.— (Բարկանալով ճայնը կը բարձրացնէ) ի՞նչ ի՞նչ, արդեօք մեր Օսմանի զինուորներն ա՞լ անօթի են, ո՞չ մէկ տէրութեան զինուոր մերիններուն պէս կուշտ չէ:

Ահմէտ.— (Սրտին մէջ դող մը ինկածի պէս) Արաֆի Ալլահ, քէօվի եարապի, սիալեցայ պէտ էֆէնտի:

Սիւլէյման.— (Արարական թերթը ձեռքին կը կարդայ, կը խնդայ) Հա՛, Հա՛,

Արգար.— (Դառնալով Սիւլէյմանի) ի՞նչ լուր կայ թերթին մէջ որ կը խնդաս ու երջանիկ կ'երեւաս, թէ ոչ զաւետ մըն է որ կը կարդաս:

Սիւլէյման.— Սքանչելի լուր — հայերու կիներն ու աղջիկները բռնի կ'ամուսնացնեն:

Արգար.— (Տրտմելով կեղծ մելամաղձոտութեամբ) Քանի՞ հոգի են այդ հայուհիները:

Սիւլէյման.— Ի՞նչ քանի, ի՞նչ հազարներ...

Արգար.— (Կեղծ ժպիտ մը ձգելով իր վրայ) Քանի որ այդքան շատ են, ինչո՞ւ հատ մըն ալ դուն չես առներ:

Սիւլէյման.— (Հեգմելով) Ամա՞ն, ի՞նչ պիտի ընեմ, հատ մը բերած եմ...

Արգար.— Բաղդաւոր ես, չըսե՞ս...

Սիւլէյման.— Բաղդաւորը ի՞նչ է, եղբայր, արդէն ամէն կողմ լեցուած են ջուրի նման, կը տառապին հոս ու հոն:

Արգար.— (Երուանդին նայելով եւ յետոյ Սիւլէյմանի խօսելով) Այդ մարդը ո՞վ է (կը ցուցնէ) որ այդքան թշուառ կ'երեւի, որ խօսիլ անզամ չի կրնար:

Ահմէտ.— (Բարձրու վրային մէկ կողմ ընկդմելով գլուխը կը շարժէ) Եթէ խօսելու պատեհութիւն տաս ա-

նոր, ամբողջ տեղը տակն ու վրայ կ'ընէ, դուն այդ թըշ-ուառութեան մի նայիր, այլ գազան, ոճրագործ...:

Արգար.— (Զարմանելով) Ինչո՞ւ, աւազա՞կ մըն է արդեօք, թէ փախստական մը բանակէն:

Ահմէտ.— Աւազակներէն ալ վար, որ մեր կրօնքը կ'ուղէ ոտնակուել:

Արգար.— (Ժիր մը Ահմէտի նայելով) Ի՞նչ ըսել կ'ուղես...:

Ահմէտ.— Բսել կ'ուղեմ թէ մեր թագաւորութեան դիմագրողներէն մէկն է, այսինքն հայ քօմիթաճի մը:

Արգար.— Թագաւորութեան դաւադրողներէն մին...

ի՞նչ ազդ է:

Ահմէտ.— Արմէնի, արմէնի է, ողորմելին:

Արգար.— (Քահ, քահ խնդալով) Հայ մնացե՞ր է տակաւին... ու այս մարդն ալ դեռ իր խաւարած կրօնքը չուղե՞ր թողուլ:

Ահմէտ.— Ուշ կամ կանուխ պիտի թողու, իսկ եթէ չխոսավանի իր ըրածները, ա՞յն ատեն...:

Արգար.— Ի՞նչ ըրած է...?

Ահմէտ.— Օսմաննեան կառավարութեան հանդէպ դաւաճանութիւն: Ասկից քանի մը ամիս առաջ մեր զինուորները սպաննելով աւազներուն մէջ թաղեր է, տակաւին կ'ուղէ որ ձեռքէս ալ ազատի, հըմ, իմ ձեռքէս մարդ չի կրնար ազատիլ, ինծի անապատի չէյի կ'ըսեն:

Արգար.— (Բարկանալով գրավածին քուղք մը կը հանի եւ կը մօտենայ Երուանդի) Դուն կառավարութեան զինուորները սպաններ ե՞ս, անունդ ի՞նչ է:

Երուանդ.— Ի՞նչ հարկ կայ անունիս...:

Արգար.— Ես քեզի կ'ըսեմ թէ անունդ ի՞նչ է, դուն չես գիտեր թէ ես ո՞վ եմ:

Երուանդ.— Անունս Երուանդ է, Խարբերդէն, Երկար ժամանակէ ի վեր վաճառականութիւն կ'րնեմ հօրս հետ Դամասկոսի մէջ:

Արգար. — (Թուղթին վրայ զրելով ու հատ մը Երուանդի զարնելով) Անպիտաններ, հերիք չէ՞ ձեր երեսէն այսքան չարչարանք քաշենք:

Երուանդ. — (Բարկութեամբ) Զեռքդ հեռու պահէ, թող ձեր կառավարութեան դատարանը իմ դատս տեսնէ: Դուք երբեք իրաւունք չունիք չէզոքներու հետ այդպէս վարուելու, դուք միայն ձեր զինուորներուն կրնաք հրամայել:

Արգար. — (Երուանդի վիզէն բռնելով յատուկին թուղթը կը յանձնէ) Լո՛ք, ես ալ կառավարութեան պաշտօնեաներէն եմ: (Բանի մը ապտակ զարնելով կամաց մը Երուանդի ականջին կը փախայ) Ինչ որ ընեմ՝ դիմադրէ, այդ թուղթն ալ կարդա եթէ առիթ ունենաս:

Երուանդ. — (Թուղթը առնելով գաղտուկ մը զրպանը կը դնէ) Ինչո՞ւ կը զարնէք, ի՞նչ իրաւունքով:

Արգար. — (Երուանդի զարնելով) Հիմա նորէն լիդուդ պապաւ սկսաւ, խային կեավուռ....:

Երուանդ. — (Գլուխը բարձր բռնելով ու կուրծքը դուրս ցցած) Հայ լեզուն ամէն տեղ աղատ է, ոչ ոք չի կրնար կապել զայն:

Արգար. — Զայնդ կտրէ կեավուռ: (Ահմէտին դառնալով) Զգուշացէք որ չի փախչի, ես երթամ ոստիկանութեան լուր տալու:

Ահմէտ. — Ի հարկէ պէտք է զգուշանալ, եթէ ոչ թուչունի պէս կը փախչի երբ առիթ ունենայ: (Բիչ մը մտածելով) Բայց ես ձեզի բան մը ըսել կ'ուղեմ, եթէ չէք նեղուիր:

Արգար. — (Ժպտելով) Նեղուելու բան չկայ չէլիս է-ֆէնտի, ըսէք ինչ որ կ'ուղէք:

Ահմէտ. — Քանի որ մենք բարեկամութիւննիս յայտնեցինք իրարու, կ'ուղեմ ըսել որ մենք հարսանիք պիտի ընենք, հազիրաքի Մուհամէտի օրէնքով զաւակս պիտի

ամուսնացնեմ, ուստի, կը խնդրէի ձեզմէ որ ինծի լաւ պարուհի մը բերէիք, որ ձեզի պէս ազնուական հիւրերը ուրախ պահէիք հարսանիքին մէջ: Դուք արդէն ներկայ կ'ըլլաք:

Արգար. — Մեծ ուրախութեամբ, եթէ պատեհութիւն ունենայի, բայց քանի որ պարտականութեան վրայ կը դանուիմ, պէտք է մեկնիմ: Զեր ուզած պարուհին ալ կը զրկեմ, դուք անհոգ եղէք: Իսկ ես կը փափաքիմ որ ձեր հարսնցուն տեսնեմ, եթէ կարելի է:

Սիւլէյման. — (Ժպտելով) Սպասեցէք... (Կը վազէ եւ Ազնիւի սենեակին դուռը բանալով) Օրիո՛րդ, օրիո՛րդ, կը հաճիք, մեր հիւրը քեզ տեսնել կ'ուղէ: (Ազնիւի ձեռներ հաճիք, մեր հիւրը քեզ տեսնել կ'ուղէ: Ահմէտի մեր հարսնցուն: Ֆէն բռնելով ներս կը բերէ) Ահմէտիկ, մեր հարսնցուն:

Երուանդ. — (Շղբայուած ձեռքերը բացած Ազնիւին կ'ուղղէ) Ազնիւ, քոյր իմ, Ազնիւ, քոյր իմ:

Ազնիւ. — (Գառնալով Երուանդի եւ քեւերը բանալով) Երուանդ, եղբայր իմ, (կ'սկսի լալ):

Արգար. — (Ահմէտի եւ Սիւլէյմանի դառնալով) Հէ-լէ սա կեավուռին նայէ, կ'երեւի ազգական են: Սքանչելի աղջիկ է իսկապէս:

Ահմէտ. — Եթէ գեղեցիկ չըլլար, մեր զաւակը հոսինչո՞ւ պիտի բերէք:

Արգար. — (Ազնիւի դառնալով) Ո՞րտեղացի ես:

Ազնիւ. — (Զի պատախաներ, այլ կուլայ):

Արգար. — (Գառնալով Սիւլէյմանի) Թուրքերէն կրնա՞յ խօսիլ:

Սիւլէյման. — Այո, շատ մաքուր թուրքերէն:

Արգար. — (Գառնալով Ազնիւի) Հոս եկուր տեսնեմ, անունդ ի՞նչ է, ո՞րտեղացի ես եւ ո՞ւրիէ կուզաս:

Ազնիւ. — (Արգարի մօտենալով, գլուխը կուրծքին վրայ կախած) Անունս Ազնիւ է, Խարբերդցի եմ:

Արգար. — (Զեռքը նակատին տանելով ետ կը բաշուի)

ու կ'սկսի շփոքիլ) Շուտ, հեռացուցէք ինձմէ, իր տեղը  
տարէք:

Սիւլէյման.— Ի՞նչ եղար պէյ, հանդիսա ըրէք պէյ:  
(Ազնիւի քեւեն բռնելով նորէն սենեակը կը տանի ու կը  
վերադառնայ):

Ահմէտ.— (Տեղէն ելլելով Արգարի քեւը կը բռնէ)  
Ի՞նչ եղար պէյ:

Արգար.— Բնութիւն մը ունիմ որ եթէ կիներու հետ  
երկայն խօսիմ անմիջապէս գլուխս կը դառնայ ու կ'ըս-  
կըսիմ նեղուիլ:

Ամմէտ.— Այո, մարդիկ կան որ այդպէս են, մար-  
դիկ ալ կան որ գլուխ կ'ուռեցնեն:

Արգար.— Այո, ճիշտ ես: (Գրպանէն ժամացոյցը  
հանելով) Ես պէտք է մեկնիմ, ժամանակը անցած է,  
ես սէլամի (կը մեկնի):

Ահմէտ եւ Սիւլէյման.— Ալահի է իմ սէլամ:

Ահմէտ.— (Գառնալով Սիւլէյմանի) Նստիր տես-  
նեմ, զաւակս, (նստելով բարձերուն վրայ) Ես աւելի ու-  
րախ պիտի ըլլամ, եթէ այդ սպան չլերադառնայ ու մեր  
հարսանիքին ներկայ չըլլայ, որովհետեւ ինծի այնպէս  
մը կը թուի որ լրտես մըն է ան:

Սիւլէյման.— Ի՞նչպէս, ո՞չ, ո՞չ, հայր, չտեսա՞ր  
սուրն ու դէնքը, եւ կուրծքի նշանները:

Ահմէտ.— Այո, տեսայ, ամէն ինչ կար վրան, բայց  
դարձեալ ես կը կասկածիմ անոր վրայ, ինծի կը թուի որ  
այս մարդը անդիմական լրտես մըն է:

Սիւլէյման.— Հայր, դուն անհոգ եղիր, երկրի վրայ  
ամէն տեսակ մարդ կայ եւ մարդը մարդու կը նմանի, ե-  
թէ այդ մարդը թուրք մը չըլլար, այդքան լաւ արաբերէն  
չպիտի խօսէր:

Ահմէտ.— Եաւրուս, դուն չես գիտեր, այնպիսի մար-  
դիկ կան, որ ոչ թէ լաւ արաբերէն կը խօսին, այլ գիտեն  
թէ արձակուած դնդակ մը ո՞ւր կ'իյնայ: Ինչ որ է, ես

չեմ խորհիր որ պիտի վերադառնայ, արդէն ինքն ըսաւ,  
որ չպիտի դայ, այլ պիտի երթայ իր պաշտօնին՝ Դա-  
մասկոս:

Սիւլէյման.— (Ուամօն կանչելով) Եա Ռամօ', Ռամօ':  
ՏԵՍԻԼ Դ.

ՆՈՅՆՔ ԵՒ ՌԱՄՕ

Ռամօ.— (Գետին խոնարհելով) Հրամէ չէյլ:

Սիւլէյման.— Սպասէ: (Գառնալով Ահմէտի) Հայր,  
չըլլա՞ր որ անմիջապէս սկսինք:

Ահմէտ.— (Ժախտ մը երեսին վրայ) Այդ քու գործդ  
է, զաւակս:

Սիւլէյման.— Ուրեմն սկսինք: (Գառնալով Ռամօի)  
Գնա նուազախումբը կանչէ:

Ռամօ.— Գլխուս վրայ: (Խոնարհելով դուրս կ'ելէ):

Ահմէտ.— (Գառնալով Սահիսի) Ուրեմն, դուն ալ  
այս տեղերը քիչ մը կարգի բեր:

Սահիս.— (Ընքի կանգնելով) Գլխուս վրայ, չէյլ  
էֆէնտի, (կ'սկսի կարգի բերել եւ պտուղ, կերակուր,  
եւայլն կը շարէ գարգին վրայ):

Ահմէտ.— (Կը ծխէ անհամբեր) Ախ, երբ պիտի գան:

Սահիս.— (Գործը կարգադրած միջոցին) Հիմա կու-  
գան, հիմա, հա'...:

ՏԵՍԻԼ Ե.

ՆՈՅՆՔ, ՌԱՄՕ ԵՒ ՆՈՒԱԳԱԽՈՒՄՔ

Ռամօ.— (Նուազախումբին հետ ներս մտնելով եւ  
Ահմէտ շէյլսի առջեւ խոնարհելով անկիւն մը կը նստին)

Ահա պատրաստ են, չէյլ էֆէնտի:

Ահմէտ.— Նստեցէք մինչեւ որ հարսնեւորները գան:  
(Մտածելով) Տէ՛ նուազեցէք քիչ մը տեսնեմ:

(Նուազախումբը կ'սկսի նուազել եւ երգել):

ՏԵՍԻԼ Զ.

ՆՈՅՆՔ, ՇԻՒԲՐԻ, ՀԱՃԻ ԵՌԻՍՈՒԻԹ, ՀԱՄՏԻ  
ԵՒ ԱՊՏՈՒԼԱԼԱ

Բոլորը .— (Միասին ներս մտնելով շէյխին քարեւ  
կուտան) Սէլամ ալէֆին :

Ահմէտ .— (Հետեւորդներուն հետ ոտքի կանգնելով  
կը խոնարին) Ալէֆիմ սէլամ, փատալի եա սէյտի, հրա-  
մեցէք: (Դառնալով Սիլէյմանի) Օղի, (կը վերցնէ ու կը  
լեցնէ գաւաքները):

Սիլէյման .— Անուշ թող ըլլայ:

Ապտուլահ, Շիւֆրի, Հաճի ԵՌԱՍԱՓ, Համտի .—  
(Միասին) Ուրախութիւն, լո՛ւ, լո՛ւ, լո՛ւ, (կը խմեն)

Ահմէտ եւ Սիլէյման .— Անուշ թող ըլլայ, հազիրէ-  
թի փէզամպէրը մէզ խայիններուն ձեռքը թող չձգէ:

Բոլորը միասին .— Ամէ՛ն, ամէ՛ն . . . :

Սիլէյման .— (Նուագախումբին դառնալով) Նուա-  
գեցէք որ լաւ մը իսաղանք:

Նուագախումբը .— (Կ'սկսի նուագել ու երգել):

Բոլորը միասին .— ո՛ւլ ո՛ւլ, լո՛ւ լո՛ւ, հա՛ հա՛,  
եա՛ եա՛ . . . :

Ահմէտ .— (Դառնալով թմբկահարին) Սանկ խաղ մը  
կանչէ որ տակաւին Արարիոյ մէջ չէ լուսած:

Թմբկահարը .— (Չեռքը ականջին տանելով արարի-  
քին խաղ մը կ'երգէ) —

Եա մարի եա եա, սօվա ըէլ, ալ պապու պահրիա,  
Օվուտ եա զէմանի օվուտ.

Վալիս գումբօ պէյրութ, լօ մաալի, լա սգօնկ պէյ-  
րութ, օվուտ եա զէմանի օվուտ,

Բոլորը միասին .— Հա՛ հա՛, հէ՛յ հէ՛յ, կանչէ եալ-  
րի, կանչէ:

Ապտուլահ .— (Ծափահարելով) Արարիոյ աղջիկնե-  
րը ձայնիդ դուրսան ըլլան, քեզի աղջիկ չտուղին ի՞նչ  
ըսկմ, հա՛ դուն կանչէ:

Սիլէյման .— (Ոտքի ելլելով կը դառնայ նուագա-  
խումբին) Լաւ, նուագեցէք որ պարեմ: (Կ'սկսի առան-  
ձին պարել):

Ահմէտ .— (Ուրախութեամբ) Պարէ դաւակս պարէ,  
այսօրը քու երջանկութեանդ օրն է, քու սիրոյդ ես աւ  
պիտի պարեմ: (Կ'սկսի պարել):

(Նոյն միջոցին դուռը կը զարնուի):

Սահիտ .— (Մուսեալով դուռը կը բանայ եւ նամակ  
մը ստանալով կը բերէ Ահմէտի կը յանձնէ) Տէր, նամակ  
մը ունիք, կին մը տուաւ, ինքը դրան առջեւ կ'սպասէ:

Ահմէտ .— (Նամակը առնելով կը կարդայ ու մատով  
նշան կ'ընէ ժողովուրդին) Խնդրեմ, ամէն մարդ թող լոէ:  
(Լուրիւնը տիրելէ վերջ կ'սկսի կարդալ նամակը) Յար-  
դելի հանդիսականներ, այս նամակը ուղարկուած է իմ  
մէկ մտերմիս կողմէ, կ'ուզեմ կարդալ ձեզի:

Շէյխ Ահմէտ

Սիրելի քարեկամ,  
Զեր յանձնարարութիւնը կատարելով կ'ուզարկեմ  
պարուիին, Օր. Ճամիլա, իլ հասկա, որ նշանաւոր պա-  
րուիիներէն մին է, իսկ ես պիտի չկրնամ մասնակ-  
ցիլ ձեր ուրախ հարանիթին, որովհետեւ պարտականու-  
թեան վրայ կը գտնուիմ: Բանակովս պիտի մեկնիմ կոռու-  
դաշտ նիշտ այսօր: Ներողամիդ եղէ ինձի:

Հնկերդ ՌԱՇԻՏ ՊԵՅ

Սիլէյման .— (Ահմէտի մօսեալով) Հայր, ես քե-  
զի չըսի՞ թէ այդ մարդը անկեղծ է, կը տեսնե՞ս թէ ի՞ր  
իսուքին վրայ հաւատարիմ գտնուելէ զատ քեզի նամակ աւ  
դրած է:

Ահմէտ .— Այս, կարծիքդ ձիւտ է եղեր: (Դառնալով  
Սահիտի) Սահիտ, ներս առաջնորդէ օրիորդը: (Դառնա-  
լով ներկաներուն) Նամակին նայելով լաւ պարող է, տես-  
նենք:

Սահիտ .— (Դուռը բանալով պարուին ներս կը քերէ) **Հրամեցէք**, (Խոնարհելով):

Համտի .— (Դառնալով Ահմէտի) **Իսկապէս պարուհիի ձիրք ունի**, չեմ կարծեր որ հատ մըն ալ կայ ասոր պէս:

Ահմէտ .— (Աչքերը պարուիին վրայ գգելով ու ժբաշելով) **Ա՛չ, հրամեցէք Փատալի**, եա խանըմ, **Հրամեցէք, հրամեցէք, հանդիստ ըրէք:** (Տեղ մը կը ցուցնէ):

Արգար .— (Մպտուած հազած է արաբական պարուիի տարագ, ականջները օղ, բազուկները ապարանջան գլխուն վրայ ներմակ թելերով գործուած վիլօ մը, կը մօտենայ Ահմէտի ու ժպտելով) **Բարի տեսութիւն, չէյլ Ահմէտ:** (Կը նստի բարձերուն վրայ ու կ'սկսի ծխել):

Ահմէտ .— **Նոյնպէս, փափուկ օրիորդ, քաղաքէն ի՞նչ տեղեկութիւն ունիք:**

Արգար .— (Մեղմ ճայնով մը) **Ամէն ինչ լաւ է, մեզի համար աշխատող ձեռքեր շատ ունեցանք այս տարի, դրեթէ ամէն մարդ մէկ սպասուհի ունի իր տան մէջ:**

Ահմէտ .— (Ժպտելով) **Այո,** կը հասկնամ ձեր ըսածները, իմ հարցս սպասուհիի մասին չէ, այլ օտարներու:

Արգար .— **Այն մարդը որ խիղճ ունի, բանի ամուսնութիւն չի կատարեր,**

Ահմէտ .— (Դուռնատելով գլուխը կը դարձնէ նուագախումբին) **Հէյյ, նուագեցէք որ մեր պարուհին պարէ.** (Արգարի դառնալով) **Կ'ուղե՞ս պարել:**

Արգար .— (Ժպտելով) **Ինչու չէ՞ս, ամենայն սիրով.** (Ցնծդաները մատներուն անցնելով պարել կ'սկսի):

Ահմէտ եւ բոլորը .— (Միասին կը ծափահարեն) **Խաչ' եա հապիպի իլ Շամի:**

Արգար .— (Պարած միջոցին գրպանէն ատրնանակը հանելով գնդակ մը կը պարպէ) **Անձնատուր եղէք, եթէ ոչ . . .** (Չախ գրպանէն ատրնանակ մը հանելով կը նետէ Երուանդի) **Ա՛ռ այս ատրճանակը ու բանալին եւ ինք-**

**զինքը ազատելու ճարը նայէ, ես քըոջդ մասին կարգադ-** **րութիւն կ'ընեմ՝ եթէ կընամ:**

Երուանդ .— **Արգար, իմ ընկերս . . .** (Ատրճանակը ու բանալին առնելով կը ժակէ իր շղթաները ու կը հեռանայ):

Արգար .— **Զի շարժէք:** (Պողալով գլխին անցուցած կեղծ մազերը նետելով մէկ կողմ, կ'սկսի աղջկայ զգեստ ները հանել, իին զգեստին տարազը երեւան կուգայ ու Սահիտի դառնալով) **Տուր բանալին ինծի:**

Սահիտ .— (Պողալով կը մօտենայ Արգարի ու բանակները կը յանձնէն) **Հրամեցէք էֆէնտի, քեզի մատաղ . . .**

Արգար .— (Բանալիները առնելով կը մօտենայ Ահմէտի) **Ո՞ւր է այն հայ աղջիկը, զոր կը բաղձաս տղուդ հետ պսակել, բեր որ ես կատարեմ պսակի արարողութիւնը, չո՞ւտ, չո՞ւտ, հոս բերէք այն հայ աղջիկը:**

Ահմէտ .— (Չեռքի վեր դողալով) **Հիմա էֆէնտի, հիմա:**

Սիւէկյան .— (Նոյն միջոցին գաղտուկ մը Արգարի ետեւ անցնելով եւ ատրճանակը հանելով թերը նը վիրաւորէ) **Ա՛ռ սա արդարութեան փամփուշտը:**

Արգար .— (Չեռքի ատրճանակը կ'իյնայ գետին, յետոյ ինք եւս կ'իյնայ) **Վա՛յ մա՛յր իմ, մա՛յր իմ, Ազնիւ . . .**

Ահմէտ եւ բոլորը .— (Միասին չոփելով Արգարի վըրայ վիզէն ու սոփերէն շրբայով կը կապեն ու կը ծեծեն) **Քեզի՛ կեավուռ, ո՞ւր պիտի փախչիս:** (Հատ մը զարնեթէղի՛ կեավուռ, ո՞ւր պիտի փախչիս) **Դո՞ւն ես որ մեր դէմ ատրճանակ կը գործածես, ես լով)** **Դո՞ւն ես որ մեր դէմ ատրճանակ կը գործածես, ես լով)** **Հիմա կը ցուցնեմ քեզի թէ ի՞նչ ըսել է ատրճանակ գործածել:** (Ատրճանակը կ'ուղղէ Արգարի վրայ):

Համտի .— (Դառնալով Ահմէտի) **Կեցի՛ր, կեցի՛ր, մի՛ մենք պիտի որոշենք անոր պատիժը:** (Դառնալով ընկերներուն) **Ցմահ բանտարկութիւն . . .**

Արգար .— (Կուրծքը դուրս ցցած) **Եթէ երկաթներու**

մէջ դնէք՝ նորէն պիտի փախչիմ ու պիտի հասնիմ իմ նպատակիս :

Ահմէտ.— Քու եւ աղջկան նպատակը պիտի յանձնեա գերեզմանին :

Արգար.— Գերեզմա՛ն... ես գերեզմաններէ չեմ վախնար, ես միշտ գերեզմաններու դուռն եմ, բայց եւ այնպէս նորէն ողջ եմ :

Ահմէտ.— (Ապտակ մը զարնելով) Զայնդ կարէ, տակաւին համարձակութի՞ւն ունիս : (Դառնալով Ռամօի եւ Սահիտ) Տարէք սենեակ մը մինչեւ որ կարգադրութիւն մը ընենք :

Ռամօ եւ Սահիտ.— Ալ ռասի, գլխուս վրայ չէյլս : (Արգարի թեւերէն բռնելով կը տանին սենեակ մը ու դուռնը գոցելով կը վերադառնան) :

Ահմէտ.— (Դառնալով ներկաներուն) Ասիկա այն չարագործն էր, որ սպայի տարազով եկած էր լուր առնելու մեղմէ, քանի մը ժամ առաջ հոս էր եւ կ'ըսէր թէ իր զինուորները կորսնցուցած էր եւ չգիտէր թէ ո՞ւր գացեր էին : Յանցաւորը մասսամբ մը Սիւլյյանն է, բայց ինչ որ է, պէտք է որ սպաննեմ այդ չարագործը :

Համտի.— Սպաննելը գիւրին է, անոնք անպատճառ չէյլս ձոճիի գիւղը կ'երթան, որովհետեւ միեւնոյն կրօնը կը դաւանին :

Ահմէտ.— Ձիշտ ես, բարեկամ, բայց ես գեղմէ բան մը պիտի խնդրէի, ես կ'ուղեմ որ գիւղի բոլոր երիտասարդութիւնը հաւաքենք, անոնց զէնք բաշխենք ու միասին չէյլս ձոճիի գիւղին վրայ յարձակինք ու դտնենք այդ չարագործ կեավուռը :

Համտի.— (Եւ բոլորը միասին) Բոլորս ալ համակիր ենք ձեր հրամանին չէյլս, հրամայեցէք, մենք կը կարգադրենք ձեր հրամանը, մենք համակիր ենք ձեզի :

Ահմէտ.— (Ուրախութեամբ կը դառնայ Սահիտի եւ

Շիւքիի) Սահիմ, Շիւքըի', ես պիտի տամ ինչ որ կ'ու-  
զէք, միայն թէ պարտականութիւն մը կայ ձեր առջեւ :

Շիւքիի.— Ամէն ինչ պատրաստ ենք ընելու, չէյլս :

Ահմէտ.— Կ'երթաք սենեակս, զէնքերը կ'առնէք եւ  
կը բաշխէք գիւղի բոլոր երիտասարդներուն : Եթէ ձեզի  
հարցնեն թէ՝ «այդ ի՞նչ է», այն ժամանակ կը պատաս-  
հարցնէք. «Շէյլս ձոճին կ'ուղէք մեր գէմ կռուիի, կ'ուղէ  
խանչէք. «Շէյլս ձոճին կ'ուղէք մեր գէմ կռուիի, կ'ուղէ  
մեր գիւղը թալանել, այդ պատճառաւ զէնք կը բաշխենք  
մեր գիւղը թալանել, այդ պատճառաւ զէնք կը բաշխենք  
մեզի, որպէս զի քաջիրու պէս կռուիք եւ թոյլ չտաք որ  
դան մեզ կողոպտեն» :

Շիւքիի եւ Սահիտ.— (Միասին) Մեր գլխուն վրայ :  
(Խոնարհելով կը մեկնին) :

Ահմէտ.— (Դառնալով Համտիի) Խօճա Համտի, ան-

չուշտ դուք ալ մեզի կ'օգնէք :

Համտի.— Կասկած չկայ, ամենայն սիրով, խօսակ-  
ցութիւնը թող մնայ դալ շարթուայ, հիմա, իրիկուընէ  
պէտք է մեկնինք :

Համի նուսուփ.— (Մէջ մտնելով) Այս, թող գալիք  
չարթուայ մնայ, մահ սէլամի : (Երկութը միասին կը  
մեկնին) :

Ահմէտ եւ Սիւլյյանն.— Ալահի սէլմաք, ֆատարի  
ֆաման նորէն հրամեցէք : (Ահմէտ դառնալով նուսգա-  
խումբին) Դուք ալ ձեր տեղը դացէք, ըլլայ որ այս իրե-  
խուն ձայն լսեմ :

Նուագախումբը.— (Ոտքի ելլելով կ'երթան իրենց  
ննչարանի) :

Սիւլյյանն.— Հայր, քեզ յոդնած կը տեսնեմ, դա-  
ցէք հանգստացէք, արդէն եղածը եղաւ :

Ահմէտ.— Այս, Սիւլյյանն, յոդնած կ'զգամ, բայց  
չմոռնաս բանտարկեալլ, քէչ մը սպասէ մինչեւ որ Սահիտ  
վերադրոնայ : (Դուրս կ'երթայ) :

Սիւլյյանն.— Շատ լաւ հայր : (Զէնքը առնելով սեն-  
եսկին առջեւ կը կանգնի) :

(Վարագոյք)

ԱՐԱՐՈՒԱԾ 2.

ՏԵՍԻԼ Ա.

ԱԲԳԱՐ ԵՒ ՍԱՀԻՏ

(Տեսարանը կը ներկայացնէ շէյխ Ահմէտի ապարան-  
քին բանութը, ապարանքին մէջէն կը բացուին երկու դրո-  
ներ, մէկ դուռը դուրս կը տանի, իսկ միւսն ալ դէպի  
բանտ : Արգար խառնուած մազերով եւ մօրուենլ, շըդ-  
քայուած ներս կը բերուի : Շղբային մէկ ծայրին կապ-  
ուած է երկարէ ծանր գունդ մը, իսկ միւս ծայրը՝ վի-  
զին ու բազուկներուն : Վրան աղտոտ, ֆովը դրուած է  
պզուիկ կուժ մը եւ հողէ շինուած պնակ մը : Սահիտ զէն-  
քը ձեռքին նստած է քայլ մը հեռաւորութեան վրայ) :

Աբգար .— (կիսատ շունչ մը առնելով) ԱՇԽ, ո՞վ  
երկնային : (Զենքերը դէպի երկինք կը բարձրացնէ) :

Սահիբ .— (Ուտի ելլելով կ'սկսի ման գալ) Զայնդ  
կարէ անզգամ, զիտես թէ քրիստոնեաներդ շատ յառաջ  
դացեր էք, տեսնենք թէ ի՞նչ պիտի ըլլայ վերջը։ Դուն  
կախաղան պիտի ելլես արդէն, իսկ մնացածները չեմ  
պիտեր։

Արգար .— (Մօտենալով կ'սկսի շղթան քաշել ետեւէն ,  
բայց ի զուր , կապուած է եւ չի կրնար մօտենալ Սահիտի ,  
ձեռքերը երկարերվ) Կը հաճիս քիչ մը ծխախոռ տաւ ինձ :

Սահիտ.— (Գրպանեն համելով ծխախոսի տոպրակը կ'սկսի գլանիկ մը փաք-քել ու երկարելով Արգարի) **ԱՌ**, պիտի չտայի, բայց ինչ որ է, ևս սիկարէթի մը համար չեմ մեռնիր :

Աբգար .— (Գլանիկը առնելով կ'սկսի ծխել) իրաւ ես,  
դուք Արաբներդ չէք մեռնիր սիկարէթի մը համար, բայց  
շատ անզամ ալ հոգինիդ վրայ կուտաք, (կ'սկսի խնդալ)  
քահ, քահ, քահ:

ՏԵՍԻԼ Բ.

ՆՈՅՆԻ ԵՒ ԱՀՄԵՏ

Ահմէտ .— (Ներս մտնելով) Սահիտ, զգուշացիր,  
Սահիտ, որ չի փախչի, եթէ մինչեւ վերջ պահես, գեղեցիկ եղ մը ալիտել տամ քեզի:

Սահիբուն .— (Ոստիքի ելլենով) Շատ լաւ, չէյն էքչստր, նորհակալ եմ մեծապէս :

Ակմէտու — Հիմա այդ անիծեալլ զուրս հաս, որ քը Ակմէտու — Հիմա այդ անիծեալլ զուրս հաս, որ քը

Սահիբը — (Գրպանեն բանալին համերով կը մօտենայ դրան եւ կ'սկսի բանալ) Հէ՛յ, եւ, իմ խերուս քեզ մէ  
եւ աւագ աւ իմ խէջրովս վայելէ:

Արքարք. — (Դուրս ելլելով) Շնորհակալ եմ, բայց  
մարդ։

Սահիս.— (Զենքը Արգարի ուղթով) Յան,  
Արգար.— (Նստելով գետնին վրայ) Շատ չորհակա

Սահին — (Գլանիկ մը եւս տարով Արգարի) ԱՌ  
Սահին — (Գլանիկ մը եւս տարով Արգարի) ԱՌ

Ազնիւ — (Սոյն միջոցին կսկսի դրւել դուրսէն աղաղակենով) Դուռը բացէք, Աստուծոյ սիրութիւնը, Վայ' մայրեկ, մեռայ, դուռը բացէք:

Սահիս.— (Դանիակով դէպի դրույք) Հայութ է մակար կեավուոփ աղջիկ, ապա թէ ոչ քեզ ալ շլթայի կը զանեմ հա՛, չերիք է կեավուոփ լեզուով պլալաս : (Դանիական պատճեն) Ակսէ տեսնեմ :

լով Արքայի) Սկսէ տառած :  
Արքար — Շատ լաւ : (Զենքը հակատին տանել  
կենակ եղածի) :

կ'սկսի երգել)։  
Համբերէ Ազնիւ, համբերէ,  
Օր եռուանդը մեզ լուր բեր։

Համբերէ անմեղ աղջիկ, համբերէ,  
Որ Երուանդը մեզի նամբայ գունէ:  
Ես եմ ձեր դրացի Արգար,  
Շղբայուած եմ, ձեռքերս ոտքերս ծանր են,  
Ու չեմ կարող շարժի, բեռներս ծանր են:  
Սահիտ — Հա՛, եավոռում, Հա՛, Հէ՛յ: (Կ'սկսի մրա-  
փել նստած տեղը):

### ՏԵՍԻԼ Դ.

#### ՆՈՅՆԻ ԵՒ ՍԻՒԼԵՑՄԱՆ

Սիւլէյման. (Ծյխլով ներս կը մտնէ ու բարկու-  
թեամբ կը մօտենայ Սահիտի) Հէ՛յ, ի՞նչ կը քնանաս, ու-  
շադրութիւն չի դարձնե՞ս, այդպէ՞ս պահապան կ'ըլլաս:

Սահիտ. — (Մէկէն ոտքի կը ցատկէ) Շէյխ էֆէնտի,  
ներողութիւն, քունս տարաւ քիչ մը: (Սիւլէյմանի փէ-  
շէն համբուրելով):

Սիւլէյման. — Լաւ ուրեմն, բանտարկեալը լաւ մը  
կապէ ու եկուր հարէմնոցը, քեզի ըսելիքներ ունիմ: (Կը  
մեկնի):

Սահիտ. — (Դողալով կը մօտենայ Արգարի ու լաւ մը  
կապէ) Զի մօտենաս, Հա՛, թէ ոչ գնդակ մը կուտես  
Հա՛:

Արգար. — (Բարկանալով) Կորսութ' անօթի դազան:  
Սահիտ. — Այդ որո՞ւ կ'ըսես: (Կը հարուածէ զէնքին  
կորով) Հայտէ, հիմա փախիր, քեզ մինակ պիտի թողում  
այս սրահին մէջ, (գլուխը շարժելով) վերադառնամ որ  
չկա՞ս, ես ընելիքս գիտեմ: (Ինքնիրեն) Օ՛Փ, այս ծանր  
երկաթը ի՞նչ պիտի ընեմ հետս տանիմ, քանի որ նորէն  
պիտի վերադառնամ: (Զինքը նետելով դուրս կ'ելլէ):

Արգար. — (Ինքնիրեն) Սա անիծեալ շղթաները չկա-  
պէիր, որ տեսնէիր թէ ի՞նչ պիտի ըլլար վիճակդ: (Պառ-  
կելով երեսի վրայ ձեռքը զէնքին կ'երկարէ, բայց չի

հասնիր: Այդ միջոցին աղաղակիլով բարձր ձայնով) Ու-  
քի Ե՛լ, զէ՛նք, ոտքի ել եւ դէպի զիս քալէ, ոտքի Ելի՛ր:  
(Ետ քաշուելով ձեռքերը կը տանի մազերուն ու կը բա-  
ւէ) Ես պիտի աղատիմ ձեր ճանկերէն ու պիտի լուծեմ

**ՎՐԵՄՆԱ**:

Ազնիւ. — (Դուրսէն) Արգա՛ր, Արգա՛ր, Համբերէ:

Արգար. — (Երեսը դէպի դուռը ուղղելով) Դուն ձայն  
մի հաներ Ազնիւ, ձայն մի հաներ, այս, Համբերենք,  
համբերենք ու տեսնենք թէ ի՞նչ պիտի ըլլայ վերջը:

Ազնիւ. — (Դուրսէն) Դժուար է աղատութեան դը-

ները բանաւ, դժուար է . . . :

Արգար. — Մի նեղուիր, հանդարտէ, եղբայրու աղա-

տեցաւ այս տեղէն, բայց չեմ գիտեր թէ ի՞նչո՞ւ ուշացաւ,

քանի ամիս եղաւ որ լուր չկայ:

Ազնիւ. — (Դուրսէն) Ո՞ւ գիտէ ի՞նչ եղաւ, արդեօք

մեր վրայ չի՞ մտածեր, թէրեւս անոր ալ բան մը պա-

տահած է, եթէ աղատ ըլլար, անպայման ճար մը կը

գտնէր մեզ աղատելու . . . օ՛Փ, եղբայր իմ: (Կ'սկսի լալ):

Արգար. — Մի լար Ազնիւ, (Քաշելով շղթաները) այն

որ աղատութիւն կ'զգայ, պիտի տեսնէ անկախութեան եւ

դրօշակը Մասիսի գագաթին վրայ: (Այդ

աղատութեան դրօշակը Ազնիւի գագաթին կը լսուին, Արգար իր տե-

միջոցին դուրսէն ոտքի ձայներ կը լսուին, Ազնիւի) Զայնդ կտրէ, մէ

դը կը քաշուի ու կը դառնայ Ազնիւի) Զայնդ կտրէ, մէ

դուրսէն Ազնիւ, հոս կուգան այս վայրկեանիս . . . :

### ՏԵՍԻԼ Դ.

#### ՆՈՅՆ ԵՒ ՍԱՀԻՏ

Սահիտ. — Շատ լաւ, շատ լաւ: (Ներս կը մտնէ) ՕՓ,

Սահիտ. — Շատ լաւ, շատ լաւ: (Ներս կը մտնէ) ՕՓ,

այս շէյխն ալ գլուխս կը տաքցնէ Հա՛, երբեք չի թողուր  
որ քիչ մը հանգստանամ, գենէ սա պաշտօնս ուրիշի մը

որ քիչ մը հանգստանամ, գենէ սա պաշտօնս ուրիշի մը

յանձնէր եւ կամ բան մը ընէր, որ աղատէի ասկէ, մին-

չեւ ե՞րբ պահապան պիտի ըլլամ այդ անսլիտանին (մա-

տով ցուցնելով Արգարը) շահ մը չկայ ինծի: (Մալապատիկ կը նստի):

Արգար.— Այո, լաւ շահ մը պիտի ունենաս: (Դառնօրէն կը ծիծաղի):

Սահիտ.— (Արգարի բարկանալով) Զայնդ կտրէ, մէկը չկայ հետդ խօսող, ի՞նչ կը կարծես հոս, ձեր հայատանի լեռները, թէ ոչ ջուրի հոսանքներուն քովերը:

Արգար.— Ինծի համար նոյնն է ամէն տեղ ուր որ ոտք կը զնեմ, երբեք տարբերութիւն չըներ, լեռ կամ դաշտ, կամ ջուրերու ափունքները:

Սահիտ.— (Բարկութեամբ ոտքի կ'ելլէ) Զայնդ կըտրէ կ'ըսեմ քեղի, ոտք հայերդ շատ բան առաջ պիտի բերէք, ամմա չէք գիտեր թէ ի՞նչ պիտի ըլլայ ձեր վերջը: (Հատ մը կը զարնէ Արգարի):

Արգար.— Քաշէ՛ քու զէնքդ քեղ, թշուառակա՞ն, ի՞նչ կը զարնես:

Սահիտ.— Հա՛, հա՛ հա՛ (լինդալով) ինչո՞ւ կը զարնեմ, դեռ չե՞ս գիտեր թէ ինչու կը զարնեմ, հա՛, հա՛, հա՛...:

Արգար.— (Աչքերը դարձնելով շղթաները կը քաշէ ուժով մը) Վա՛յ չար չղթայ, հերիք չէ՞ ծանրանաս բազուկներուն վրայ: (Կը նստի):

Սահիտ.— (Գլուխը շարժելով եւ յօրանցելով կը նստի ծալապատիկ) Օ՛ֆ, այս քունս ալ միշտ գլուխս է:

## ՏԵՍԻԼ Ե.

### ՆՈՅՆՔ ԵՒ ԵՐՈՒԱՆԴ

Երուանդ.— (Ցնցոտի հագուստներու մէջ, ձեռքը զաւան մը, ուսէն կախուած հացի տոպրակ մը, գլուխը անցուցած աղտոտ ֆէս մը, պեխներն ու մօրուքը երկար, այլանդակ վիճակի մը մէջ եւ ծպուռած, ձեռքը դանակ մը կը մօտենայ Սահիտի եւ ցած ձայնով) Քնացե՞ր ես, ի՛ժ:

Սահիտ.— (Ցանկարծ կ'արքնեայ եւ կը նայի Երուանդի) ի՞նչ կ'ուղես:

Երուանդ.— (Դանակը անմիջապէս տոպրակը ձգելով գլուխը մէկ ուսին վրայ կը կախի) Աղքատ եմ, չէյլ, պատառ մը հաց տուր, անօթի եմ, հացի կարօտութիւն կը քաշեմ, զաւակներու տէր եմ, եկած ասդին անդին կը թափառիմ, որ զաւակներս պահեմ:

Սահիտ.— (Ինցիներ տէյլի տեղ դնելով հպարտութեամբ) ի՞նչ աղդ ես եւ ի՞նչ կրօնք....:

Երուանդ.— (Ցած ձայնով) Ա՛խ, չէյլ, կրօնքս հախ ժիւմլիման է, հախ Մուհամէտի Գուրանը կը պաշտեմ, ուզեցի ձեր քու գալ եւ ողորմութիւն խնդրել ձեր բարի սրտէն, որ զաւակներս անօթութենէ պատեմ:

Սահիտ.— (Գլուխը առջեւը կախելով կը մոմոայ) Եարապի տախիլավ:

Երուանդ.— (Դանակով Արգարի ու մատները շըրթունին տանելով) Շո՛ւ, շ՛, շ՛, շ՛:

Սահիտ.— Կարող չեմ օգնել քեղ, եթէ տունս ըլլայի հաց ու կերակուր, ամէն ի՞նչ կուտայի, բայց հիմա դըժ-բաղդարար ես պաշտօնի վրայ եմ, ահաւասիկ, կը տեսնե՞ս, տիրոջս հրամանով այս բանտարկեալը կը պահեմ:

Երուանդ.— (Գլուխը ուսին վրայ ծոելով կը մօտենայ Սահիտի) Քանի որ այդպէս է, դթասիրտ եղէք, եւ թոյլ տուէք որ բանտարկեալէն քանի մը զուրուշ ողորմութիւն ստանամ. թերեւս բան մը նուիրէ:

Սահիտ.— Այդ անկարելի է:

Երուանդ.— Ինչո՞ւ անկարելի է, պատճա՞ռ:

Սահիտ.— Որովհետեւ արգիլուած է անոր մօտենալ:

Երուանդ.— Այո, ճիշտ ես, բայց քու տէրդ ի՞նչ պիտի գիտնայ որ անոր մարդ մօտեցեր է:

Սահիտ.— (Բարկանալով զենքին կորով գետնին կը զարնէ) Գուրս ելի՛ր, արարերէն չե՞ս հասկնար, ես քեզի

կ'ըսեմ թէ արգիլուած է, ի՞նչ, կ'ուզես քու խօ՞սքդ առաջ քշել:

Երուանդ. — Թէօպէ եարապի, (ձեռքիրը վեր վերցը-նելով) մի՛ բարկանաք չէյիս, ես եւ դուք հախ օրէնքին կը հաւատանք, փառք Ալլահին, մեղի աէս միւսլիմաններուն չի վայելեր, (ձեռքը գրպանը տանելով) առ սա տասը զուրուշը եւ թոյլ տուր որ մարդէն քիչ մը ողորմութիւն ստանամ, յետոյ մէր մէջ կը բաժնենք:

Սահիտ. — (Դրամը տեսնելուն պէս կը ժպտի, կ'առնէ ու կը գրպանէ եւ յետոյ գրպանէն հանելով կ'երկարէ Երուանդի) Ո՛չ, ո՛չ, բարեկամ, ես այդ բանը չեմ կրնար ընել:

Երուանդ. — (Զարմացած) ինչո՞ւ բարեկամ: (Դրամը կ'առնէ ու ետ կուտայ Սահիտի) Ա՛ռ, ես քեղի նորէն մեծ դումար մը պիտի տամ:

Սահիտ. — (Ետ քաջուելով) Ո՛չ, ո՛չ, դուրս ել, անկարելի է, եթէ առնեմ այդ դումարը, զիս անպայման պիտի մեղցնեն, անպայման:

Երուանդ. — Կը զզջաս հա՛, բարեկամ, կը զզջաս:

Սահիտ. — Ո՛չ, չեմ դդջար, դուրս ելիր կ'ըսեմ քեզ: (Երուանդի քեւէն բռնելով կը հրէ):

Երուանդ. — (Մէջքէն պարան մը հանելով վայրկենապէս Սահիտի վիզը կը ճգէ եւ ուժով մը կը քաշէ) Թոյլ չե՞ս տար, հա՛, աէ հիմա թոյլ մի տար:

Սահիտ. — (Ծունկի գալով շատ ճիգ կ'ընէ, բայց անօգուտ, ճայնը կտրած) Ղը՛, ղա՛, ղը՛... (կը մեռնի):

Արգար. — (Դանաւալով Երուանդի) Բանալիները գոտիին մէջէն ինծի տուր ու գնա Ազնիւը ազատէ, այդ դըրան ետեւն է, (մատովը ցոյց կուտայ):

Երուանդ. — (Անապարանքով բանալիները կ'առնէ ու կը նետէ Արգարին եւ կը վագէ Ազնիւի սենեակը բանալու) Քո՞յլ իմ, անուշի՛կ քոյլ իմ: (Դուռը կը բացուի, Ազնիւ կ'երեւի եւ կը փաք-քուին):

Ազնիւ. — (Ուրախութենէն լալով) Ո՛չ, անուշիկ եղ-բայր իմ, եղբայր իմ, (կը փաք-քուի Երուանդի):

Արգար. — (Նդրաները բակելով կը վագէ, պատէն կախուած սուրերը կ'առնէ ու կուգայ Երուանդի քով) Շո՛ւտ, աճապարեցէք, համբուրուելու ժամանակը չէ:

Երուանդ. — Մի լար քոյլ իմ, մի լար:

Ազնիւ. — (Զեռքը Արգարի երկարելով) Տուր ձեռքդ, քանի՛ ամիս եղաւ որ միասին բանտարկուած ենք, բայց չի կարողացանք իրար տեսնել: Բարի տեսութիւն կը ժաղթեմ:

Արգար. — Հոգ չէ, Ազնիւ, միայն քաջ եղիր, առ այս սուրը քու քաջութեանդ համար: (Դանաւալով Երուանդի)

իսկ այս ալ քեզի: (Սուրը կ'երկարէ Երուանդի): Ազնիւ. — Այս, քաջ պիտի ըլլամ ու վրէժ պիտի լու-ձեմ: (Սուրը պատեանէն հանելով կը համբուրէ ու վեր կը վերցնէ) Պէտք է մեռնինք...

(Երեքը զինուրի նման պատրաստ կանգնած են): Արգար. — (Սուրը վեր վերցնելով) Ի սէ՛ր ազգու-թեան եւ պատուոյ:

Երուանդ. — (Սուրը վեր վերցնելով) Սո՞ւրը մահ: (Բոլորը միասին սուրերնին վար կը դնեն պատեաններուն մէջ):

Արգար. — Ո՞ւր պիտի երթանք, որ այս գազանները չե տեսնեն մեղ:

Երուանդ. — Ո՞ւր, ի՞նչ ըսել է ո՞ւր պիտի երթանք, գէպի 1918, Մայիս 28, Հայաստան, հոն ուր կը ծածանի եռագոյնը Արարատեան աշխարհի, հոն, ուր կ'ապրի Հայ ժողովուրդը խաղաղ ու ազատ...:

Արգար. — Հայաստան, եւ 1918, Մայիս 28, Հայաս-տանը ազատուեցաւ այդ թուականին:

Երուանդ. — Այս, ազատուեցաւ այդ թուականին, ա-մէն հայ կ'զգայ իր ազատութեան օրը, տակաւին քանի մէն հայ կ'զգայ իր ազատութեան օրը, տակաւին յառաջ, առանց ժամ կու-մը ամսուայ լուր է, ուրեմն յառաջ, առանց ժամ կու-

սընցնելու դէպի Հայաստան։ Ես ինծի հետ ունիմ քանի  
մը հայեր ու չէյխ ճռճի օդնականները, որպէս զի եթէ  
բան մը պատահի կամ զէնքի ձայն մը լսուի, անմիջապէս  
գիւղը մտնեն։

Արգար. — Քանի՞ Հոգի են։

Երուանդ. — Տասը հայ, իսկ քառասուն հատ քրիս-  
տոնեայ Սուրբացիներ, գիւղին կեղրոնը ծածուկ տեղ մը  
կ'սպասեն։

Արգար. — Զէ՞ք կարծեր որ աւելի ծանր փորձանք-  
ներու հանդիպինք այդ մարդոց պատճառաւ։

Ազնիւ. — (Մէջ մտնելով) Ոչ, ոչ, բանի մըն ալ չենք  
հանդիպիր, անոնք ալ մեղի պէս քրիստոնեաներ են։

Արգար. (Չեռքերը Ազնիւի ուսին վրայ դնելով) Շատ  
ուրախ պիտի ըլլամ, եթէ առանց վտանգի աղա-  
տինք։ (Դառնալով երուանդի) Ի՞նչ որոշում կուտաս,  
երուանդ, բայց ես վստահ եմ որ մինչեւ որ այս շրջանէն  
ելած չենք՝ աղատուած չենք սեպուիր։

Երուանդ. — Հոգ չէ թէ մեղի հանդիպին, (զէնիքը  
վերցնելով) ծնած ենք մարդու պէս, կը մեռնինք մարդու  
պէս, հոգ չէ թէ մեռնինք։ Ամօթ պիտի ըլլայ այն հայ ե-  
րիտասարդին որ իր ազգին չի զոհուիր։ Մեր հին ֆէտայի  
Սերոր փաշան կ'ըսէր. «Պատիւ ունեցողը թող դայ»։

Արգար. — Այս, մեծ ամօթ է, պէտք է կռուինք, որ  
իրաւունք ձեռք բերենք։

Ազնիւ. — Այս, պէտք է կռուինք որ աղատութիւն  
ձեռք բերենք։

Երուանդ. — Կեցե՛ս Ազնիւ, ահա այդպէս քաջ ե-  
ղիր։ (Դառնալով Արգարի) Ժամանակ չի կորսնցնենք,  
ժամը վեց կ'ըլլայ։

Արգար. — (Մտիլ ընելով դրան) Ահաւասիկ կուգան,  
դուք անմիջապէս դացէք տղայոց քով, ես ճիշտ այս ժա-  
մուն հոն կ'ըլլամ, քիչ մը լուր առնելու է այս տեղէն։

Երուանդ եւ Ազնիւ. — Շատ լաւ։ (Երկուքը միասին  
դուրս կ'ելլեն)։

Արգար. — (Սուրբ քաշելով ու մեղմ ձայնով) Եկէ,  
ևկէ, դաւաճաններ։

## ՏԵՍԻԼ Զ.

ՆՈՅՆ, ԱՀՄԵՏ ԵՒ ՌԱՄԾ

Ահմէտ. — (Ռամօի հետ ներս մտնելով կը զարմա-  
նայ ու կը յառաջանայ Սահիսի դիակին քով) Այս ի՞նչ է,  
ի՞նչ կը տեսնեմ, սպանութիւն։ (Հակելով գետին շղթա-  
ները կը վերցնէ) Փախչեր է... (Դառնալով Ռամօի) Նա-  
յեր սննեակը եւ չորս կողմբ։

Ռամօ. — (Կը յառաջանայ դէպի սննեակը ու կը նայի  
չորս կողմը) Ոչ, չէյխ, մէկը չկայ, փախչած է...։

Ահմէտ. — Շո՛ւս, աճապարէ ու Սիւլէյմանին լուր  
տուր եւ եղելութիւնը պատմէ, իր օդնականներով թող  
հոս գայ անմիջապէս, հինգ վայրկեանէն հոս պէտք է  
ըլլան։

Ռամօ. — (Խոնարհելով մինչեւ գետին) Գլխուս վլ-  
րայ, ես չէյխ։ (Երկու քայլ կ'առնէ դէպի դուռը)։

Արգար. — (Ասրբանակը հանելով ներս կը ցատկէ իր  
պահուըստած տեղէն ու կը կրակէ Ռամօի վրայ) Գնա լուր  
տուր, թող հինգ վայրկեանէն հոս ըլլան։

Ռամօ. — (Գլխի վրայ իյնալով գետին) Եա՛, եամօ՛։  
(Կը մեռնի)։

Արգար. — (Դառնալով Ահմէտի եւ սուրբ ձեռքէն առ-  
նելով) Հաղա գո՛ւս, անաստուած, հերիք չէ՞ այսքան  
անմեղ արիւններու մէջ մտնես։

Ահմէտ. — (Դողլառով ետ ետ կը քառուի) Մի... մի...  
մի... զարներ, մի սպաններ ես խաւան... տախիլավ։

Արգար. — (Բարկացած սուրբ կը խրէ Ահմէտի սոս-  
մոխին մէջ) Առ այս արդար սուրբին զօրութիւնը, միայն  
այս սուրբ կարող էր ձեր դիրքը փոխել։

Ահմետ. — (Գետին թաւալելով) Վա՛յ ըմի՛ ... :

Արգար. — Սատկիր ... (Կ'սկսի խնդալ ու վազելով դեպի պատուհանը դուրս կը նային) Ո՛հ, Աստուա՛ծ իմ, (ետ քաշուելով ու նորէն կը նայի պատուհանէն դուրս), ո՛հ, Աստուած իմ, պէտք է որ աղատենք այդ խեղճերը, (նստելով կ'սկսի գլխուն մազերուն հետ խաղալ ու քաշել) Վա՛յ անիրաւներ, ո՞ւր կը տանիք այդ խեղճ կիները, ո՞ւր, (ոտքի կ'ելլէ եւ նորէն պատուհանէն դուրս կը նայի) պէտք է երուանդը գտնեմ եւ օգնականներով այս գիւղին վրայ յարձակիմ՝ աղատեռ համար հայ գաղթականները: (Ետ դառնալով կը վազէ դեպի դուրս):

### ՏԵՍԻԼ Է.

ՍԻՒԼԵՑՄԱՆ ԵՒ ՇԻՒՔՐՈՒ ՕԳՆԱԿԱՆՆԵՐՈՎ

Սիւլէյման. — (Ներս կը մտնէ իր օգնականներով ու կը վազէ հօրը դիակին վրայ, խելագարի պէս, ու կ'սկսի լալ, յետոյ ոտքի կանգնելով) Սպասեցէք, դո՛ւր կեազուռներ, սպասեցէք, ուշ կամ կանուս այս ճանկերուս մէջ պիտի իյնաք (մատները գոցելով), այն ատեն պիտի քամեմ ձեր բոլոր ժառանգութիւնները, ձեր եկեղեցիները, խաչն ու Աւետարանը եւ վերջապէս պիտի չխնայեմ ոք ոքի:

Շիւքրի. — (Սիւլէյմանի թեւէն քրնելով կը կեցնէ) Եա իպն չէյլ, Մուհամէտ մարգարէն ողորմած է, լալը ոչինչ է, մեռելները ետ չեն դառնար:

Սիւլէյման. — Տարէք իր սենեկը, եւ պատուիրեցէք որ մարդ չի մօտենայ դիակին, մինչեւ որ մենք վերադառնանք անմիջապէս: (Մտածելով) Նստեցէք բոլորդ ալ:

Շիւքրի եւ Օգնականները. — (Կը նստին):

Սիւլէյման. — (Մեղմ ձայնով) Դուք գիտէք արդէն, որ քիչ առաջ հօրս դիակը տարուեցաւ իր սենեկը, հիմա սս պիտի ըսեմ, ձեզի պիտի նուիրեմ այնպիսի բաներ

որ տակաւին չէք ունեցած, ձեզի ալ յայտնի է, որ այս կեավուռները եկած են մեր երկիրը, սովոն ու սպանութիւնը բերած են իրենց հետ: Պիտի շարունակուի այս, եթէ առաջքը չառնենք այս չարութեան, մենք անոնց հետ չենք կրնար կոռուիլ, անոնք խելացի ու խորամանկ ազդ են, եթէ մենք չի կարողանանք այս չարութեան առաջքը առնել, մենք պիտի քանդուինք, ուստի միանանք բոլորս եւ արշաւենք չէյլ ձոճիի զիւղին վրայ: Իմ տալիք վարձատրութիւնս ալ ամէն մէկ մարդու 15 չափ ցորեն եւ 20 չափ գարի պիտի ըլլայ: Ի՞նչ կ'ըսէք...: չափ գարի պիտի ըլլայ:

Բոլորը միասին. — Այո, այո, կը հաւանինք:

### ՏԵՍԻԼ Ը.

ՆՈՅՆՔ ԵՒ ՀԱՄՏԻ

Համտի. — (Ներս մտնելով կը բարեւէ ու կը նստի մէկ կողմի վրայ) Սկզբան ալէքիմ:

Սիւլէյման. — Ալէքիմ սկզբան: (Գետնին համբոյր առնելով):

Շիւքրի. — (Դառնալով Համտիի) Հաճի Համտի, այս մեր ինդիրը ի՞նչ պիտի ըլլայ, թերեւս հիմա ո՞ւր որ չէ, եսեւէս պիտի գայ:

Համտի. — Օ՛Փ, աման նարապի տախիլաք, ի՞նչպէս կուգայ, խենթ խենթ կը խօսիս... իրական իւենթերն անկուգայ, խենթ խենթ կը խօսիս... իրական իւենթերն անկուգայ, խենթ խենթ կը խօսիր: (Դառնալով Սիւլէյմանի) Եա իպն եւ գամ չեն խօսիր: Իմ այս պատահած է, որ այսքան տրտում կը տեսչէյլ, ի՞նչ պատահած է, որ այսքան տրտում կը տեսչէյլ:

Սիւլէյման. — (Հազիւ բերանէն արտասանելով) Մի հարցներ:

Համտի. — (Զարմացած կը մօտենայ Սիւլէյմանի) Ի՞նչ է պատահած արդիօք: (Դառնալով օգնականներուն) Ի՞նչ է, ինչո՞ւ չէք խօսիր:

Շիւքրի. — (Մեղմ ձայնով) Շէյլ Ահմէտը սպաննեցին Սահիտին հետ:

Համտի .— Ո՞վ սպաննեց , (զարմացած) ի՞նչ կը լուսիք : (Դառնալով Սիւլէյմանի) Զայն տուր , ո՞վ սպաննեց :

Սիւլէյման .— (Գլուխը վերցնելով) Այն կեավուռները , որ հոս բանտարկուած էին :

Համտի .— Արդեօք , եւ ձեզմէ ոչ մէկը չեւ գիտերթէ ո՞ւր փախան :

Շիւֆրի .— Ո՞ւր պիտի փախին , թերեւս չէյլս ձռձիի գիւղը , որովհետեւ անոնք ալ քրիստոնեայ են :

Սիւլէյման .— Ես ալ այդպէս կը կարծեմ :

### ՏԵՍԻԼ Թ.

#### ՆՈՅՆՔ ԵՒ ՖԱԹՄԱ

Ֆարմա .— (Կոճակը առած երեխայ մը ներս կը մտնէ ու քարկութեամբ Շիւֆրիի կը մօտենայ) Եա վալէտ , դուն ի՞նչ կ'ընես հոս , եկուր տուն , գործերուդ տէր եղիր , այս ի՞նչ է , հերիք է այսքան նեղես զիս , հիմա ուղտերը եւ ոչխարները կուդան , ո՞վ հոգ պիտի տանի . . . :

Շիւֆրի .— (Բարկանալով ոտքի կը կանգնի) Ճահնամը երթաս ու չի վերադառնաս , քու հոս դալու ժամանակն է , ի՞նչ վաղեցիր ետեւէս անմիջապէս : (Պոռալով) Հայտէ , դուրս ելի՞ , շո՛ւտ , խըրսը մի հաներ հա՛ , նորէն , հիմա շո՛ւտ տուն դնա եւ գործդ կարգադրէ :

Ֆարմա .— Եա վալէտ , դուն չե՞ս զիտեր որ գործունիս (մատներուն վրայ համբելով) , կենդանիները կուդան հիմա , պղտիկը ժամանակ չունի , կը տեսնես որ հետո միասին բերած եմ :

Շիւֆրի .— Ա՛խ , կնիկ , կնիկ , քեզի ալ , կենդանիներուն ալ , կերակուրին ալ , զաւակին ալ , հելի կեցիր խօսք հասկցիր թէ ինչ պիտի ըսեմ :

Ֆարմա .— Գլուխդ ուտէ քու խօսքը , ի՞նչ խօսք ունիս , որ պիտի հասկցնես ինձի:

Շիւֆրի .— (Ցած ճայնով) Եավոռու , մարդը մի նե-

ղացներ , նահնամ եղիր դնա , քեզի կ'ըսեմ թէ մեր չէյլս Ահմէտը սպաննուած է կեավուռներու կողմէ , խեղճ Սահման ալ հետը միասին :

Ֆարմա .— (Ապշած կը նայի Շիւֆրիի երեսը) Տախիլ Ալլահ , հասղա իսեղճ Սահմանի կինը լոէ՝ կը խեղճենայ , իսեղճ կին :

Սիւլէյման .— (Մօտենալով Ֆարմայի) Ֆարմա , դուն տուն դնա , մենք ամուսիննետ կը զրկենք անմիջապէս :

Շիւֆրի .— (Դառնալով Ֆարմայի) Տէ , հայտէ՛ , մի սպասեր :

Ֆարմա .— Շատ լաւ : (Խոնարհելով դուրս կ'ելլէ) :

Շիւֆրի .— (Մտածելով) Այդ Ճոճի օլանաղը երբ ձեռքս անցնի , զիտեմ թէ ի՞նչ պիտի ընեմ :

Համտի .— Ինչո՞ւ այդքան բարկացար մէկէն :

Շիւֆրի .— Դուն տակաւին լուր չունիս , իմ եղբայրս այդ Ճոճի աղջկան վառած էր , քանի անդամ ուղեցինք փախցնել , չի կարողացանք : Շատ կոիւներ եղան ասկից տարի մը առաջ , անպիտան աղջիկը չէր ուղեր մահմետականի հետ ամուսնանալ , խեղճ ուհմէտի եղբայրս այդ վարնոց քրիստոնեայ աղջկան համար մեռաւ :

Սիւլէյման .— Եթէ քու եղբայրդ չի կրցաւ , ես պիտի կրնամ հայրն ու իր ժողովուրդը սա սուրիս վրայէն վաղեցնել :

Բոլորը միասին .— Կեցցէ՛ իան շէյլս Ահմէտ :

Սիւլէյման .— (Դառնալով Շիւֆրիի) Ինձ մտիկ ըրէթէ ի՞նչ պիտի ըսեմ :

Շիւֆրի .— (Մօտենալով Սիւլէյմանի) Բոէ , տէր իմ , կարող եմ օգնել ամէն վայրկեան :

Սիւլէյման .— Կ'երթաս բոլոր տղաքը կը հաւաքես ու ուղղակի հոս կուզաս , կը պատմես եղելութիւնը եւ կ'որոշես վարձքը :

Շիւֆրի .— Շատ լաւ , դիմուս վրայ : (Խոնարհելով դուրս կ'ելլէ) :

Համտի .— (Զեռքը Սիւլէյմանի ուսին վրայ դմելով) Երբեք մի մտածեր թէ մենք քու հօրդ վրէժը պիտի չլու- ծենք քեզի հետ, դուն քաջ ու անվախ եղիր :

Սիւլէյման .— (Համտիի ձեռքը բռնելով կը սեղմէ) Շատ չնորհակալ եմ ձեր օգնութեան համար, հաճի Համ- տի, եթէ քու մսիթարութիւնդ չըլլայ, ես ա'լ կարողու- թիւն պիտի չունենամ դործ յառաջ տանելու :

Համտի .— Ոչ, ոչ, այդպէս մի ըսեր, դուն Ահմէտի զաւակը չե՞ս : Միայն բան մը ըսեմ քեզի, արդեօք դուն կը ճանչնա՞ս հայրդ սպաննողը, եթէ տեսնես :

Սիւլէյման .— Ի՞նչպէս պիտի ճանչնամ, անիծեալ- ները հազար ու մէկ ճեւի կը մտնեն, այնպէս որ անկա- րելի է ճանչնալ, մանաւանդ որ լաւ արաբերէն կը իո- սին, ես կը զարմանամ :

Համտի .— (Գլուխը շարժելով) Հը՛մ, հը՛մ, անոնք դուն դիտե՞ս թէ ինչ տեսակ խելացի ժողովուրդ են եւ ի՞նչ ճարպիկ ու խորամանկ, որ աղուէսի ծակէն նոյն իսկ կարող են ազատիլ, եթէ ուղես ձեռք ձգել՝ անոնց ետե- էն դաղտնի պիտի զարնես, որ ձեռք իյնան, հապա թէ ոչ անկարելի է :

### ՏԵՍԻԼ Ժ.

#### ՆՈՅՆՔ ԵՒ ՇԻՒՔՐԻ

Շիւքրի .— (Ներս մտնելով կը մտենայ Սիւլէյմանի եւ Համտիի) Տէր չէյխ, ինձմէ առաջ կինս դացեր բոլոր գիւղացիներուն պատմեր է եղելութիւնը. ես քանի մը տղոց հանդիպեցայ ու պատուիրեցի որ հոս զան ճիշտ այս վայրկեանիս :

Սիւլէյման .— (Խօսքը բոլորին ուղղելով) Ռւրեմն, մտիկ ըրէք, երբ գիւղը մտնենք, բնաւ մի ինայէք ոչ մէկ բանի, կողոպտեցէք, զարկէք եւ ուզածնիդ ըրէք, միայն

Ճռճիկ աղջիկն ու այն հայ աղջիկը ողջ ողջ բերէք մեր հարէմը :

Շիւքրի .— (Դառնալով Սիւլէյմանի) Զեմ խորհիր ո՞ր մենք անոնց յաղթենք որքան ատեն որ այն երկու կեա- վուները մէջերնին են: Թէ իմ խօսքիս գաք, բնաւ չենք մոտենար, անոնք մէկ գնդակով կարող են հինդ մարդ սպաննել:

Սիւլէյման .— (Հպարտութեամբ) Անոնց բերնէ՞ն ին- կեր է որ մեզ սպաննեն, հիմա պիտի գա՞ս թէ ոչ, յետոյ դուն գիւտես հա՞ :

Շիւքրի .— (Վախնալով) Այս, կուգամ, բայց սիրոս կ'ըսէ որ «պիտի մեռնիմ» :

Սիւլէյման .— Անոնց գնդակը մեզի պէս խամնե- րուն չեն դպչիր, ինչո՞ւ այդքան մուխաննէթութիւն կ'ը- նես, քեզ այդքան թոյլ չէի կարծեր :

Շիւքրի .— Բայց մենք պիտի կոռուինք... առիւծնե- րու դէմ :

Համտի .— (Դառնալով Շիւքրիի) Առիւծ մի ըսիր, խո՞ր, խո՞ր : Մուհամէտի օգնութիւնը մէր վրայ է :

Բոլորը .— (Միասին գլուխնին կը ծռեն) Ամէ՞ն...:

ՏԵՍԻԼ ԺԱ.

ՆՈՅՆՔ, ՀԱՃԻ ԵՒ ԵՌԻՍՈՒԹ

Եռւսուփ .— (Վագիլով ներս կը մտնէ շնչառակ եւ հետալով ունիչ կուտայ ու կ'առնէ) Եա չէյխ, երկու հա- յերը ու չէյխ Ճռճիկ արշաւեցին գիւղին վրայ, եւ խանին մէջի հայ գաղթականութիւնը աղատելով սկսան դրկել մէկպի գիւղ, իսկ իրենք ալ հոս պիտի գան ճիշտ այս ըո- դէպի գիւղ, Անդիւական զօրքն ալ օրէ մը Դամասկոս պիտի մտնէ :

Սիւլէյման .— Ո՞ւրիէ լսեցիր :

Եռւսուփ .— Երբ գիւղ կը մտնէին տեսայ եւ լսեցի ո՞ր չոս պիտի գան :

Սիւլէյման .— Ուրեմն պատրաստուեցէք որ գիմաղ-  
րենք կարելի եղածին չափ : (Երկու քայլ վազելով դեպի  
դուռը յանկարծ ճայն մը կ'առնէ, ետին կը նայի ու կը  
կրակէ Աբգարի վրայ) :

### ՏԵՍԻԼ ԺԲ .

#### ՆՈՅՆՔ ԵՒ ԱԲԳԱՐ ՕԳՆԱԿԱՆՆԵՐՈՎ

Աբգար .— Յառաջ տղայք : (Դառնալով Սիւլէյմանի)  
Կեցի՛ր ամբարհշո, ո՞ւր կը փախչիս :

Սիւլէյման .— (Ակուները սեղմելով կը կրակէ Աբ-  
գարի վրայ) Ա՛ռ գնդակը :

Աբգար .— (Ձեռքի զենքը գետին կ'իյնայ ու կը վիրա-  
տրուի կուրծքնի) Մայր, մայր, (դառնալով Սիւլէյմա-  
նի), սպասիր դաւաճան, սպասիր եւ քաջութիւնդ ցոյց  
տուր : (Դառնալով իր օգնականներուն) Յառաջ տղայք,  
մարդ չի փախցնէք : (Յարձակելով Սիւլէյմանի վրայ ու  
վիզին չոփելով) Հայտէ՛, քեզ տեսնեմ, փախցուր աղջիկ-  
ները ու տար հարէմդ լեցուր :

Սիւլէյման .— (Ծունկի գալով Աբգարի ոտքը կը համ-  
րուրէ) Թող տուր եա իպն Արմէմի :

Աբգար .— Խորամանկութիւն ալ գիտես, քաշուիր  
ինձէ, այսքան անմեղ արիւններու մէջ լողացեր ես եւ  
այսքան մարդոց կեանքին պատճառ ես եղեր : (Սեղմե-  
լով վիզը) Գնա եւ մեղքերդ Դատաստանին Օրը մաքրէ :  
(Կը հրէ գետին) :

Սիւլէյման .— (Կոնակի վրայ պառկելով) Վա՛յ ըմի  
զը զը :

Աբգար .— Դուն լսեցիր այսքան անմեղներու աղա-  
չանքն ու լացը, բայց սիրտդ քար կտրած էր, կ'ուզէիր  
անոնց արիւնը ջուրի տեղ գործածել : (Յարձակելով վր-  
րան կը լսեղդէ) :

Սիւլէյման .— (Թուլանալով) Վա՛յ, ըմի տախել իլ :

Աբգար .— (Ոտքի ելլելով) Ինչո՞ւ պառկեցար, չէյի

Ճռճիի գիւղին աղջիկները հարէմդ լեցուած են ու քու-  
ծառաներդ հրամանիդ կ'սպասեն, քու հրամանիդ կ'ըս-  
պասեն, որ հարէմին դռները բանան, ելի՛ր, հարէմիդ  
դռները անօթի գայլերու նման բերաննին բացեր օրիորդ-  
ներու կ'սպասեն : (Քայլ մը առներալ կ'իյնայ գետին)  
Վա՛յ, մայր իմ . . .

Օգնականները .— (Դուրսէն այս ձայնը կը լսուի)  
«Յաղթութիւն, յաղթութիւնը մեր՝ քրիստոնեաններուն  
կողմն է չնորհիւ քաջ Արմէնիներու» :

Աբգար .— Փա՛ռք քեզ Աստուած : (Թեւերը երկինք  
բարձրացնելով) Յաղթութիւնը մերն է, չնորհակալ եմ  
քեզմէ, փա՛ռք քեզ Տէր . . .

### ՏԵՍԻԼ ԺԳ .

#### ՆՈՅՆՔ ԵՒ ԱԶՆԻԻ

Ազնիւ .— (Վազելով կուգայ Աբգարի վրայ ու կ'սկսի  
լալ) Ի՞նչ եղար, Աբգար :

Աբգար .— (Ազնիւի մագերը շոյելով) Մի լար, Աղ-  
նիւ, ուրախ եղիր որ աղատութեան համար զոհուեցանք:  
Աստուած . . . ամէն . . . վայրկեան . . . իր հեռատես աչքե-  
Աստուած . . . ամէն . . . վայրկեան . . . իր հեռատես աչքե-  
րը . . . չի հեռացներ մեզմէ : Սա պիտի ըսեմ քեզի, իմ սի-  
րելի Աղնիւս, կոռուցէք . . . պատուոյ եւ աղատութեան  
համար : Միշտ օգնեցէք . . . մեր թափառական . . . բեկոր-  
համար . . . անոնք Աղդին ու Հայաստանի ապագայ զա-  
ներուն . . . անոնք Աղդին ու Հայաստանի ապագայ զա-  
ներուն . . . : Աղդէն աղատուած է Հայաստանը . . . հոն  
ւակներն են . . . : Աղդէն աղատուած է Հայաստանը . . . հոն  
ծածանի եռագոյնը, ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՅՑ, ՆԱՐՆՁԱ-  
ԿԸ ծածանի եռագոյնը :

### ՏԵՍԻԼ ԺԴ .

#### ՆՈՅՆՔ, ԵՐՈՒԱՆԴ ԵՒ ՇԵՑԽ ՃՌՃԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐՈՎ

Երուանդ եւ ՃՌՃԻ .— (Վազելով Աբգարի ժուլ, ծուն-  
կի կուգան) Ի՞նչ է պատահեր, վիրաւորուած է :

Ազնիւ .— Այս , կուրծքէն վիրաւորուած է :

Աբգար .— (Դառնալով Երուանդի) Երուանդ (քեւ-  
րը բանալով) եկուր գրկեմ :

Երուանդ .— (Լալով կ'իյնայ Աբգարի կուրծքին վը-  
րայ) Մի յուսահատիր Աբգար , յաղթութիւնը մերն է , և  
բոլոր հայ գաղթականները աղատուած են :

Աբգար .— Այս , գիտեմ , անոնք որ ի սրաէ կը կըռ-  
ուին միշտ կը յաղթեն . . . (Դառնալով շէյլ ձռնիի) Ձեռքդ  
տուր , իմ անդին բարեկամս , չնորհակալ եմ . . . որ մեզի  
օդնեցիր . . .


Ճռնի .— Ո'չ , Աբգար էֆէնտի , այդ իմ պարտակա-  
նութիւնս էր , որովհետեւ ես միշտ վտանգի մէջ էի այս  
անզգամներուն դէմ : Ես պէտք է չնորհակալութիւն  
յայտնեմ , որովհետեւ ձեզի պէս քաջերը ինծի սիրտ տը-  
ւին կոռւելու :

Աբգար .— (Դառնալով Երուանդի) Տուր ձեռքդ եր-  
ուանդ եւ դուն չէյիս ձոճի , Երուանդ , իմ ընկերս , այս-  
քան տարի կոռւեցանք թշնամիներու դէմ միասին , եւ  
այսօր պիտի բաժնուինք առանց իմ անուշ ու թանկագին  
Հայաստանը տեսած ըլլալու . . . մի սպասէք այս օտար հո-  
վին վրայ , դացէք Հայաստան . . . ծառայեցէք անոր . . . եւ  
սրբեցէք անոր արդար արցունքը . . . (հառաչելով) Աս-  
տուած իմ , դացէք Հայաստան , ան կը կարօտի ձեզի պէս  
քաջերու , դացէք ու ըսէք «Մի ԼԱՐ ՄԱՅՐ ԱՐԱՔՍԻ» :

Ազնիւ .— (Բոլորը միասին ոտքի՝ կը բարեւեն նա-  
հատակին դիակը երբ դրօշակը վրան փոելով սուրը վեր  
կը վերցնէ) Մեռնի՞նք . . .

Բոլորը միասին .— Ի սէր Հայութեան ու պատուոյ . . .

(Վարագոյր)



ՀՀ Ազգային գրադարան



NL0361637

56.757

891.99
4-26